



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

5594

5595

5596

5597

5598

5599

5600

9(47.925
S-46



ст. 65.

UPSOUR

ZULSULUSULR

9(47.925)

Ա. 65-թ

Վ. ԱՐՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԿԱՄ

ՏԵՂ ԵԿԱԳԻՑ

ԲԱԼՈՒԹՅ, ՔԱՐՔԵՐԴՈՒ, ԶՋՄԱՆ-
ՃԱԳԻ, ՃԱՊԱՂ, ԶՈՒՐԻ, ԵՒ
ԵՐՁՆԿԱՑՈՒ

ԽՈՂ.

ՅԱՈՒԵԼՈՒԱԾ

ԸՆՏԻՐԱՆԱՑ ԱԶԳԱՍԻՐԱՑ

ԻՒԶԱՆ ԳԱՒԱՓ

ԱԶԻԱՏԱՍԻԲԵԱՑ

ՊՈՂՈՍ Շ. Վ. ՆԱԹԱՆԵԱՆ

ԳՈՐԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԿՈՍՏՈՎՆԴՆՈՒՊԵԼԻ

12959

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԵ

ԴՐԱՄԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՐԱ
ՀԱՅԱՍՏԱՆ



5645

38 X

ԵՐԿՐՈՒ ԽՈՍՔ

1878 Մայիս ամսոյ մէջ, Բարձրաշնորհ
Տէր Տէր Ներսէս Սրբազնն Պատրիարք Հօր
Կոնդակաւ եւ Ազգային Պատկառելի Խառն
Ժողովոյ որոշմամբ Բալուայ վիճակի առաջնոր-
դական տեղապահութեան պաշտօնով ուղևու-
րեցանք ի Բալու, եւ անդ մի քանի կարգադ-
րութիւններ ընելէս վերջը, փափաքեցայ ինչ-
պէս որ ուրիշ անգամներ, նա եւ այս ան-
գամ եւս առիթը չփախսնելով, Բալուի եւ իւր
շը ակայ քաղաքաց եւ զիւղօրէից տեղեկա-
գիրը աշխարհիկ լեզուաւ պատրաստել. գէթ
այսու փոքրիկ ծառայութիւն մատուցանել ու-
ղելով, ազնիւ Ազգիս կանխաւ իւր ներողամբ-
առութեանը արժանանալով :

ՅԱՌԱԶԱԲԱՆ

Հ-100-1 1957-0

Արտասուք եւ թշուառութիւն ահաւաթիկ
այս երկու ցաւալի բառերն են ընարուած ներ-
կայ երկասիրութիւնս կէտ նպատակին՝ որուն
համար ցաւօք սրտի պիտի խօսիմ, եւ որ ա-
ռելի ցաւալին է անուրամնալի ճշմարտութիւնս
ներ պիտի լոէ աղնիւ ընթերցողը. երբ տեղե-
կազրոյս մի քանի երեսները ընթեռնու հազիւ-
իւր արցունքը բռնելով պիտի շարունակէ ըն-
թերցունը. տեսնելով իւր համարիւն եղբարց
եւ որդոց անտանելի եւ ամոկելի թշուառ վի-
ճակը. որ կարծես լոիկ միջիկ դատապարտ-
եալ է ՚ի յայն. յիրաւի մարդ կապչի կը մնայ,
յերբ ՚ի մօտոց իւր աչքերովը կը տեսնէ եւ ա-
կանջներովը կը լոէ, եւ ձեռքերովը կը չօշա-
փէ, այս ամեն թշուառութիւնները որ միշտ
համապազ տեղի կունենան: Տեա՛րը իմ եւ եղ-
մարք անտանելի է այս ցաւը. չկրնար ըլլալ
մարդկային է ակի մը որ. կարողանայ դիմանալ-
սոյն քաղմատեսակ հարստահարութեանց. զար-
մացումէ յապչութիւն կը կրթի մարդ երբ պա-
մը մտածէ թէ զայաստան դեռ եւս ունի իւր

մէջ կանգուն մնացած մէկ քանի միլիօն հատ
700 տարուան անտանելի հարստահարութեանց
եւ թշուառութեանց տառապանացը մատնուած
անխմանալի է այս գաղտնիք՝ սակայն եւս ա-
նուրանալի ճշմարտութիւն . խանգարեալ մը-
տաց երեւակայութիւն եւ կամ ցնորք չեն որ
պիտի ընթեռնուք, բաւականէ որ անգամ մը
միայն ճանապարհորդէք ի Հայաստան եւ պի-
տի տեսնէք հոն . մէկ կողմանէ Հայրենիք,
Ազգ, կրօնք, եւ Եկեղեցի ոտն կրիս եւ ա-
նարգել . կենաց եւ ընչից անապահով վիճակ .
պատույ բռնաբարումն, բանտ, տանջանք եւ
մահ, ասոնց ամենը ո՞րի խեղճ եւ թշուառ
Հայոցն, իսկ միւս կողմանէ տգիառութիւն,
անմիաբանսութիւն, եղբայրատեղութիւն, եւ
մատնութիւն, որոնք ձեռքի տուած տ-
մեն օր Հայութեան արիւնը կը ծծեն երկրա-
գունդէն Հայ անունը ջնջելու համար, մէկ
խօսքով Տեարք իմ եւ եղբարք, օտարը կը
հարուածէ Հայը, Հայը կը հարուածէ Հայը,
միացուր ասոնց նա եւ ախուր աւերակաց բե-
կորներ այսինքն, Եկեղեցեաց, պալատանց,
վանուց եւ զանազան հոյակալ հնութեանց որ
կողմ դարձնես աչերդ անպատճառ մի քանին
աչերուդ կը հանդիսի, ներկայ վիճակը աչ-
քիդ առջեւ ունենալով անցելոյն զրայ ար-
խուր հայեցուածք մը կը դարձնես եւ որտէդ
ինքնաբերաբար ա՛հ մը՝ կարձէի յետոյ կոկիս
յաչ արտասուս պահ մը անցեալը մտածել եւ

ըսել ինքնիրենդ, հոս քալեցին եւ այժմ կը
ննջեն իմ նախնիքներս . իմ հուգկու թագա-
ւորներս, ահաւասիկ այս կիսակործան շէն-
քերը անսոնց յիշատակաց մնացորդներն են,
սակայն այս վարկենական մտածումդ շուտով
կը ցնդի, որովհետեւ ներկային համար ցնորք
մը կը համարուի եւ այս տիեզերահոչչակ Հայը
որ ատենօք բոլոր աշխարհ զարմացուցած է,
իւր դիառութեամբն եւ վսեմ հանձարովը .
ցորոս գերեզմանաքարի մը ներքեւ ամփոփ-
եալ կը տեսնես, ինչո՞ւ վասն զի չուզեց սի-
րել, չուզեց միանալ չուզեց ազգայնութեան
կապն ամուր պահել, միշտ իրեն հաճելի ե-
րեւցան . խեռ, ատելութիւն, նախանձ եւ
անմիաբանութիւն, որժ ի հիմանց քանդեցին
ազգութեան տունն ու ողին, չեմ ուղեր նա-
եւ հոս զանց առնել կղերականաց մասին հա-
մար ալ մի քանի խօսք ուղղել, Հայութիւնը
որ դարերէ հետէ թէ ներքին երկպառակու-
թեամբ եւ թէ արտաքին անխնայ հարստա-
հարութեամբ տղիտութեան եւ յետին ծայր
աղքատութեան խաւարի եւ անել Լարիւն-
թոսը գահավիժած է, եթէ ժամանակին ունեւ
նար անձնուրա'ց, քաջա'րի, եւ Յազդասէր
հոգեւոր հովիւներ, գոնէ ներքին երկպառա-
կութիւնը իւր ամեն ճիւղերով այս աստիճան
ևառաջ գացած չէր ըլլար, որով մէկին բարձ-
մամբը միւսն ալ կանհետանար, ասոնք որոնք
նաւ ի սիրս զբած եմ, ես ինքս փորձով հա-

մողուսծ եմ, թէ եւ բացառութիւններ ոլա-
կաս չեն ազգին եկեղեցւոյն եւ հայրեննեաց
համար աշխատող եկեղեցականներ աւաղ ող
սակաւաթիւ են :

Արդ Տեարք իմ եւ եղբարք, ներկայ աշ-
խարհիկ լեզուաւ հինգերրորդ երկասիրութիւ-
նըս որ Բալուի եւ շրջակայ քաղաքաց եւ
գիւղօրէից կենդանի պատկերը խիստ խնամօք
կը տեղեկազրէ . Կարողալով զանանք ջանանք
եւ աշխատինք աջակցիլ մեր մամնասիրելի եւ
անզուզական թարձր Սրբազն Տէր Տէր
սէս Պատրիարք Հօր աշխատանացը, եւ ի շը-
նորհս ուսման եւ կրթութեան ողբել Հայաս-
տանի արցունքը, ծաւալելով ա'նդ գարոցներ
առիբարդաւաճումն մանկաւոյն Հայաստանի
եւ առ ի զարդացումն Հայոց, մեծ Ազգիս :

Մնամ Ազգիս ազատութեան
մանձնանուէը մշակ Հայաստաննեայց
Աւզգավառ Եկեղեցւոյ

ԳՈՂՈՑ Ծ. Վ. ՆԱԹԱՆԵԼՆ



ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԲԱԼՈՒՍՅ

ԵՒ

ՇՐՋԱԿԱՅ ՔԱՂԱՔԱՅ

ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆՑ

Բալու երթալու համար՝ արեւելեան հաւ-
րաւային կողմէն երեք գլխաւոր ճանապարհներ
կան, որոց մին սպիտակ ծովով Մերսին կը
տանի և անկէ կարաւանով յԱտանա և Մա-
րտչ հանդիպելով տան և հինգ օրէն կընայ
հասնիլ. ասոր ձմրան ճանապարհ կըսուի Երկ-
րորդ՝ Սև ծովու ճանապարհով Սամսօն և ան-
կէ կարաւանով Ամասիա, Թօղալժ, Սերաս-
տիա, Քարքերդ հանդիպելով՝ ուղակի տան
և զեց օրէն կը հասնի Բալու, Այս ճանա-
պարհն ալ հիւսիսային կողմէն դէպի արեւել-
եան հարաւ կերթայ և կըսուի ամրան ճա-

նապարհ : Խոկ երրորդ ճանապարհն է՝ գարձակալ Սեւ ծովովի ի Տրապիզոն, դարձեալ կարաւանով կիւմիւ շխանային, Երփային, Ղուղուլչանի անապին լեսներին Քղիի կից Ա. Լոյս առնուն լերան ստորոտէն ուղղակի կերթուի Բալուայ վիճակը, որ արեւելեան ճարաւային կողմ կիյնայ : Այս ճանապարհը մինչ ի Բալուտան օրուան տեւողութիւն ունի, սակայն միւս ճանապարհներու մատուցած դիւրութիւնը չունի, զի ճանապարհորդին հարկ կը լինի անապին լեսներէ անցնիլ անդադար . սա ալ ամրան ճանապարհն է : Մատադիր ընթերցողին Ա. Լոյս անուն լեռը հետաքրքրական լինելով կուղեմ ակնարկ մը նեսերէ իւր վրայ : Այդ լեռը իր մօտ գմնուող լեսներին նշանաւոր կրնայ համարուիլ իւր բարձր դիրքովը, ծառախիս դադաթին քեւեռածեւ մի քանի անապին խաչանիշ քարերով, աւանդաբար կը ունի թէ ի հնուց մնացած ուխտատեղի է սա, Քղիի եւ Բալուի մէջ տեղ ճանապարհին դուրս անդ մը դէպի հարաւ՝ հաստատուած, ամեն ատեն Հայք եւ Տաճիկը ուխտի կերթան, եւ շատերը քժշկութիւն կառնուն, օդն առողջարար է, ջուրը քաղցրահամ եւ զոյ է: Նոյն լեռնին դէպի արեւելեան հարաւ տամնեւից ժամին աւելի հեռի թէփէ ըստած Հայքնակ գիւղ մը կայ, որ ճանապարհորդաց իջեւան է: Դէպի հարաւ կիյնայ Հավաւ գիւղը, եւ ասոր հարաւային կողմը մէկ քառորդի չափ անու-

դութեամբ Քաղցրահայեաց Ա. Աստուածածնայ վանքը :

Կը փափաքիմ որ սոյն վանքի նկատմամբ մի լոյս կամ լաւ եւս է ըսել ընդարձակ գաւղարար մը ընծայեմ հետաքրքիր ընթերցողաց եւ հայրենասէր սրտերու :

Քաղցրահայեաց(4) Ա. Աստուածածնայ վանք Բայուայ

Սուրբ Աստուածածնայ հրաշակերտ մեռնաստանը՝ Բալուայ քաղաքէն երկուքուկէս ժամանու հեռու, արեւմտեան հիւսիսային կողմը լեռան մը ստորոտ ըստ բաւականին ընդգարձակ եւ բարձր դիրքի մը վրայ զետեղուած է, ևնի շրջապատը քարտշէն պարիսպ մը, երկու կիսակունդ աշտարակ արեւմտեան պարիսպներու անկիւններուն վրայ կանդնած պահականոցաց համար, հարաւային կողմէն բաւական մի մեծ գուռ՝ փեկեղներն թանձարափայտէ շինուած եւ երկաթապատ, ուսկից ներս վանքիններքնայարկը կը մտնես, ուր դէմք քաղցրահամ մի աղրիւր կը հոսէ, անկէ սակաւ ինչ անգին ձախ կողմդ հին փայտէ դուռ

(4) Վանքի անունը տեսարանի անուշութեանէ առնուած է, որ կսուի Քաղցրահայեաց :

մը, ուրկէ ներս մտած ատեն, փոքրիկ բակ մը
դէմդ կելլէ, որ իւր ձախ դին երեք չորս առ-
տիւան մի քարէ անգուխ ունի, եւ քաղց-
րահամ ջրով աղրիւր մ'ալ, որ ամսա եւ
ձմեռ անգաղար կը հոսէ :

Սոյն վանքը իր մէջ ունի քսան երեզի
չափ սենեակներ, բայց բոլորովն քայլայիված
քացի երեքն, որոց մին առաջնորդարանէ
բաւական մեծ, երկարդը՝ փոքրիկ ձմերանոց
եւ երրորդն ամարանոց է : Ա.անքի ձեւը այս
աստիճան աղեղ կերեւի, որ իթէ եկեղեցւոյ
դմբէթը չի լինի, անսնողը աղարակ կը կարծէ
զայն . ունի իր մէջ քարուկիր եւ շատ հին
փոքրիկ եկեղեցի մը՝ զորս քառանկիւն սիւնե-
րու վրայ կանգնած զմբեթաւոր, եւ կրնամ ը-
սել հաւանականաբար թէ՝ սա հաղար տար-
ուան չենք մ'է, հաւանականաբար ըսի, զի
թէեւ շատ աշխատեցայ որ թիւ մը դանեմ,
բայց ի զուր : Եկեղեցին ունի երկու երկա-
թապատ փայտէ գուռ՝ մին փոքր եւ միւսը
մեծ, իր մէջ մի միջակ Աւագ խորան, երկու
փոքրիկ պահարան՝ արեւելեան կողմը, ունի
ծանրագին սրբազնն եւ զդեսաներ :
Ա.անքը ունի երեք հարիւր երեսունը ութը
կտորէն աւելի մեծ եւ փոքր պղինձեղին եւ
կահք կարսաի, անկողին եւլն զոր անունները
վերը պիստ յիշեմ: Ա.յժմ ընթերցողք թող լաւ
ուշադիր լինին թէ՝ ո՞չսափ եկամուռ կը բերէ.
Ա.անքը ունի ընդաղակ հողեր, այսինքն պար-

տեղներ որ ինչ ցանես կը բումնի, նոցա մէջ
կը զանուին աեսակ աեսակ մրգեղենի ծառեր
եւ բաւական թթենի, որոց համար եթէ շա-
հեցող ըլլայ մասնաւորաբար իւրաքանչիւր տու-
րի մեծ արդիւնքներ կարտադրէ վանսց հա-
մար . ունի ահագին անտառ, թէ կաղամախի
եւ թէ կաղնիի, որով վանքը փայտի կողմանէ
բնաւ երբէք կարօտաթիւն չի կրեր, ունի
սլարաբար մարգագետիններ, որ ամեն տարի թէ
լաւ նայուին, բաւականին աւելի խոտ կրնան
տալ դանուող անամոց համար, ունի երեսուն
եւ հինգ քիլէ, թէ ցորեան եւ թէ գարի ցա-
նելու տրաներ, որ տարին հարիւր քոռ (քիլէ)
ցորեան, գարի կը բերեն, ըստ գաւառական
բարբառոյ, Բալուայ ազգայնոց հարիւր չարէկ
(մի չարէ կը տասն եւ վեց էօլչէկ է) եւ ա-
մեն մէկ էօլչէկ կը ցորենին լաւութեան, հա-
մեմատ քսան երեք քաշի չափ կուգայ, որ ը-
սել է երեք հարիւր քսան քաշէն աւելի մի
քոռը (քիլէն) Բալուայ համար : Ա.յառ ամե-
նայնիւ իր զէմի զիւգերէն իրեն եկած պտղին՝
կրնամ ըսել մի տարին քսան կամ քսան եւ
հինգ քոռէն (քիլէն) աւելի ցորենի եւ դա-
րիի արդեանց կը համնի, ինչպէս որ ականա-
տեսք կլիայէն, թողումք վանքի այս մանր մոււ-
նը եկամուռները եւ եկեղեցւոյ արդիւնքը .
զի եթէ այս ամենը միահամուռ հաշուեմք,
տարին առ նուազն յիսուն կամ վալթսուն հա-
ղար դահեկան արդիւնքի շահ կունենայ : Զի

որչափ փորձառութիւնը ճշմարտութիւն է ,
այս հաշիւը այնչափ ճշմարտութիւն է , փորա-
ծով տեսայ եւ փորձով կը վկայեմ , նթէ այս
վանուց՝ իրեն սեփհականուած հողային կալու-
ածներուն շրջապատը այցելելու ըլլաս , հանա-
դիստ երեք ժամէն աւելի կը տեսէ ըսեմ՝
չեմ սխալիր , եւ ժողովուրդը իսկ կը վկայեն
թէ վանքը իր հոգերը վարող չորս հինգ լուծք
ունի եղեր ժամանակին որոց այժմ եւ ոչ մին
տեսանք . հողերը անմշակ եւ անտերունչ մը-
նացած՝ փոխանակ հնձոյ՝ փուշ եւ տատասկ կը
ծնին , ասկէ մի քանի տարի յառաջ քանի մը
հարիւր ոչխար , կով ունի եղեր , իսկ այժմ տա-
սը հաստ հազիւ ոչխար , մէկ քանի կթան կով
ունի , եւ ամբարները այն աստիճան լիցուն
ցորեն կունինան եղեր , որ վիճակի ժողովուրդը
նեղացած ատեն վանքը կօգնէ եղեր անոնց ցո-
րենի մասին : Ե՛հ ինձ թող ըսեն այժմ ընթեր-
ցողք թէ՝ ուրեմն ասոնք բնչ եղան : Ասոնց
եւ ոչ մին տեսնուելէն ի դատ , վանքը այժմ
աւերակ դարձած՝ տեսանողաց աչքերուն սըր-
տաճմիկ տեսարան մը կընծայէ :

Ժողովրդոց ընդհանրութիւնը կը վկայէ թէ
այս վանքի հիմք քակողներէն առաջնոր , Տիգ-
րանակերտցի Մկրտիչ եպիսկոպոսն եղած է՝
ընդհանրութ Քիւրտիստանի քննիչ եղած ժամա-
նակին , Մկրտիչ եպիսկոպոս , յիշեալ վանքը ոչ
թէ իրեւ հովիւ հոգեւոր գործեր է , այլ իրեւ
Աէնկթիմուր , որուն համար չուղեցի հոս նշանա-

կել թէ իր խաղցած թերելը , եւ թէ մի քանի
Քարբերգապնակ աղջակործան վարդասետաց ,
որք կործանեանսերը շնորհու , հինցածները նոո-
րոդելու փոխան՝ այս աղետաւոր վիճակին
հասուցած են զայն : Սոյն եպիսկոպոսի եւ մի
քանի վարդասետաց ընթացից վրայ ժողովուր-
դը անլուկի սպատութիւններ կընեն , օրինակ
իմն միւսոն ծախել , ապօրինի հարսանեաց հրա-
մանագիր տալ եւայն , բայց աղգին քիչ ան-
պատուութիւն չի բերելուն համար՝ հարկաւու-
րաբար ստիպուեցանք չտեղեկազրել հոս ման-
րամանաբար , եւ այդ երկուքը միայն յիշա-
տակեցինք , որ Հայոց ազգը լսելով տեղեկա-
նայ թէ անա այսպիսիք են աղզը կործանողք
եւ Հայոց եկեղեցական դասուն ճակարը ա-
րատողները :

Սիրելի ընթերցող ի հարկէ կրսես այժմ
թէ՝ հնարաւոր չէ այդ վանքը նորոգել եւ կըր-
կին նոյն հարստութեանց տէր ընելով՝ Քղիի ,
Զարսանճագի , Տէրսիմի , Բալուայ վիճակները
գտնուող ժողովրդոց մտքերը եւ սրտերը մշա-
կելու ճեմարան մի հիմնել : Անհնարաւորու-
թիւն չկայ , եւ մանաւանդ որ դիւրութեանց
քաջ խելամուտ լինելով՝ փորձառութեամբ կը
վկայեմ եւ ստորագրութեամբ կը հաստա-
տեմ թէ՝ սոյն վանքը ոչ թէ միայն իր վիճա-
կի ժողովրդոց՝ այլ ուրիշ վիճակի ալ լոյս
կրնայ ծաւալել , սակայն ափսո՞ս ափսո՞ս , որ
մեր ազգային Կեդրոնական Վարչութիւնն ուր

տեղ ինչ հարստութիւն ունինք, եւ յառաջաւդիմութեան կայծը ուրկէ կրնայ դուրս ցայտիլ, Գեր. Առաջնորդք կը չլինեն թէ կաւրեն, կաշխատին թէ անհոգ կը կենան, իրենց խնամոց յանձնուած ժողովրդոց գարման կը տանին բարոյալէս թէ ոչ, անտեղեակ են եւ հարցնող իսկ չիկայ, եւ հարկաւ այսպիսի լուսատու վանքեր աւերակ կը դառնան, շնորհիւ Ազգային վարչութեան, որ մեզի պէս ճշմարիար զբովներ ալ լինի, անլանի կը մնայ: Սակայն գարձեալ իմ սրբանուէր սպարագս է զրել եւ բողոքել անիրաւութեանց դէմ:

Սոյն վանքի գրան մօտ բարձր գիրքի վրայ շինուած ճակ մը կայ, որ բաւական մած է, եւ անապատ ըսուած անտառախիտ լեռնէ մը կը հոսէ իւր ջուրը, որով արտերը եւ պարտէ վները կը ջրուին, այդ ճակին կից ջաղաց մը կայ, այժմ աւերակ, անկէ սակաւ ինչ վարդալով կաղամախի անտառի մօտ վորքիկ ճակ մի եւս կայ, որոյ ջուրն ուրիշ տեղէ կուգայ որ Ս. Տիկնաց աղքիւր կանուանեն տեղացիք՝ աւանդաբար ի հնուց առեալ, այս աղքիւրի ջուրը խիստ պատուական քաղցրահամ եւ բժշկաբար է: Այս վանքը գեղեցիկ զիրք մը եւ խիստ զուարձալի տեսարան մը ունի, եւ օգը խիստ առողջարար է: Վարի ճակին կից հարաւային կողմ ըլուրի մը վրայ, անապատ կըսուի, որ Բալուայ լեզուով պօյիկ կըսեն եւ անկէն ընդարձակ այգիների կամ, որ ես

թէ անոնք մշակող ըլլայ, տարին առնոււազն տասը հտզար դահեկան արդիւնք մ'ալ կունենայ, Քաղցրահայեաց վանքի արեւմտեան կողմը, այդիներուն մէջ փոքրիկ ըլուրի մը վրայ, յանուն Ս. Կարապետի ուխտատեղի մ'է, վանքէն դրեթէ տասը վայրկեան տեւողութեամբ հեռի, որուն համար ծերունիք կը ուստամին թէ՝ ժամանակին հոն վանք է եղեր, եւ արգարեւ հետքերն ալ կը նշմարուին. աւմեն Համբարձման տօնի օր արք եւ կանաց մեծ բազմութեամբ ուխտի կերթան եւ մինչեւ երեկոյ ուրախութիւն ընկէն զինի՝ կը վերադառնան իրենց տուն: Անյիշատակ չը թողունք քաղցրահամ ջուր մի եւս, որ կը բվասէ նոյն տեղէն, եւ երբեմն ալ կը ցամքի, նոյն ուխտատեղին այգիներու մէջէն անցնելով, հինգ վեց վայրկեան անդին, դէպ ի աւրեւմտեան կողմ գեղեցիկ եւ զուարձալի օգաւէտ մի տեղ եւս կայ: որ խիստ պատուական ջուր ունի, որ ուռենեաց աղքիւր կանուանէն հոն ուռիներ(1) գանուելուն համար, բաւական բարձր գիրքի մը վրայ, ուրկէ Բալուայ քաղաքի առջեւէն վազած նվիրատ գետը եւ մինչեւ նոյն գետի հարաւային կողմ Աշմեշատ ըսուած քաղաքը կը տեսնուի երեք ժամուշակ տեւողութեամբ հեռի, եւ սակաւ ինչ վերջը պիտի խօսիմ ի կարգին նոյն Աշմշատ քաղաքի նկատմամբ:

(1) Ուռի, սէօկիւտ ըսել է:

Վերջապէս վանուց յատկացեալ հողերը, այդիները, այցելելով հաշուեցի որ բաւական մեծ հարստութիւն պիտի ունենայ վանքը, եթէ դործունեայ եւ անչահախնդիր վանահայր մը լինի, մանաւանդ այն տեսած այդիներս, տեղ տեղ հնձան շնուռած կան, որոց համար կը սպասուն թէ, ժամանակին ամբողջ այդիները կթուելով այդիներու մէջ հաստատուած հընձանները կը լցուի եւ դոյացած քաղցուն (չիրէն), չափազանց ըլլալուն, անկարելի կը լայեղեր խալովը եւ քաղցուն վանք բերել գրաստով, այլ սոյն հնձաններէն մինչեւ վանք դեռանի ներքեւէն շնուռած խողովակներով կը բերուին վանքի կարամներու մէջ կլցուի, գիւնի ըլլալու համար, տակաւին սոյն խողովակները կը կենան, բայց այժմ աւերակ է :

Սոյն վանուց տեսարանը այնչափ զուտարճափ է, ինչպէս քիչ մը վերը ըսինք, եւ աչքդ որ կողմ դարձունես կը տեսնես պարտեզներ, անտառներ, տեսակ տեսակ ծառերով եւ կարմիր վարդերով զարդարեալ . կարկաջանոս ջուրեր, անուշիկ հովեր սննդակաս կը չնչին : Տեսակ տեսակ թռչունք եւ սոխակը կերպէն աւմեն առաւօտ եւ ամեն երեկոյ : Եւ ինչպէս ամեն վանք, սա եւս ունի իւր մատենադարանը, որ կը պարունակէ, հարիւր տասն երեք կտոր գիրք՝ որպամշ յիսունը՝ տպեալ ու վաժուն երեքը՝ ձեռագիր են, եւ կը պատմուի որ ի հնուց մնացած խիստ ընտիր մագաղաթեայ

գրչագրքեր թեպէտ կան եղեր, բայց վանքը անտեր մնալով չնորհիւ կոյր ժողովրդեան, եւ կողը՝ կողոսպտեր գնացեր է . մանաւանդ լիշեալ հանրածանօթ Մկրտիչ եպիսկոպոսն՝ բայց այժմ ձեռագիր մատեաններէն ումանք չորս հարիւր, ումանք երեք հարիւր երթանասուն, եւ ումանք երկու հարիւր երեսուն տարուան թուագրեալ էին, որք են, Մաշտոց, Աւետարան, Խորհրդատեար, պատմութիւն եւլն . որոնք հնութեան արժմոնի գործ մը չըլլալով՝ զանց ըրբ յիշատակել . վանքի հիմնարկութեան թըսուականը չդտայ, եւ ասոր համար վերանորոգման թուականը պարունակող հետեւեալ միշտակարանը, որ երկու հարիւր յիսուն եւ հինգ ապրի առաջ գրուած Յայսմաւուրքի մը մէջէ, յառաջ կը բերենք :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՄԱԳԱՂԱԹԵԱՅ ՅԱՅՍՄԱՎՈՒՐՔԻ

Փառք համագոյ համաբոն անբաժին միասնական եռանիւսակ եւ անքակ տերութեան հաւար եւ որդուոյ եւ հոգուոյն սրբոյ յախանեանս ամեն : Արդ գրեցաւ պատմութիւնն, որ կոչի Յուսիւսուրք ի քաղաքին Կ. Պոլիս եւ դուռն Սրբոյն Սարգսի գօրավարին եւ որդուոյ նորա Մարտիրոսին քիլն ՌՃԴ . ձեռամբ մեղսարաւակ եւ փծուն զրչի Պազարոսի : Արդ աղա-

ԲՀ

չեմք զնանդիպողիդ այսմ Յայսմառորքիս յիշեցէր ի մարքափալ յադօրս ձեր ըզ Տէր Գեորգ Արքափիսկոպոս որ էր նաև աստարիմ եւ բազմերախտ ըստասառոր այսմ բաղցրահայեաց Ա. Աստուածածնայ վանիցս եւ յառաջնորդ գիտքոց բայր Էրկրին որ եւ կոչի Բայրո, որ Ետո. զայս արեամբ ներկեալ Սրբոց վկայիցն պատմագիրս, որ ասի Յայսմառոր եւ Եդ ի դուռն Տեսոնածին Սրբոյ Տաճարին Հավառու վանուց լիշտակ խրեն եւ խր ծնողացն, կրկնակի յիշեցէր յարժանառոր յադօրս ձեր զբարիցի Գեորգ առարինագործ առաջնորդ վարդապետն եւ վերատեսուց վանաց փրկչածնի որ իբր ի նիմանե նոր նորոգեց զՍուրբ տունս բազում վշտակրութեամբ եւ աշխատասիրութեամբ իբրեւ նարազաւ որդիս առ ծնողսն խր, յիշեցէր եւ մեղաց բողոքին խնորդեցէր սոցա եւ Քրիստոս վարձահառուց իցի ամեն :

Գանք նոյն վանքի սրբազան անօթից եւ կահ կարասեաց :

Ունի իրեն համար յատուկ եւ ծանրագին արծաթեայ եւ սակեզօծ սրբազան անօթեղչն, այսինքն Սկիհներ, Խաչեր մեծ եւ փոքր, արծաթապատ եւ սոկեզօծ Աւետարաններ, ընտիր աչեր մասունքով, եւ ուրիշ սրբոց մասունքներ արծաթապատ, բուրուվառ, տապանակ, քշոցներ, եւ Աւագ խորանի վերաբերեալ արծաթ-

եայ գոգնոցներ, վարագուրներ մեծ եւ փոքր, եպիսկոպոսական երեք ձեռք ծանր զգեստներ, պատուական տասն եւ եօթի չափ ընտիր սուրչարներ եւ դպրաց մետափսեայ շապիկներ : Ասոնք ամենը յականէ յանուանէ մի առ մի ի գիր առնելով՝ յանձնած եմ կեդրման կան Վանորէից Խորդրոյ, որ արձանագրէ խր տօմարի մէջ, անկորուստ մնալու համար : Սրդ մորմոքմամբ սրտիս կըսեմ թէ՝ ինչո՞ւ այսպիսի առաստ արդիւնք բերող եւ ազգի բարոյական շահ եւ օգուտները մատակարարող վանք մը, ոմանց վարդապետաց եւ չորպաճներու նիւթական շահու դուռ մը ըլլալով՝ այսօր աւերակ դարձած եւ տասը հազարէն ալ աւելի պարտքի տակ ճնշուած ըլլայ, ժողովուրդք տղիտութեան խաւարի մէջ կը գեղերին, ուս սումնական քահանայի պէտք կայ, քահանայ չկայ, ընտիր քարոզիչ վարդապետ պէտք է՝ վարդապետ չկայ, եւ հիմակու հիմայ օրինաւոր հայկաբան դասատու կուղէ՝ դասատու չկայ :

Քաղցրահայեաց վանքէն քաղաք Երթալու ճանապարհի նկատմամբ :

Վանքէն Բալուայ քաղաքը Երկու ճանապարհով կերթուի, մին Հավաւ ըսուած գիւղէն, որ իրեն յատուկ ճանապարհն է, եւ երկրորդը որ բաւական զժուարութիւններ ունի, վանքէն քիչ մը հեռի մի զառիվայր կը տանի, ուսուկից ընթարձակ դաշտի մը մէջ ցրուած կը

նշմարուին շատ մը գիւղօրակք, որ արդարեւ իւր գեղազուարձ զրիւքը, սրտերը բանաստեղծական կրակով կը վառէ, մանաւանդ որ հայրենիք եւ Հայաստան է : Բայց ևս հազար անդամ, զառիվայրէն՝ այդ գեղեցիկ տեսարանը դիտեցի, ոչ թէ վառուեցայ բանաստեղծական կրակով, այլ եւ ողբերդուի մը հառաջանքը քիւր անդամ կուրծքէս ու սրաէս վեր սլացնն եւ ի՞նչու, զի այդախոփ գեղեցիկ մի երկիր եւ բեսէ ձգուած անարգուած եւ կարեւորութիւն արված չէ տակաւին, զո՞նէ այն Հայերու կողմէն որք մեր հայրենիքը զարգացեալ, յառաջադեմ եւ լուսաւորեալ տեսնել կղձանան : Ինչ եւ ից մեր պատմութեան թելը չի կարեւով քառ դաք երթամբ եւ անոր նկատմամբ խոսիմք :

Բալուայ քաղաքը մանալու կէ տին երկու ճանապարհ կայ, որոց անուանըն են մին Զովեայի եւ երկրորդը բերդի տակ ըստուած ճանապարհ, որ Ս. Մեսրովը անուանեալ իեռան արեւելեան եւ արեւմուեան երկու կողմերը կը ձգուին : Այս լեռը թէ պետ հիւսիւսային կողմէն ելլելուատին այնչափ բարձր չերեւիր, բայց երբ որ քաղաքի մէ չէն դէսպի վեր նայիս նոյն իեռան այնքան բարձր ըլլալուն կը զարմանաս. բնուաթեան այդ հսկայական ամբարտակին վրայ. եւ Բալուայ քաղաքի հիւսիսային կողմ ինքնարոյս բարձր ապառաժ քարեւ, իւր վրայ հեթանոսական ժամանակին մնացած տակաւին բերդեր կան, այժմ կիսակործան հաւանականաբար կը

պատմեն թէ ժամանակին քաղաքը նոյն բերդի մէջ հաստատուած է եղեր, զի բնակութեան հետքեր կը տեսնուէին ցարդ . արեւմտեան կողմը բարձր քարի մը վրայ սեպածեւի նման տեսակ մը գրուած զրեր կային, որուն օրինակը կամ պատկերը առնելու համար շատ աշխատութիւն կրեցի, բայց տեղին անյարմարութիւնը չի ներեց ի կոտարում ըլձից . ներքեւը գրան պէս մի տեղ կայ, որ կառաջնորդէ ըստ բաւականին քարէ փորուած մի քանի միծ մենեակներ, որոց մէկուն մէջ գերեզմանի ձեւով մի քար կայ՝ աւանդութեամբ Ս. Մեսրովը զերեզման կանուանուի ի վաղուց անտի մինչեւ ցայսօր . եւ տեղացի Հայ բնակիչը երբեմն երբեմն ուխտի կերթան հոն եւ կը պնդեն աւանդութեամբ թէ Հայոց զրերը հոս գանուեցան : Հնութիւն մ'ալ տեսայ զոր չեմ ուզեր անցիշատակ թողուէ, այն է բերդի զագաթէն ստորերկրեայ ճանապարհ բացուած մինչեւ Եփրատ զետի եղերքը կիջնէր հինգ վեց հաղար կանգուն երկայնութեամբ : Կերեւի որ այս զարմանալի գործը Հայաստանի բարբարոսութենէ նեղուած ժամանակին շինուած մինի զադանի իթշնամենաց ջրային պէտքը հայթալիթելոյ համար Ճանապարհը մինչ ցայսօր շինուած կը կենայ տակաւին, եւ երբ որ բարբարոսութիւնը համեմտաբար սկսէր է քիչնալ Բալուայ բնակիչէ, Ս. Մեսրովը լւունեն վար իջնելով հովտին մէջ

բնակութիւններ հաստատեր են : Բայց տեղը քաղաք ըլլալու համար խմատ անցարմար է , օդը եւ ջուրը խմատ անպիտան , եւ կրիման գէշ , վասն զի քաղաքը թէ հարաւոյ եւ թէ հիւսիսոյ կողմանէ ահազին բարձր եւ երկար լեռներու գոտիներէ շրջապատուած , որոց ստորոտը պատուական այդիներով պարտեզներով դարդարուած է , մէջէն Եփրատ գէտը կարկանջասահ կընթանայ , մէկ կողմէն քաղաքին պատուարդները եւ միւս կողմանէ լեռանց ըստորոտն ծեծելով : Քաղաքի հարաւային կողմի լեռան գագաթը , «Գոհանասմբ» կամուաննեն աւանդութեամբ , ուր Հայք երբեմն ուխտի կերթան , եւ հիւսիսային կողմի լեռան վրայ Ա. Պօղոս անուամբ Վանք է Նզեր ժամանակին , բայց այժմ կործանած է եւ հոն ալ ուխտի կերթան ժողովարդք , նոյնպէս այս երկու կողմի լեռանց մէջ բաւական արծաթի , ուկոյ , հանգեր կան :

Գանք Բալուայ քաղաքի դիրքի նկատմամբ :

Բալու կամ Բալահովիս՝ Մեծին Հայաստանի Զորրորդ Հայք անուն հահանգին մի գաւառն է , որ այժմ երկու այլ եւ այլ նաև հանգապետներու հիշանամութեամբ կը կառավարուի , Բալու բարը միհին անուն լինելու է ինձ հաւանական կը թուի որ , Հայոց հեթանոսութեան ատեն Բահլ անուն կուռքէն մնացած լինի , թէ եւ աւագութեամբ այլ եւ այլ

վէպեր կան այս բառին նկատմամբ . ուկային մեք այդ խօսքերը առասպելաց կարգը դասեւլով յիշատակելու արժան չեմք դատեր : Միայն եթէ ուղիղ է , չեմք դիտեր , ի Կ. Պօլիս հրատարակուող ֆարատիւ-վկոսրո անուն Ֆրանսանը լին լրադրի խմբագիր Պ. Մօրթման , Վանայ բերդին վերայ գտնուած բեւեռագրերը զննելով այն ատենի մի նահանգապալեւու յիշած է , որոյ սահմանները կամէ մինչեւ ի Բաւլու ընդարձակեցան : Ասկէ յառաջ կարծեմ մի յիշատակելութիւն չիկայ մեր պատմագրաց մէջ , որով կարենայինք մի սառուդ գաղափար տալ հնասիրաց եւ հայրենասէր անձանց , որք միշտ կը լրադան հայրենի յիշատակաց կենացանի պահարան ընել իւրեանց սրուերը : Վերջն խօսք մ'ալ Ա. Մհարովբայ անուանեալ բերդին վերայ : Աչաց կը զարնէ նախ խըր սքանչելի գիրքը , մանուանդ քաղաքին արեւմտեան հիւսիսային կողմէն աշտարակներ եւ պարիսպներ՝ անշուշտ հայկակմն ձեռաց յիշատակը , հայ նշանագրաց բեկորներ , որք ցիր ու ցան կորած կերեւին աստ եւ անդ : Ես բերկրանօք ելայ այն զառի ի վերն , եւ արտասոօք իջայ այն զառիվերէն , զի առանց արտասուց կարելի չէ բաժնուիլ այն որբազան վայրերէն , ուր ծնրագրած են մեր սրբանուեր Հարք , ուր կոխած են մեր հայկազն քաջեր , ուր կը բուրէ հոտը հայրենիաց , հոտը մեր նախնեաց : Վերը յիշեցինք որ զառ ի

վայրէն քաղաք իջնալու երկու ճանապարհ կայ, մին է ճանապարհ Զովեայի, որ բերդին ետեւը գէպ ի հիւսիւս, հինգ հարիւր տունէ բաղկացեալ տաճկաց թաղ մ'է, խիստ անշուք եւ անպիտան՝ որ երկու աղբիւր եւ երկու մզկիթ ունի։ Այս մզկիթներէն մին հին ատենէն մնացած խարխուլ ըլլալուն՝ երբ ի հիւմանէ նորոգել սկսան։ հիմերուն եւ պատերուն մէջէն քարէ խաչեր երեւան ելան, որով հասկցուեցաւ թէ ժամանակին հայոց եկեղեցի է եղեր սոյն մզկիթին շէնքը։ զարմանալի էր իւր սեւ եւ գեղին քարերով, թէպէտ ուղեցի առնել երեւան ելած խաչ քարերը, բայց չտուին, որովհետեւ խիստ ցած են տեղւոյն տաճիկը, իսկ միւս ճանապարհն է արեւելեան հիւսիսային կողմը՝ որ բերդի տակ կըսուի, զառի վայրէն քաղաք իջնալու համար՝ աստիճաններէ վար իջնել պէտք է։ այս ճանապարհը ուղղակի հայոց տուներու առջեւէն կառաջնորդէ։

Քաղաքին դիրքը խիստ տձեւ՝ ել եւ էջ եւ խորդ ու բորդ է։ փողոցները խիստ անկանոն, քաղաքիս ծերունիները կը պատմեն աւանդութեամբ թէ սոյն քաղաքի մէջ բնակւթիւն հաստատուելէ առաջ թէլու տի խիստ առ խիստ անտառ է եղեր միանող ամայն բայի (1) ծառեր, որ ցարդ կդանուին, երթեւեկող ճա-

նապարհորդք եւ վաճառականը աւազակներէ միշտ կողովուուն լինուն սկսեր են բնակութիւն հաստատել, որպէս զի երթեւեկողաց ապահովութիւն է ինի և կերեւի որ Բալու անունը, կում թէլուտէն կամ Բալէն եւ կամ Բահալ անուն կուռքէն առնուած ըլլայ։

Բալուայ քաղաքը՝ ինչպէս ըսինք՝ զետեղուած է հովափ մը մէջ, որոյ մի ծայրը օձապտոյտ ճանապարհով արեւելքէն կսկսի, տասը ժամին աւելի կը տեւէ մինչեւ Բալու։ նոյն հովափին դէմ առ դէմ երկու լերանց ստորոտները այդիներով եւ պարտէզներով զարդարուած է, Եփրատ կամ Մեղրիկ գետը, Մշոյ գաշտերէն գալով՝ նոյն զարդարեալ հովափին մէջէն լրիկ ու մնձիկ սրանալով Բալուայ արեւմտեան գետեղերը ինքնարբոյ փաքրիկ ժայռի մը կը զարնէ, որ ցցուած է, եթէ չլինի այն՝ քաղաքը մնածանեծ վլասներ կըկրէ գետի յորդութեան ատեն։ քաղաքի առաջ խարխուլ վիճակի մէջ վիայտաշէն կամուրջ մը կայ բաւական երկայն, որուն ներքեւէն անցնելով կրկին ի հասրաւոյ յարեւմուսս կդառնայ զետը։ Եւ Բալուայ քաղաքը մի գերակզիփ ձեւացնելով կանցնի հիւսիսային կողմէն ուղղակի կերթայ Քարքերդի մօտ լեռները քերելով կիւմիւշ մասնէն, որ հարաւային կողմը քսան երկու ժամէ է Բալուայ եւ Մատենի առջեւ կընդունի Մեծութեան եւ Օրօր գետերը, որ Տէրսիմի լեռներէն բղինելով կուգան կը միանան Եփրատի

(1) Բալ, Փիշնէ.

հետ, ու կերթան խառնուելով ի ծոցն Պարսկաց . սոյն գետը ընդհանրապէս (Շաթիւլ առապ) կանուանուի աշխարհագէտներէ :

Եփրատէս գետի ջուրը խիսա քաղցրահամ լինելուն՝ Բալուայ քաղաքի բնակիչք մեծաւ մասամբ կը խմնի, պատռական ձու կեր ունի խը մէջը, Հայք եւ Տաճիկք ամեն երեկոյ հոն երթալով կզրուանուն, վասն զի զուարձաւ լի են իր ափունքը, մանաւանդ Հայք իրենց բաքոսին երկրպագելու համար, միանդամայն կանայք, որ յատկացեալ օր ունին շաբաթը մի օր բազմութեամբ հոն լաթ լուանալու, եւ աստեղ կարդ մը անտեղութիւնք տեղի կունենան, որ ըստ իս մեծ անպատութիւն է :

Բալուայ քաղաքի բնակիչք երկու աղդերէ կը բաղկանան, Հայք եւ Տաճիկք :

Հայք հինգ հարիւր ութսուն եւ հինգ տունէ բաղկացեալ առանձին թաղ մը կը կազմնի, եւ ասոնց առ հասարակ թիւը չորս հազար լից հարիւր ութսուն երեք 4683 կը հաշուեն : Տուներուն մեծ մասը հիւսիսային կողմի Սուրբ Մեսրովայ լեռան զառի վայրի ճակատը հաստատուած է, իսկ միւս մասն ալ նոյն լեռան ստորոտը, ուր եթէ Աստուած մի արասցէ լեռանը գագաթէն մի քար գլորի, տեղոյն բնակչաց մեծ միամներ կրնայ հասցնել : Եւսան ճակատը հայոց տուներուն մօտ Ս. Թորոս անուամբ մի ուխտատեղի կայ, ուր հայք երեսն ուխտի կերթան :

Այս քաղաքի տուներուն շէնքերը կիսով մասամբ բոլորովին հողէ են եւ վրան տանիս, եւ կիսով մասամբ ալ հող եւ կէսը փայտ եւ գարձեալ վրան տանիս, բոլոց այն տեղաց համար խիստ զեղեցիկ է, եւ կը գտնուին երկու յարկի վրայ շինուած վանդակներով գեղեցիկ զրոսարան ունին ամառը ձեմնելու եւ նընաշելու համար : Սովորութիւն եղած է որ տուները ամեն տարի ձմեւան մօտ բարձր հողով կը շաղախեն այսինքն կը ծեփեն . այս չարաշար աշխատութիւնն ալ կանանց կը վերաբերի, եւ եթէ զանցառութիւն ընեն, ձմեռը անձրեւեն կամ ձիւնէն խիստ անհանգիստ կը մինին բնակիչք, ալ չենք գիտեր հողին գէշութիւնէն է թէ ոչ, եւ հայք այս քաղաքի մէջ ունին չորս եկեղեցի, Ս. Սահակ, Ս. Լուսաւորիչ, Ս. Աստուածածին եւ Ս. Կիրակոս անուամբ կառուցեալ, որոցմէ Ս. Լուսաւորչայ եկեղեցին նորաչէն եւ խաչածեւ գմբեթաւոր է, միւս երեքը ի հնուց մնացած են եւ սիւնազարդ . Ս. Սահակ եկեղեցին ասկէ մի քանի տարի առաջ մասամբ իւիք վերանորոգելու ատեն՝ Աւագ խորանի ներքեւէն բաւական մեծակալ շիշ մը միւռոն գանուած է հին ժամանակի մնացած, որ ցարդ կը սահուի տնշուշամեծ խնամով նոյն եկեղեցւոյ մէջ, ճախսակողմի պահարանի մէջ գարձեալ ճախ կողմի պատին կից ի հնուց մի գերեզման կայ՝ վրան

բարձր քարով, բայց չիտցուիր թէ որոն դեռ բղման է սա, որովհետեւ վրան յիշատակարան չէ փորագրուած, չորս հարիւր տարիէն աւելի թիւ կրող մի Յայտաւուրք կար դարձեալ Ա. Սահակ եկեղեցւոյ մէջ: Չորս եկեղեցիք եւս ունին իրենց համար ընտիր սրբազն անօթներ եւ պատուական զգեստներ:

Կայուածք չորս եկեղեցեաց քաղաքի

Ա. Աստուածածնայ եկեղեցին ունի տասը խանութի իրեն սեփինական կալուածք ու հարիւր հաղար դահեկան ալ պատրաստի դրամ, որ ամեն տարի երկու հաղար դահեկան չահ կը բերէ, թէ սոյն կալուածները եւ թէ դրամը հինգ անձանց վրայ են, այսինքն Մ. Մարտիրոս Թէմիրեան, Միքայէլ Թալիախնեան, Ա. Ե. Ետիս Ռւզունեան, Մարտիրոս Աղա Սիմոնեան, Ստեփան Քարենը յատկացեալ մի դպրոց՝ եկեղեցւոյ բակին մէջ բարձր շէնքով, ուր կը յաճախեն հարիւր աշակերտք կամ ալ աւելի, տարին հաղար եօթը հարիւր դահեկան ծախը կսպասուի սոյն եկեղեցին, եւ հասարակ մի համարատուի ձեռոք կը կառավարուի Նարեկ, Սաղմոս Եւն. կարդալով եւ աշակերտք գետոնի վրայ կը նըստին: Ասկէ դիւրին է մակարերել թէ, ո՞ր աս-

տիճան ողորմելի վիճակի մէջ եղած կը լինի նոյն դպրոցը եւ վարժակետը:

Ա. Լուսաւորչայ եկեղեցին ունի հինգ խանութ եւ ասար մալազա կալուածք՝ Ֆէրմանական Պատուասար աղայի վրայ, որ տարին հաղար դահեկանէն աւելի չահ կը բերեն, թէպէտ եւ իրեն յատկացեալ Լուսաւորչայ անուամբ մի դպրոց ունի բարձր շէնքով սակաւինչ օրինաւոր միւսին բաղդատամամբ եւ հարիւր յիսունէն աւելի աշակերտէ բաղկացեալ՝ որոնք մի քանի դասերու բաժնուած՝ Տարերք Քերականութիւն, Թուաբանութիւն, Հայոց պատմութիւն, Քրիստոնէական վարդապետութիւն, գեղագրութիւն եւն կուսանին Հալաւ զիւղացի Պ. Աստուածատուր անուն դասախոսի մը կառավարութեան ներքեւ, եւ միւս աշակերտք հասարակ ընդերցանութեան կը պարապին, եւ աշակերտք առ հասարակ գետոնի վրայ կը նստին: Եւ սոյն դպրոց խնամողը եւ կեղեցին չէ, այլ բաւական ատենէ ի վեր հաստատուած Մեսրովեան անուն ընկերութիւնը մը՝ որ կը բաղկանայ հարիւրի չափ անդամներէ, նոյն բարեջան ընկերութիւնը հետզհետէ աշխատելով բարեկարգեալ դպրոցաց կարդը անցունելու կը ճգնի: Եւ եթէ այս աշխատութիւնը յարատեւելու ըլլայ իրենց մէջ եւ ընտարելագոյն վարժապետներ գանեն, անտարակոյս պիտի յաջողին տարաբախափկ Բալուին մեծ օջնութիւններ մատուցանել, եւ սա ալ

Հեմք մոռնար յիշելու , թէ գամբանայի ձայնով ժողովուրդք դպրոց հրաւիրելով ամեն կիւրա կէ ատենախօսութիւններ կը լինին , եւ ատենախօսողք են Պ. Համբարձում կարեանց Հառվաւ գիւղացի , երկրորդ Պ. Յակոբ կիւրճեան այն հայրենասէր քաջ երիտասարդը , եւ այն բարեխնամ ընկերութեան ատենապեան է Պօզոզոս աղա . Պայընտրեան . շխտակը ըսելով սոյն ընկերութեան անդամք քաղաքի բոլոր հասարակութեան հակրանաց արժանի եղած են , որովհետեւ ամենքն ալ ձեռք ձեռքի սիրտ սրբատի տուած անդուլ կաշխատին դպրոցաց բարիկարգութեանց համար , եւ ասոր հետ մէկտեղ սկաշտպանողական անուն մի ալ ունին անուղղակի իրենց վրայ , որ Հայոց վեաս տըլող տածկաց վրայ կը հսկեն , որովհետեւ ամենքն ալ քաջ ամենքն ալ հայրենասէր եւ ամենքն ալ սիրահար հայրենեաց են . Ասուած զօրավիք սիրտի լինի անշուշտ անոնց թէպէտ եւ Բալուայ քաղաքի մէջ իդական սեռի դըլորոցի կարեւորութիւն չէին խոսր , բայց մենք յաջողեցանք բանալու , ուր այժմ յիսո՞նէն աւելի աշակերտուհիք կը դաստիարակուին համեստ վարժուհիք մը ձեռօք , եւ կրնթեռնուն Քրիտոնէական վարդապետութիւն , Հայոց պատմութիւն եւն , եւ ամեղնագործութիւն ալ կուսանին . նոյն դպրոցն ալ յանձնուած է վերիշեալ Մեսրովեան ընկերութեան խնամոց , որ նա պարտաւորեալ է ամեն մէկ պէտքերուն

հոդը իր վրայ առած ջանալ առաջ տանեւ լու իդական գեղեցիկ սեռի դպրոցը :

Ս. Սահակ եկեղեցին ունի վեց խանութեւ եւ չորս մաղաղա կալուածք Կիրակոս աղա Առփամեանի վրայ , որսց տարնեկան շահը հազար դահեկանէն աւելի կը գոյանայ , բայց դպրոց չունին :

Ս. Կիրակոս եկեղեցին՝ որ խարիսուլ վիճակի մէջ է՝ ունի երկու խանութ կալուածք եւ յիսուն հաղար դահեկան պատրաստի գրամ որք նոյն թաղի բնակիչ Դուկաս Զթէեանի եւ եղբօրը Սարգսին ձեռքքն են , սակայն դպրոց ոչ ունին , սա ալ չի մոռնա՞ք յիշելու թէ յիշեալ եկեղեցիներուն այսքան տարի է որ երբէք հաշխար տեմնուած չէ եւ ժողովուրդն ալ չէ ուղած եւ պահանջելու ալ կը վախնան . ուստի ասոնց տարեկան հասոյթը եւ կալուածոց վարձքը , եւ զրամոց շահը ի՞նչ կընեն , եւ ո՞ւր կերթայ մարգ չգիտեր , թէպէտ կարզն եկած էր որ ևս պիտի պահանջէի նոյն եկեղեցւոյ հաշիւներն , բայց մեղի չարաչար մասնելու դէպքերը վրայ համնելուն՝ սահմանադրութիւնը տապահեցաւ , եւ մենք ալ հաղիւ աղատեցանք մահուանէ , անոր համոր մնաց . Այս պատահած մասնութեան դէպքերը քիչ մը վերջը պիտի իւր պարագայիւրը պատմեմ :

Բնաւորութիւն եւ վիճակ ժողովրդոց

Բալուայ քաղաքի մէջ Հայոց չորս թաղ
կան եւ իրենց թաղի եկեղեցւոյն անուամբ կո-
րոշուին եւ բնակող ժողովրդոց մեծ մասը յե-
տին աստիճան տղէտ նախառաջարեալ եւ
երկչոտ են, ոչ հետաքրքիր են եւ ոչ ազգու-
թեան եւ կրօնի վրայ զգացում ունին, միշտ
զիրար կատեն, կը նախառատեն եւ ամեն իւ-
րաբու կրքերու կղոնեն մանաւանդ քաղաքի
ժողովուրդք, թէաէտ եւ ունին բարեկաշ-
տութիւն, բայց անուաննական է, վասն զի
կրնամ ըսել թէ Բալոտ Հայաստանի կործանման
պատկեր մը կրնայ համարուիլ եւ ալ չեմ միաւ-
լիր ըսելու թէատեղւոյն իշխան անուանեալներն
(չորստաճներն) ճիշտ փարիսեցւոց նման բարե-
պաշտութիւնը գործիք ըրած եւ Քրիստոնի
միացուցած եկեղեցին չօրսի բաժներ եւ
իրենց շահու դուռ ըրած են, եւ խեղճ հասա-
րակութիւնն ալ իրենց հետեւցնելով տիրեր
են վրանին, որ այժմ նոյն եկեղեցեաց պատ-
ճառաւ յիշեալ չորս թաղը չորս կուսակցու-
թեանց բաժնուած է: Եւ իրաբու միշտ օտար
աչօք կը նային արիւնկակ թշնամին նման,
եւ կարծես թէ մէկ թաղի ժողովուրդը միւս
թաղի եկեղեցւոյ ժողովուրդը չէ, այնպէս կա-
տեն զիրար՝ որ մի թաղի եկեղեցւոյ քահանան

իսկ եթէ վախճանի, առանց քահանայի մնալ
յանձնառու կը լինին ու միւս թաղի եկեղեցին
չեն երթար, այս մերն է՝ եւ այն ձիւն է ըսե-
լով: Այս թաղերը իրարմէ երկու կամ երեք
վայրկեան հաղիւ հեռաւորութիւն ունին Եթէ
մի եկեղեցւոյ քահանան միւս եկեղեցին լեր-
թայ՝ իսկոյն շփոթութիւն կը յարուցանեն,
ինչպէս որ մի օր պատահելով ականատես ե-
ղայ: Այս պատճառաւ քահանայք գերի եւ
զած են ժողովրդոց մեծ մասին: Այս խարու-
թեան բուն պատճառը ուրիշ բան չէ եթէ ոչ
չորպաճներու ստակ շահելու նպատակն է,
որ չեն ուղեր մէկ թաղի ստակն՝ միւս թաղի
մէջ արուիլը, որպէս զի իրենք շահին: Եւ
այսպէսով ճիշտ Աստուծոյ տունը սեղանաւորի
կըրպակ զարձուցած են: Այսպիսի ընթացք
շարունակողք եւ անմեղ ժողովուրդը իրեւ-
գերի գործածողք հինգ վեց անձերէ կը բաղկա-
նան, որը են Դուկաս եւ օծ Սարգիս Զթէեան
երկու եղբարք, Առփամեան Տօնապետ, եւ
իրենց մի քանի ընկերներով եւնու Ասոնը ժո-
ղովրդոց վրայ իրեւ պարսիկ բռնացած ամէն
միկը յիշեալ եկեղեցիներուն տիրելով երբէք
հաշիւ տուած չեն, եւ ո՞վ կարող է հաշիւ
պահանջեն անոնցմէ, զի իսկոյն կամ տաճկի
կամ քիւրտի ձեռօք անուղղակի կը հարստա-
հարեն կը ճնշեն եւ կը նուղին ժողովուրդը: Ա-
սոնք քաղաքին երեւելի մաս կազմող անուանի
գէր իսացող չորպաճներն են, որը մատքոր-

ծութենէ յառաջ կկած անոր ասոր ստակները
իր կոկորդ անցունելով, որը այլազգի պէ կերռւ
սպասաւսրութենէ, որը խեղճ պանդուխտ
ժողովրդոց ծանր ծանր տոկոսներ դնելէ,
եւ որն ալ (վասի) ըլլալէ եւլն. եւլն. ստակ
դիզեր չորսամբ են եղեր եւ ինքնակոչ իշխան
կանուանին : Եւ կամ տեսակ մը վայրագ քիւր
աեր՝ որ կը հարթակահարեն շատ տեղերու աղ-
քատիկ Հայաստանցին, աս տարբերութեամբ
որ նոքա գաղտնի կը գործին, իսկ ասոնք յայտ-
նի : Խնչուէ ժողովրդոց վկայութիւնը կը հաս-
տատէ, իրենց ստորագրութիւնն ալ չեն յարգեր
եւլն : Ասոնց մասնչաց պաշտպանութիւնը եւ
արբեցութիւնը եւլն. եւ կառավարութեան
հետ միանալով անուզզակի ժողովրդոց անսակ
տեսակ վասութիւն ընել ամենօրեայ գործ է :
Ասոնք են տեղւոյն կառավարութեան հետ յա-
րաքերութիւն ընող, առաջնորդ վերցնող, աղ-
դային գործոց միջամտող, հասարակութիւնը
իրեւ գերի գործածող, հասարակութենէն
անդամ ընտրուելու համար քուէ մուրացող,
վերջապէս ասոնք են խեղճ հասարակութիւնը
իրենց ձիրաններուն մէջ առած իրենց հաճոյից
ծառայեցնող, անոնց երակաց արիւնը ազրուկի
նման առանց ձայն համել տալու ծծող պէ-
կերու եւ քրթաց ձեռամբ : Ներուիթող իշխան
գրելուս :

կառավարութեան համար հարկ չեմ աես-
նար յիշաստակութիւն ընել հոս : զի արդէն իսկ

դիտեմք՝ թէ ո՞ւր գոհացուցիչ վիճակ ունին
կառավարութիւնք . այս մասին վերջը պիտի
խօսիմք : Թէպէտ Պատրիարքարանի քանիցս
անդամ բողոքուած է սոյն հայ քրթաց համար,
բայց լսելի չըլլալով ալ աւելի կատղած եւ
անգութ եղած են : Երբ առաջնորդական տե-
ղապահի պաշտօնով ի Բալու հասայ, բոլոր ժո-
ղովուրդը սկսաւ աղերսագրերով մեզ զիմել եւ
աղատութիւն խնդրել, երբ ժողովուրդը օդ-
նական մը ունենայ եւ միանդամայն իւր դա-
տին անաչառ պաշտպան, անստարակոյս եմ որ
այն բռնապետաց երկաթի լուծը կրնայ խոր-
տակել միշտ : Սակայն ովէլ պիտի լինի ժողո-
վըրդ եան դատին պաշտպան, տեղւոյն կա-
ռավարութիւնը, նա արդէն թշնամի է, ի-
րմէք իրենց՝ ո՞հ աղատպանութիւն խնդրովը
արդէն իրենք են, տեղւոյն անուանական Հայ
չորպաճններն } : — անոնք են արդէն ժողովը-
եան անողոք վեստ Սարդիսն . գնացող առաջ-
նորդք, — այն առաջնորդք, բայց կը իննդրեմ
ըսէք՝ առաջնորդը կամ տեղապահը երբ ամեն
մանրամանութիւնք տեղեկազրէ ի Պատրիար-
քարան եւ անպատասխանի կը միայ, այլ եւս
թնչ կարող է ընել, ի հարկէ ոչինչ . ասկէ
կական առաջնորդի դէմ գաղանի դաւաճա-
նութիւնք, մատնութիւնք, դաւադրութիւնք
բռողոք եւ արտաւնջը կառավարութեան առջեւ,
որպէս թէ նա զժողովուրդը անհնազանգու-
թեան կը թելազրէ : Այս դմնդակ գործը, ես

սիրով կրեցի անձամբ երեք անդամ՝ ի սէր աղջիս, ի սէր հայրենեաց եւ ի սէր ժողովրդական իբաւանց ։ Բայց Աստուած խնայեց մեզ, երբ երրորդ մասնութիւնը Բ. Դուռը հասաւ հրաման եղաւ Պատրիարքարանի որ զմեղ իսկոյն հալլուէն հեռացնէ ։ Սակայն ես կզգայի որ պէտք էր մինչեւ ցմահ տոկալ եւ վըշտակրել, եւ թէեւ պարաւուրեցայ հրամարականս զրել ի Պօլիս, բայց կրկին մնացի ի Բալու ժողովարդը մեռելութենէ արթնցնելու համար, վասն զի ես Յ. Դրան հրամանաւ չէի գացած որ անոր հրամանաւ հեռանայի, ուստի մի քանի ամիս վերջը՝ Ազգային իշխանութեան հրամանը յարգելով վերագրածայ Կ. պոլիս ։ Բայց դժբաղդաբար ես որքան յարգեցի Ազգային իշխանութիւնը, նա մեր հարցմանց չկրցաւ պատասխանել, եւ ազգաւէր մատնչաց նկատմամբ գրաճներս ի նկատի չառնուեցան, հասուրակաց արդար իրաւունքը իւր կրից զոհող Աստիս լրագլույ զրկուած նամակներն՝ հրապարակ չելան, Ե՛ն, թող առաջնորդը մատնուի, թող ժողովուրդը հարստահարուի թէքարոյալէս եւ թէ նիւթապէս, ո՞րու փոյթ ։ Մի անհատ է Պօլոս վարդապետ, թող լայ՝ թող վշտակրէ՝ երբ կուզէ ։ բայց Պօլոս վարդապետի դէմ եղած դաւադրութիւնը, մատնութիւնը ամբողջ դաւառի մը եղած կը համարուի, երբ ինքն նոյն գաւառի ներկայացուցիչն է, եւ նորա համար կը զոհուի, կը

տանջուի եւ ժողովրդեան իրաւունքը պաշտամնել կը ճէնի, եւ ի Պատրիարքարան կը գրէ անպատճախանի կը մնայ, ի հարկէ դիւրաւ կրնայ իմաստափրութիլ, որ այս առթին մէջ Պօլոս վարդապետ չէ որ անպատճախանի կը մնայ, այլ ինչպէս ըսի ամբողջ դաւառ մը՝ որ հազարաւոր աղքատներ, լոյս, գիտութիւն, եղբայրափրութիւն, հայրենասփրութիւն կը խնդրեն . . . զի ով պիտի ուսուցանէ անոնց, Ցիգրանակերացցի Մկրտիչ եպիսկոպօման անոր սիրան ու հոգին ազգը զիտէ ։ Նոյնպէս եւլն, եւլն ։ Ուստի ասոնց դարման լինելոյ համար, պէտք է որ աղքատիկին ձայնը լսէ ազգային Պատրիարքարան եւ ժողովրդեան մէջ սողացող թունալից օճերու նկատմամբ երբ զիտողութիւնը լինին, իսկոյն անոնց զլուխը ջախճախնոյ միջոցներ ձեռք առնէ, երբ ժողովրդային մարդկան դէմ դաւաճանութիւնք լինին, իսկոյն անոնց պատիմէն նշանակէ, ապա թէ ոչ չարն անպատճ թողուլը՝ դայն իւր չարութեանցը մէջ խրախուսել է ։

Դիսողուրինը
Բալուայ վիճակի ժողովրդեան վրայ

Բալուայ ժողովուրդք արք եւ կանայք ընդհանրապէս գունաւոր պարեղօտ (էնթէրի) կը

հագնին, մեծ մասամբ զլուխնին հին ատենա-
ռան սկս ծածկուած փաթառցով մը, եւ կա-
նանց մէջ խիստ սակաւ է շրջադի հաստ հագնու-
զըն, գիւղացիք ինչ որ Պոլիս կը հագնին ի-
րենց երկրին մէջ ալ յար եւ նման է, իսկ եր-
բեմն ճերմակ կտաւ հագնող եւ զլուխնին տե-
սակ մը արակիչ ն գնողներ ալ կան: Ընդհա-
նուր առամամբ իւրաքանչիւր ժողովարդ իրեն
շահուն կաշխատի, արտերէն ցրենը գարին
եւ սամակակը, այդիներէն խաղողը, պարտէ զ-
ներէն միրգերը կը քաղեն, եւ տուներնին կամ-
բարեն, իսկ քաղաքացիք արծաթով կը գնեն
ասոնցմէ շատերը՝ բաց ի խաղողէն, զի ամեն
տուն իրեն յատուկ այդին ունի: Մէկ խօսքով
ուտեհեաց մասին բան մը պակաս չեն թաղուր
նոյնպէս եւ խմելիքի, զի գինի եւ օդի չու-
նեցող մարդը կը պախարտիեն եւ վայ կուտան
երը որ ձմուան կը համնին, կոկոմին անխնայա-
բար ուտել եւ խմել՝ քաղաքացիք գիւղացի-
ներէն աւելի: Քաղաքացիք թէ զիշեր եւ թէ
ցորեկ ատեն իրարու տուն կը հաւաքուին մա-
նաւանդ անունի կամ կաղանդի օր, նախ օ-
դին կուգայ ի սեղան (մէ զէյով) հանդերձ, եւ
կոկոմին նախ փոքրիկ եւ ապա մեծկակ գա-
ւաթներով անօթի փորանց խմել մինչեւ ժա-
մը հինգ վեց յետ այնորիկ, կերակուրի պատ-
րաստութիւն կը տեսնին, եւ պատուական
քողցը կարմրուկ զինին օդիի կը յաջորդէ:

Այս սեղանը մէկ ժամու չափ կը տեսէ

եւ դինին փոքրիկ բաժակներով կը մատուա-
կուի: Ասոր անմիջապէս կը յաջորդէ երկրորդ
սեղանը, անոր մէջ ուտելիքներու մասին կը
տրուին խորովեալ միս, հաւ եւայլն, եւ այս
անգամ գինւոյ գաւաթները կը մեծնան: Ասոր
ալ անմիջապէս կը յաջորդէ մի երրորդ սեղան
զարդարուած պատուական մրգեղջներով, եւ
այս անգամ գինւոյ գաւաթը այնչափ կը մեծ-
ցունեն, որ Պոլսոյ (իշկէմպէճիներաւն) մեծ չոր-
պայի քեասէներու կը հաւասարի: Այս սեղա-
նը մինչեւ ժամը ինը կամ տասը կը անեւէ: Սա-
կայն այս ուտել եւ Բագոսի առջեւ երկրպա-
գութիւն ընելու ժամանակ գինւոյ նուրիական
այլանդակ օրհնութիւններ, խաղեր պուռաներ
պակաս չեն, ունանք քաղցը եւ ոմանք հին գի-
նի կուզեմ կը պառան: Գիւղացիք ալ սոյն մո-
լութիւնը ունին, այսու զանագանութեամբ
որ գիշերները այնչափ չէ արբեցութիւնն՝ որո-
շափ ցորեկ ատեն: Նատ խոռվութիւնք տե-
ղի կունենան իրենց մէջ, երբ զլուխնին տաք-
նայ բան մը չերեւիր աչքերնուն: Նարունա-
կութիւնը մինչ ի Մեծ պահք կը տեսէ, եւ
խմելու ատեն իրենց գործածած սովորական
բառերնին խմենք ըսկու տեղ՝ մի հատ զար-
նենք կրսեն:

Բալուցիք աշխատութիւնը կը սիրեն մի-
այն իրենց անձնական չահու համար, բայց
աղգային շահերու եւ գաստիարակութեան
բոլորովին անտարբեր, մոռած ու թմրած են,
3

քաղաքին մէջ քառասուն տան չափ բողոքական կայ, Հայ բողոքականաց մէջ այդ մոլի եւ վատ սովորութիւնը խարանուած է, ունին իրենց համար յատուկ ժողովարան եւ Հայ բողոքական քարոզիչ մը, երկսեռ վարժարան մը եւ ութունի չափ աշակերտներ, որք կուսանին Քերականութիւն, Թուտքանութիւն, Աշխարհագրութիւն, Հայոց պատմութիւն եւայն կը գտնուին յառաջադէմ աշակերտներ, որք դպրոցի համար շատ սէր կը տածեն, եւ տասանորդ կը վճարեն :

Այս գաւառի բողոքականաց կեղրոնք՝ Քարբերդ է, ուր երեւելի համարարան մը ունին :

Գալով Կուսաւորչականաց, ինչպէս որ արական սեռի նկատմամբ բաւական խօսեցաք, նոյնպէս ալ պէտք է խօսիմք իդական սեռի վրայօք :

Բալուայ կանայք թէ քաղաքացի եւ թէ գիւղացի՝ տուներու եւ արտերու մէջ այն ամրան սարսափելի արեգակի տաքութեան տատեն մարդիկներէն կրկնապատիկ աւելի անխնայաբար իրեւե գերի կաշխատին եւ իրբենն ալ իրենց ամուսիններէն չարաչար կը ծեծուին, կարծես թէ անբան են : Սովորութիւննին է տարիներով իրենցմէ մեծերուն հետ չը խօսիլ, երեսնին սեռ լաթով ծածկել, ընդհանրապէս պարելոտ կը հագնին, արբեցութեան մասին արական սեռին աստիճան մը աւելի է կրնամք

ըսել Թողորունք տուներու մէջ խմելն՝ ասոնք երեւնն ալ հաւաքուելով՝ այդիները եւ գեղակերքը կերպան եւ երիկ մարդու նման կուաեն կը խմեն անհագարար եւ կարբենան. ինչպէս մի անդամ հանգիպեցաւ ինձ, որ մի քանի կանայք գետեղերքէն գալով՝ ոմանք կիյանային եւ ունանք կը գործին : Կարծեմ աւելուրդ է ըսել, որ ասի ազգին մած անպատճուութիւն է :

Սակայն այս արբեցութիւնը կանանց համար ընդհանուր առմամք չէ, այլ բացառութեամբ կան այնպիսի կանայք ալ որ իրենց համեստութիւննին քիչ պատիւ չը բերեր ազգին :

Կանայք բողոց ենելու ատեն սպիտակ սաւանով սրողած են սովորաբար, այլ եւ կանանց անուններուն շատը տաճկական են, օրինակ իմն, Սուլթան, Զմրուխտ, Սանախ, Կուլիստան եւն, եւ երբենն ալ իրարւ անուն կրնատելով կը հնչեն, եթէ Մարիամէ, Մոյ, եթէ Եղիսաբեթ՝ Եղի եւն : Այս սովորութիւնը արանց մէջ ալ պակաս չէ զօր օրինակ եթէ Պաղտասար է, Պաղտոյ կըսեն եւն :

Տաճիկ

Տաճիկը երեք մասերու բաժնուած եւ Հայերը իրենց մէջ տռած են, բայց թաղերնին

զատ է ինչպէս որ վերը յիշեցինք, մի մասը
Զովեայ ըսուած թազն է՝ սուրբն Սեսրովբայ
բերդին ետեւ արեւմտեան հիւսիսային կողմէ,
որ կը բաղկանայ երկու հարիւր քառասուն եր-
կու տուներէ, երկրորդ մասն ալ նոյն բեր-
դի հարաւային առեւելեան կողմ գետեկեր-
քի բերդանման փոքր մի ապառաժի ետեւ
հաստատուած, որ կը բաղկանայ չորս հարիւր
երեսուն վեց տուներէ եւ Զովեայէն մի քա-
ռորդ հազիւ կը աեւէ, երկրորդ մասը քաղա-
քի կեղրոնն է՝ նոյն բերդի տակ զառի վայրի
վրայ մինչ արեւմտեան կողմ հաստատուած որ
հինգ հարիւր քանա ութ տունէ կը բաղկանայ.
որով ընդ ամենը հազար երկու հարիւր վեց
տուն տաճիկ կը հաշուսւի, եւ 7236 եօթը
հազար երկու հարիւր երեսուն վեց անհատ
կելլէ: Ասոնք բուն տաճիկ են ազգաւ եւ
կրօնքով, որք կը բնակին քաղաքին մէջ. սա-
կայն Յալուայ շրջակայ նահանգաց բնակիչք
առ հասարակ կրօնքով Մահմէտական՝ ազգաւ
կրմանձի եւ զաղա քիւրա ըլլալնաւն համար
բուն տաճիկ չեն կոչուիր, հետեւարար բուն
տաճկաց թիւը որ միայն քաղաքի մէջ կը ըլ-
նակին վերը նշանակուած են, աւելի անհնար
է գտնել, ուստի համարձակ կրօնանք ըսել թէ
բուն տաճկաց նկատմամբ վիճակագրի մը մեր
նշանակածէն աւելի ցոյց տուած են թիւը,
բաշտրձակապէս սխալ մի է. եւ այսպէս ըլ-
լալն ալ բնական է: վասն զի վիճակագրի մը

առ նուազն գոնէ վից ամիս պարտի անցնել
վիճակի մը մէջ, որպէս զի կարող ըլլայ նորա
բնակչաց թուոյն եւ այլ կարեւոր հանգամա-
նաց վրայ լիուլի եւ ճիշտ հմտութիւն քաղել
եւ ըստ այնմ վիճակագրել: Բայց աւանդսւ-
թեամբ կըսեն թէ Պարսիկներէն սերած են առ
սոնք, որովհետեւ տարրեր կերպով կը խօսին եւ
Հայոց գէմ խիստ հակակիր են, իրենց համար
թաղ գլուխ (շէյխեր) ունին: Շէյխին մէ կը
ինքզինքը սուրբի տեղ զրած բաւական առ-
տեն կը կլեցնէր իր ժազովովին: Բայց օր մը
խարեթայութիւնը յայտնուելով խայտառակ ը-
րին, եւ երեսէ ձգեցին:

Տաճիկք առ հասարակ նախապաշարեալ,
տղէտ եւ վասարարոյ մարդիկ են, սանձար-
ձակ կը պտըտին, ամեն օր հրացան կը պար-
պեն, եւ բան ըստ չկայ, աւազակութիւն
կընեն բնառող եւ հարցնող չկայ, մարդաս-
պան են՝ հակող պաշտօնէութիւն չի կայ, եւ
ունին իրենց գլուխ աղաներ, պէկէր, այսին-
քըն իրենց ձեռնարկութեանց մէջ զիրենք իր-
բախուող եւ պաշտպանող արիւն կղակ դա-
հիճներ, մարդակերակ դաղաններ, որոց ան-
ուանքն են:

Հաճի Թահիր սլէյ	Սայիտ սլէյ
Մէկմէտ	Շիւքրիւ
Մէկմէտ Սատըք»	Գէօհլան»
Հաշիմ»	Մահմուտ»
Եռոսութք»	Շէրիֆ»

Քիւչիւք ալէյ Նէճիս ալէյ
Ճին օղու »

Սոյն տասն երեք պիկերն Գարա ձիմսիս
կը կոչուին անկէ սերած ըլլալնուն : Ասոնց
սովորական գործն է Բալուայ մէջ՝ գործակ-
ցութեամբ կարդ մը ինքնակոչ աղաներու՝
Հայ ժողովուրդը ուղղակի կամ անուղղակի
հարստահարել . անոնց արիւնը քամել եւ այն-
պիսի եղեռանց մէջ իրենց ձեռքը թաթիւնը ,
որ կարելի չէ անթաց աչօք լմել : Ճշմարիտ
կըսեմ որ՝ սիրտս ճմլուեցաւ եւ անոր համար
չուղեցի հոս մի առ մի նշանակիլ խեղճ Հա-
յաստանցւոյն թշուառութիւնը : Ա՞հ Աստուած
իմ Յիսուս , Հայերը միթէ կերակուր ստեղծեր
ես այն գաղանաբարոյ ճիւաղներուն : Խնդէ
Հայը ինչ ցաւեր կը կրէ լոիկ մնջիկ եւ լսող
չկայ , լսողն ալ կարեւորութիւն չընծայեր զի
հարստահարողին խորհրդականը Հայ է , իշ-
խանութիւնը պէկերուն ձեռքն է . այսինքն է
հարստահարողաց : Սոյն պէկերը ունին իրենց
իրաւասութեանց ներքեւ , խումբ խումբ քիւր-
տեր , որք կը բնակին Բալուայ նահանգին ըր-
ջապատը երկու հարիւր տասն եւ եօթ գիւղե-
րու մէջ , ոմանք չորս հարիւր գիւղ կը հա-
շուեն՝ բայց սիսալ տեղեկութիւն առնուած է ,
ես յատուկ այցելուներ հանած եւ անոնցմ-
տեղեկանալով , զրած եմ Բալուայ շրջապատը
պարունակող քրթաց գիւղօրէից որքանութե ու

ճշգութիւնը , եւ Բալու քանի նահանգի բաժ-
նուած ըլլալը , որ վարը կընթեռնուք :

Բալուայ մէջ թէ գիշեր եւ թէ ցերեկ մա-
նաւանդ գիշեր ատեն , հրացանի , պոռալու ձայ-
ներ յաճախ կը լսուին , եւ առաւօտ կիմացուի
թէ հայու առն բացուեր է եւն . հետեւեալ
գիշեր նոյնակէս հրացաններու ձայներ , պոռալ
ու կանչել , եւ առաւօտ կը լսես որ կամ մի հայ
սպաննուեր է եւ կամ հայու տուն կտղապտուեր
է : Արդ ո՞վ ին այս աւաղակները եւ ո՞յք ին
այդ եղեռնագործք : միշա հայն է սպաննուողը
եւ հայն է կողոպտուողը . բայց երբ տեղուոյն
կառավարութիւնը անպատիւ թողու զանոնք
հարկաւ շարժառիթը ինքն եղած կը կարծուի ,
եւ կամ ճշմարտապէս խօսելով ոճրագուծու-
թեանց հեղինակն նոյն ինքն եղած կը լինի .
արդ մի՞նչ կարող է ընել այն ժաղովուրդն ,
այս պարագայիս մէջ . երբ կտղէ օսմանեան
կառավարութիւնը՝ որ իւր հպատակաց համար
անդորրաւթիւն լինի , այսինքն ընչից եւ կե-
նաց ապահովութիւն , պէտք է որ այն ինք-
նակոչ պէկերը իրենց խմբավը անցայտ ընէ այն
տեղերն , պաշտօնական ժողովոյ անդամակ-
ցութենէ զրկէ խապառ , չթողու որ իր կող-
մէն դրուած պաշտօնեայք անոնց ձեռքը խա-
պալիկ ըլլան , եւ ահա այն ատեն խսկոյն կը
լսեն բողքը գողովաւրդն եւ կարող կը լինին
իրենց քրտամբ ձեռք բերած արդիւնքը վայե-
կել , եւ այն ատեն քրդիր զսպելու համար զո-

բաց բանակներ զրկելու հարկ ալ չմնար :
 Կառավարութիւնը լաւ խելամուտ է, բայց
 Ըսդհակառակն այսօր մարդագաղան պէկիքուն
 թիւը կը կրկնապատկի, եւ ճիղ ու ճիչ աղա-
 ղակն ու գանդամը կաւելնայ Հայուստանի
 մէջ, եւ ոչ ոք կը լոէ, չ'լսեր
 .
 Թիւնք՝ աղաներէն շատ ոստիկաններու կող-
 մէն, անպատեհութիւնք՝ քրդերէն շատ զօրաց
 կողմանէ, բարէ^o, ո՞րն ըսեմ կամ զո՞րն թո-
 ղումք, սպաննաւիլ՝ հարստահարուիլ՝ ծեծուիլ
 չարչարուիլ հայուն համար է . ես մէկը միայն
 պիտի յիշեմ, զոր բաւական կը լինի՝ միւսնե-
 րն գուշտկել, որուն ականատէս վկայ եմ
 ինձէն . հրաման կը տրուի որ Մամախաթուն
 դանուած զօրաց համար ցորեն տարուի, եւ
 ո՞վ պիտի տանի, Հայերն անշուշտ, հոգ չէ թող
 տանին՝ իրենց կառավարութեան սպաս մը մա-
 տուցանելու համար . բայց երբ ի դարձին ճա-
 նապահներու վրայ յայտնի կեցած աւազա-
 կաց խումբերէն կողոպտուին, ծեծուին, վի-
 րաւորուին եւ բողոք բառնան՝ այս արդար բո-
 ղոքն ալ չ'լսուի, ի՞նչ ընելու է, զօրաց թէ
 ուահատը եւ թէ հազնելիքը որ հայոց վրայ
 ճանրացած էր . ինչպէս եւ ցարդ ալ, հոգ չէ
 թող տէրութեան իր ճեռքէն եկածը ընէ . բայց
 երբ ամեն նեղութիւնք ամեն տառապանք կը
 բելու՝ իւր քրտամբ շաղուած հացէն անոնց
 բաժին հանէ, իւր մանած ու նիւթած կը տա-

ուէն՝ հանդերձ տայ, նախատուի, հաւատոյ եւ
 կրօնի հայոյութիւններ լսէ, յարձակումն կրէ
 իւր գիւղակին վրայ, յարձակումն արտի, այ-
 գիի եւ պարտիղի վրայ, յարձակումն տեսակ
 տեսակ անբարոյականութեան եւ բռնաբարու-
 թեան, վասն զի վախկոս եւ իր իրաւունքը
 պաշտպաննելու անկարող ժողովուրդ մ'էտ Եթէ
 անոնց ամբար մը պէտք ըլլայ, Հայոց գիւղերը
 պիտի հաստատուի, եթէ ալիւր պէտք ըլլայ, Հա-
 յերուն ջաղացքները պիտի աղան, անոնց հա-
 մար գիշերային օթեւան պէտք ըլլայ, թէպէտ
 Քրթու եւ Տաճկի գիւղի քովիկն է, բայց չըլ-
 լար, զի Հայու գիւղ պէտք է, որուէս զի ու-
 ղած ատեննին ծեծեն, ուղած ատեննին իրենց
 խաղալիք ընեն, եւ ուղած ատեննին ինչ որ
 կամքերնին ուզէ՝ իսկոյն բերել տան ուտեն
 խմեն . վասն զի հարիւրաւոր տարիներ Տէրու-
 թեան ամենահաւատարիմ ծառայութիւն ընող
 Հայը՝ այսօր նախապաշարեալ այլազգեաց առ-
 ջեւ քեաֆիր, անհաւատ, անկրօն, վատ, գերի,
 ստրուկ ու խաղալիկ ազգ մը համարուած է .
 Երբ որ կառավարութիւնը մի ոստիկան գործով
 մը այլազգի գիւղ մը զրկել ուզէ, կը գծկամա-
 կին երթալու, զի կը վախեն, հետեւաբար Հա-
 յու գիւղ պէտք է որ ուրախութեամբ երթան,
 եւ ոչնչ պատճառներով բռնանան իրեւ դա-
 հիճ, եւ վախեր տալով լաւ մը կեղեքն Խաչ
 եւ հաւատը անարդելէն զինի, անհազաբար
 ուտեն ու խմեն եւ առանց ստակ մը վճարելու

երթան, որ Տէրութեան օրինաց դէմ է : Այս
ընողները չեն միայն ոստիկաններն են այլ
եւ զօրքերէ, տեղացի եւ այցելու մեմորներէ
ունանք + ասոնցից զատ վիճակի հայք չարաչար
կը նեղուին, նաև զանազան ցեղ քիւրտերէ՝
որք նիւթականէն զատ կրօնի եւ ուստուոյ
բռնաբարութիւն ալ կընեն :

Ամեն գիւղ պէկէր եւ աղաներ կան բը-
նակուած, որը չ' լուսուած բռնութիւն մ' ալ կը
բանեցնեն իւրեանց բիւրաւոր գործած անօրէ-
նութեանց հետ, եւ այս մինչեւ մեր տեղապատ-
հութեան օրը կը շարունակէր + այսինքն երբ
գիւղացի օրիորդ մը նշանուի ուրիշ գիւղի եւ-
րիտասարդի մը հետ, պիտի միջամտնն եթէ-
իրենց կամքին յարմար է՝ կաշառակերու-
թեամբ պսակի թոյլազրութիւն կընեն . իսկ
եթէ ոչ օրիորդը իրենց յարմար ուրիշ երիտա-
սարդի մը հետ բռնի պսակել կուտան . եթէ
քահանայք չի պսակեն, իրենց մոլայով անմի-
ջապէս . . . կաըեւոր կը համարիմ ընթերցո-
ղաց ծանուցանել թէ, ինչ որ կըսեմ՝ իրողու-
թիւնք են, ինչ որ կըսեմ առանց ստոյգ տե-
ղեկութեան չէ, եւ ի հաւատարմութիւն ըա-
նից դարձեալ ի մէջ կը քերեմ մի օրինակ եւս
այն վերոյիշեալ բռնութեանց . Ալլաւու ըսուած
գիւղի մէջ հայ աղջկան մը ամուսինը մեռնե-
լով այն մեռնալին եղբորը հետ մոլայի օրհ-
նութեամբ պսակած են բռնաբար . եւ ուժ-
բողջ մէկ տարի անցած էր. բայց երբ մենք իւ-

մացանք այս ապօրինի ամուսնութիւնը ըստ
օրինի Հայաստաննեաց Ս. Եկեղեցւոյ, ուրիշի
մը հետ պսակի յաջողեցանք, բայց գժուարաւ,
զի՞ո՞վ կարող էր գէպի այն գիւղնայիշ աղանե-
րու եւ անոնց գործիք քրդաց երեսէն : Հայք
մ' նծառէս կը նեղուին այս անիշխանական վի-
ճակէն, բան գնել եւ ստակը չվճարել ձրի աշ-
խատցնել եւ ն սովորութիւն եղած է անոնց :

Հողային խնդիր

Թէ Բալուայ, թէ Զարսանճաքի, թէ
Քդիի, եւ թէ Քարքերողու վիճակաց մէջ զըս-
նուած հողերը գրեթէ տեղացի պէկէրուն եւ
աղաներուն, եւ հազիւ հազ մէկ հարիւրերու-
րորդը հայերուն ձեռքն են : Այս հողային խընդ-
րոյն նկատմամբ մանրամասն տեղեկութիւննե-
րը յիշած եմ, եւ արդէն քիչ մը վերջը պիտի
կարթաք, նոյնպէս մարապայութեան վրայ ալ
գաղափար մը պիտի ունենաք : Կը նեղեն հա-
յերը, երբեմն ալ խմբովին կերթան հայ գիւ-
ղերը՝ իրենց Մարապաներուն տունը իջեւանե-
լով՝ գառն' ոչխար եւ հաւ կը խորովեն եւ զա-
նազան խորտիկներով վարթամ սեղաններէ օ-
րերով կուտեն կը խմեն ու կերթանու եւ թէ
ընդ գիմանան խեղճ հայերը, անտարակոյս օր մը
մէծ վտանգի կը հանդիպցունեն . ուստի կա-

մայ ակամայ գլուխ պիտի ծռեն վախերնուն .
եւ իբրեւ գերի պիտի հնագանդին :

Հոս մի փոքրիկ հարցաւմ մը ընեմք թէ ժո-
ղովուրդ ի՞նչ պատճառաւ տէրութեան տուրք
կը վճարէ , ո՞չ ապաքէն աւազակներէ չի կո-
դոպտուելու համար . ի՞նչու կըսեմ հայը թա-
գաւորական տուրք կը վճարէ , ո՞չ ապաքէն
ընտանեօք եւ ամենայն ինչքով ազատ , անվախ ,
հանգիստ կեանք վարելու համար : Սակայն
ընդհակառակն քանի որ ժողովուրդը ամեն ա-
տեն եւ ամեն վայրկեան ցաւօք եւ հեծու-
թեամբ նեղուելով յափշտակուելով , անար-
գուելով , սրախոսող ըլլալով , ահով եւ դողով
հայնոյութիւններ լոելով , անտանելի նեղու-
թեանց անմռունչ առկալով , իւր պարագը կը
կատարէ . որ քան զօր իւր բռղոքանաց ձայն
դատարաններու առջեւ անլսելի կը մնայ
Ասկէ մի եղրակացութիւն կելլէ , որ մեր տուր-
քերը մեղի չպիտի կարենան հանգիստ ։ կեանք
վարել տալ , մեր կատարած պարտքերը նպա-
տակ չունին , մեր հաւատարմաբար ծառայու-
թեանց փոխարինութիւն՝ հարստահարութիւնք
եւն . են ։ է՞ն , ի՞նչ ընելու է . թող ամէն
մարդ ինքնին խորի ու . գարմանը գտնէ :

Բալուայ եւ ամեն գաւառի հայ բնակչաց
շատերն որ Պօլիս պանդիստութեան կը դիմն
իրենց ընտանիքնին երեսի վրայ ձգելով . պատ-
ճառը այս անտանելի հարստահարութեանց եւ
ծանր ծանր արքունի տրոց չդիմանալին է :

ահա այս ցաւալի վիճակին դարմանը կը խընդ-
րեն արդարասէր եւ ազդու կառավարութեան
մը ձեռօք : Բալու գեռ հեռազիր հաստա-
ռած չէ , ուստի եթէ պէտք ըլլայ , Քարքերդ
դիմել հարկ է , որ քաղաքի արեւմտեան կողմ
տասն երկու ժամ կը տեւէ միւթէսսարք կա-
ռավարիչին ներքեւ . սակայն Բալուայ նահան-
գի իշխող միւթէսսարք ՓԸ ընդ իշխանութեամբ
Քարքերդու կառավարչի Արդնու Մատէն ըս-
տած գիւղաքաղաքի մէջ իր զինւորներով կը
բնակի պղնձի հանգ ըլլալու պատճառաւ .
այս ալ Բալուէն աան երկու ժամ կը տեւէ ,
եւ դէպ ի յարեւմտեան հարաւային կողմն է .
Բալու միանդամայն օրինաւոր թղթատար ալ
չունի :

Բալուայ բերքերն են

Ցորեն , գարի , բամպակ , շուշմա (1) ,
կտաւատ , ոսպ , կանեփ , առատ մրգեղենք ,
խաղող , գինի , խղ , պանիր , մեղք , ոչխար
եւ ընտանի միանդամայն վայրենի կենդանի-
ներ եւն . :

Դուրսի երկիրները վաճառելու ապրանքներ

Գիթրէ , շրէժ , ոչխարի եւ այծի մորթ ,

(1) Շուշմայ , սուսամէ :

մեղքեմոմ, նոռշ, սիս (1), բամպակ, աղուէս, կուզ(2), գայլ բոլորը տասը հազար սոկոյ չափ կելլէ :

Դուրսին Բայոն քաղաք մտնող Եւրոպական
ապրանքները

Մալի ֆաթուրայ, աքտէրիէ, թօհաֆիէ, խահիէ, շաքար, դարրիցա, լաշակ, եւն եւն. միանդամայն չալէպէն եւ Տիգրանակերտէն ալ կուգան, օճառ, իրէքի թիրելի հագուստ, եազմայ եւն. Որով ապրեկան տասն երկու հազար սոկոյ ապրանք կը մտնէ ի Բալու, վերոյիշեալ ապրանքներէն դրկող եւ բերել տուղներուն մեծ մասը՝ Հայք են : Եւ ունին երեք հարիւրի չափ խանութ, պարունակող միջակ մեծութեամբ մի չուկայ, մէջը երկու խան կէս քարուկիր միջակ չօրս հացի փուռ : Այս շուկայի մէջ գտնուող արհեստաւորաց եւ վաճառականաց մեծ մասը Հայք են : Հայք քաղաքի մէջ ունին երկու աղբիւր, բայց ջուր այնչափ լաւ եւ քաղցրահամ չէ :

(1) Սիս, խօյուն պօյա կամ աշը պօյա, այս հանդային հողը մ'է, որ ձապազ ջուր նահանգի մէջէն կելլէ :

(2) Սամար :

որոց յատուկ կալուած եւ պատրաստի դրա կայ, այսինքն երկու խանութ, մի ջաղացը, եւ երեսուն հազար դահեկան սոտակ, որ Յաշուայ մէջ գանուող՝ Ռւզունեան Աւետիս աղային քովը կը պահուի, եւ քաղաքի ջուրերը ընդհանրապէս առատ չեն, ազրիւր սակաւ ըլլալուն, բնակչաց խմելիք ջուրը Եվրատ գետէն եւ կամ ուրիշ տեղաց ոչխարի պայիւսակներով կը բերուին տուներու : Քաղաքի մէջ չորս բաղնիք կան, բայց չորսն ալ աւերակ ըլլալուն չի բանիր, ասկէց ալ բնակչաց անզգաւյութիւն եւ անտարբերութիւնը կը յայտնուի, անոր համար բնակչաց ումանք տուներու մէջ, ումանք փողոցը եւ ումանք ալ գետը լուացուելով շատերը կը հիւանդանան, ումանք ալ ցաւի տէր կը լինին եւն. բժիշկ ալ չի կայ որ դարմանուին, եթէ երբեմն պէտք ըլլայ, Քարբերդէն կը բերուի, սակացն շատերը կարեւորութիւն չեն տար, (գատէր պէօլէ իմիշ) ըսելով ձմրան մէջ կակսին մեռնիլ շարունակ, եւ երբէք Առողջապահական կամուններու ուշագրութիւն չեն ըներ, այսինքն պէտք եղած գեղեր կամ ինքզինքնին վնասակար ուտելիքներէ զգաւշանալ եւն. ընդհակառակը կամ նոյն հիւանդի տէրն եւ կամ հիւանդ տես եկող անձը ինչ որ ձեռքերնին անցնի իբրեւ ընծայ կը բերեն հիւանդին, որ ուտէ՝ սեխի, խաղողի եւն. ասոնց նման բաներ, եւ հիւանդը ախորժ չունիմ կըսէ, անոնք բոնութետմբ կը

կերցնեն, որովէս զի չուտով առողջանայ. բայց չեն գիտեր թէ փոխանակ առողջանալու շուտով կը մեռնի: Ասոնց մահուան առաջն պատճառն այս է, երկրորդ պատճառն է գիշերը մինչեւ ժամը ութը անհագաբար խառն կերակուր ուտել եւ չափաղանց արբեցութիւննին»:

Գիւղօքայր Բալուխայ

Պարտ անձին կը համարիմ յիշատակել որ Բալուայ առաջնորդական վիճակը ունի ընդ առմենը քառասուն վեց զիւղ, որոց քսան վեցը Հայաբնակ եւ մնացեաները խառն են:

Ա. Հաւաւ, որ քաղաքէն կերկու ժամու կէս հեռաւորութեամբ հիւսիսային կողմ դաշտային մի գիւղ է, եւ արեւելեան կողմէն կէս ժամ հեռաւորութիւն ունի յիսուուն տունէ բաղկացեալ Քուրմաք գեղէն աղաւաղութիւն քուրմ բառին, որ ամբողջ քրդաբնակ է, որ միշտ վսամեր կուտան Հաւավցոց որ արեւմտեան կողմէն տասը վայրկեան հեռաւորութեամբ Փաղցրահայեաց ըսուած վանքն է, ինչպէս որ վիրը յիշեր եմք ։ Ա. յս զիւղի արեւմտեան կողմը՝ եօթը ութը ժամ հեռաւորութեամբ նոզոլ, խուռն եւն. քրթի ցեղերն որ զիւղերու մէջ կը բնակին եւ մինչ ի Տէրասիմ կը հասնին:

Ա. յսպէս Հավաւ զիւղը քրթերէ չըջապատեալ լինելով հարստահարութենէ երբէք աչք բացած չունէր. բայց այժմ քիչ մը հանգիստ են, իրենց մէջ կազմուած պաշտօղանողական ընկերութեան չնորհիւ:

Հավաւ նպիւղը բոլոր Բալուայ նահանգի մէջ նշանաւոր եղած է, թէ քաջութեան թէ ուսումնասիրութեան եւ թէ բարեպաշտութեան կողմանէ. եւ հօրիւր ութսուն տունէ կը բաղկանայ, բնակչաց թիւն ալ հազար չորս հարիւր երեսուն եւ վեց 4436 անձ է առ հասարակ, չունին մէջերնին եւ ոչ մի տաճիկ, այլ բոլորն ալ Հայ են. ունին երկու եկեղեցի քարուկիր հոյակապ անբաժան բայց միշտ մէջ կուն մէջ ժամերգութիւն կըլլայ եւ միւսուն մէջ երբեմն:

Ա. յս եկեղեցեաց մէկը Ս. Աստուածածին եւ միւսոր Կաթոլիկոս անուամբ կառուցեալ ի հնուց մնացած են, եւ ունին երկու քահանայ, մի բարեկարգեալ օրինաւոր դպրոց որ մասնաւոր ընկերութեան մը խնամոց ներքեւ է, եւ հարիւր յիսսուն աշխերաք՝ կուսանին Փերականութիւն, Թօւազիսութիւն Աշխարհագրութիւն, Արքաղան պատմութիւն, Հայոց պատմութիւն եւ Քրիստոնէական:

Ա. յս դպրոցի դասաւան Պ. Համբարձում Աւեախ Կարեանց երիտասարդ մ'է բնիկ Հավաւ զիւղացի, ամեն ատեն թէ ժաղովրդոց եւ թէ դպրոցաց առենախօսութիւններ կընէ, սիր-

տերը կը վառէ հայրենասիրութեան մէջ : Նմաս նապէս Անդրէաս պատուելի մ'ալ կայ , որ իրեն ուսմամբը եւ իրեն բարի յատկութիւններովը նշանաւոր եղած է . Հայերէն լեզուն լաւ գիտէ , ի կրօնը քաջանմուտ է , որով եւ Հայվաւ գիւղը միանդամայն ուրիշ գիւղեր ալ զերծ պահած է ի կրօնափոխութենէ :

Այս գիւղէն է նաեւ Մ. Մելքոն Կիւրծ-հան հայրենասէր երիտասարդը . ի և Պօլիս ուսեալ , եւ այժմ ազգային վարժարանաց մէջ Հայկական լեզուն ծաւալելու պաշտօնը կը վարէ . նոյնպէս երկու հայրենասէր երիտասարդներ ալ , Գառապար նէմցէ եան , Յակոբ Սօլիսը ճեանց որք ոչ նուազ պատիւ կը բերեն Հայվաւ գիւղին :

Այս գիւղը իւր շրջակայ համազդի գիւղերէն աւելի յառաջադէմ վիճակ մի ունի , որոյ համար թէ քաղաքի եւ թէ գիւղերու Հայկաբան եւ համարատու դասաստուք առ հասարակ սոյն գիւղէն են : Վասն այսորիկ զովութեան արժանի գիւղ մ'է սա , որ թէպէտ այժմ աղջիկանց վարժարան չունին , սակայն իրենց վարժարանը մեծցնելով երկսեռ վարժարանի մը վերածելու մոտագիր են :

Այս վերջերս գիւղէն քառորդ ժամու հեռուաւորութեամբ հիւսիւսային կողմը լեռան տակ ընաիր ածխանանգ մը գտնուած է միարեարբ քառամի եծենտիի ձեռօք : Նաեւ հինգ անձերէ բաղկացեալ թաղական խորհուրդ մը

կայ , որ Մազային գործերով կզբաղի միշտ , Նկեղեցինին բարեկարգեալ եւ արարողութիւննին օրինաւոր է , եւ նոյն գիւղի Արժ . Թորոս քահանան իր ազգասիրութեամբը նըշանաւոր եղած է վիճակին մէջ :

Այս գիւղի արեւմտեան հիւսիսային կողմը քառորդ ժամու չափ հեռի մի ազգիւր կայ որուն անունը Աւագ Ակ կանուաննն գիւղացիք , նոյն ակէն մի պատուական ջուր բըղնելով կուգայ Հայվաւ գիւղ եւ նոյն գիւղի բուլոր ջաղացքները դարձնելէն զինի զմնութղ գիւղացւոց արաերն ալ կը ջրէ . բացի այս Ակէն ունի այլ եւս պատուական ջուրեր քաղցրահամի : Թէ նոյն գիւղի գերեզմանաց մէջ եւ թէ բոլորափը ի հսուց մնացեալ տամն երեքի չափ խաչ քարեր կանգնած կան . երեք կանագուն բարձրութեամբ եւ կանգուն ու կէս լսյանութեամբ . որոց համար աւանդութեամբ գիւղ զացիք կըսնի թէ Դամիչոս առաքեալի ժամանակէն մնացած լինի : Եւ սոյն գիւղի հարաւային կողմը մի քանի վայրկեան հեռի փոքրիկ ըլուր մի եւս կայ , որու վրայ հին շէնքերույնքեր կը նշարուին , կերեւի թէ ժամանակաւ քազաք եղած լինի , վասն զի բաւական հնութիւններ ալ գտնուած են մէջէն :

Նաեւ զիս չարաչար մատնողներին առաջնը եղած է սոյն Հայվաւ գիւղի բնակիչներին Տ. Աստուածատուր քահանայի որդի կարապիտ էֆէնտի անուն անձը , որոյ համար

ինչպէս մասնիկը սիխտի մանրամասնեմ մեր աղնիւ ընթերցողաց, որ գաղտափար ունենան,

Սա մասնիչ անձը՝ որ տեղւոյն կառավարութեան Տալիքի անդամ եւ սահմանադրապէս ընտրուած գաւառական քաղաքական ժողովոյ պաշտօն ալ կը վարէր, բայց ոչ ժողովուրդը գիտէր եւ ոչ ես այդ անձին ծայրանեղ շահամոլ ըլլալ:

Երբ 1878 սեպտեմբեր ամսոյն Արդուու մասնէն մոլթասարրք բաշան Բալու իւր վիճակը այցելելու եկաւ, մի քանի օրէն յետոյ կառաջարկէ որ Հավաւ դիւղի մէջ արքունի մի ամբար հաստատուի, որպէս զի ցորեան լեցուի եւ ջաղացքը ալիւր աղուի եւ Տէրսիմ ընակող զօրքերէն մաս մը գայ դիւղը եւ տանի միւս զօրքերուն, որով հուրի չէայ ըսել թէ անշուշտ այդ գիւղը ո՞չափ անկարգութեանց ըռնութեանց եւլիս իրաց հնթակայ պիտի լինէր. մեք զայս հեռատեսելով, նոյն բաշային պատասխանեցինք թէ այդ ամբարը նոյն դիւղի մէջ անկարելի է ըլլալ հետեւելիք զէշութիւնները մի առ մի յիշելով բաշային, եւ ըստնք թէ քիւրտի եւ տաճկի դիւղի մը մէջ հաստատէ, եւ երբ բաշան մեր ըսածին զէմ պնդեց գարձեալ պատասխանեցինք ըսելով թէ՝ զիւղացիք պատերազմի ատեն ոտնակոյն եղած են, ուստի բարեհաճեցիք այս անդամ տաճկի եւ քիւրտի զիւղերու մէջ հաստատել նոյն ամբարը. Խնչպէս որ տէրութեան հրամանն ալ

այսպէս է, որ իմ հպատակներս չնեղուին, սա դարձեալ մեղ մտիկ չընելով առանց մեր գլխութեան երբ կերթայ ամբար հաստատելու նոյն գիւղը, կէտին մենք իմանալով անմիջապէս լուր տուխնք Հավաւ դիւղի Տէսառածածառը քահանային եւ թագականաց, որ բաշան կուգայ ձեր գիւղը այսօր (աշշարի) ամբար հաստատելու՝ Տէրսիմի զօրաց ուտեստի համար, ուստի միաբարբառ խընդուրելով՝ մի թողուք, ամէն պատասխանատուութիւն իմ վրայ է: Շատ չնորհակալ իմ որ մեղ մտիկ ըրին եւ անվեհեր կերպով ժողովրդոց ամենքը մէկանց միանալով չընդունեցին այն հաստատուելիք ամբարը իրենց գիւղի մէջ:

Բաշան երբ կը զարմանայ Հավաւցոց այս միաբանութեանը վրայ, ոճրագործ Կարապետ է Փէնաբին ինչոքս կը լինի իրեն քահանայ հօրը զրկուած նամակս ձեռքը կանցնէ, ու բաշային ցոյց տալով կը պատասխանաք, ժողովրդոց միաբանութեամբ չընդունելուն վրայ, այս թելագրութիւնը տեղիս (մուրախանականէն է)՝ եւ ահաւասիկ իրեն նամակը դոր խաւրել է զիւղիս ժողովրդոց, թէ միաբանեցէք մի ընդունիք:

Բաշան նամակս երբ կը տեսնէ՝ հրաման կը նէ մասնիչ Կարապետին, թէ տաճկերէն թարգմանէ եւ իրեն ասյ և ուստի սա ալ անմիջապէս թարգմանելով՝ բաշային կուսայ:

գոր առնելով՝ կը դառնայ կրկին քաղաք ամբարը հաստատելու անկարող ըլլալով :

Ահա այսպէս Հավաւ գիւղը ազատեցաւ այն նեղութենէն : Սակայն ընթերցողը պիտի հարցունեն թէ ինչ պատճառաւ ըրաւ այդ մատնութիւնը :

Պատճառը սա էր :

Հավաւ գիւղի մէջ հաստատուելիք աշարի ամբարին լիրայ տեսուչ պիտի կարգուէր վասակ կարապետը եւ ամսական պիտի ընդուներ, մեր այսպէս գործելով՝ ամսականէն զրկուելուն համար մատնութեան տիտղոսը, աղջուրացութեան փառքը, իւր համարիւն եղբարց եւ քերդ դէմ դաւաճանութեան պարծանքը վրան առնելու չամրցցաւ :

Այս պատճառաւ մէծ վտանգ կսպանացվէր ինձ համար, սակայն Ամենակարողին զօրութեամբ՝ ազատեցայ : Այս առթիւ սա ալ չի մունամք յիշելու որ եթէ Յուղան չի լինէր, Քրիստոսի անմեղութիւնը չպիտի յայտնուէր :

Բ. Մըջուման մէզը (4) որ քաղաքէն մէկ ու կէս ժամէն աւելի հեռու հիւսիսակողմ դաշտի մէջ հաստատուած քառասուն եւ չորս տունէ եւ ճիշտ հաշուսվ երկու հարիւր վաթսուն եւ հինգ 263 զուտ Հայերէ բաղկացեալ

(4) Ըստ տաճկաց գարզնձա մէզըսի կանուանեն :

գիւղ մի է, ունի փոքրիկ քարուկիր Եկեղեցի մը մէկ քահանայով, եւ գալոց մ'ալ ունին, որուն մէջ երեսնի չափ աշակերտ կը դաստիւարակուին հասարակ ընթերցանութեամբ, եւ մէկ քանին ալ Քերականութիւն կընթեռնուն:

Գիւղի ժողովուրդը ուսումնասէր է եւ փափաք ունին դպրոցնին յառաջ տանելու, բայց այն անիրաւ հիւաղ ձին օզու ըսուած կործանելիք պէջին տուած նեղութենէն՝ աչք կարծանելիք պէջին ետ մնացած է այժմ. չի բանալով, գալրոցնին ետ մնացած է այժմ. եթէ ոչ, ժողովուրդը այդ մասին հետաքրքիր է, ունին նաև հինգ անձերէ բաղկացեալ թաղական խորհուրդ, որ ասոնք կը կասափարեն գիւղը :

Գ. Խամբւլը՝ քաղաքին հիւսիսակողմ եւ բեք ժամէն աւելի կը տեսէ, որ տասն եւ մէկ տունէ բաղկացեալ հայ գիւղակ մի է, նոյն պէս անխառն քրդաց . եւ բնակչաց թիւն է եօթանասուն 70. տասնք դպրոց եկեղեցի չունին . այլ Արթիսան անուն մօտակայ հայ գիւղի մը եկեղեցի կերթեւեկէն :

Դ. Արթիսան որ քաղաքի հիւսիսակողմ երեք ու կէս ժամ հեռաւորութեամբ, երեսուն եւ մէկ տունէ, երկու հարիւր վաթսուն երեք եւ ճիշտ հաշուսվ մի գիւղ է ունին յաշուն Ս. Մինասայ կառուցեալ մի եկեղեցի որոց տարեկան հասոյթն է ընդ ամենը երեք հարիւր

դահեկան . զժբաղդաբար ասոնք դպրոց չունին . այս գիւղէն սակաւ ինչ հեռու Ս. Թովումաս անուռամք աւերակ մի եկեղեցի ալ կայ ,

Ե. Ղարաբակօրք՝ մի ճորի մէջ քաղաքի հիւսուսային արեւմուկան կողմը երեք ժամու կէս հեռաւորութեամբ մի գիւղէ՝ քսան երեք տունէ բաղկացեալ , եւ բնակչաց թիւը հարիւր երեք 103 է ճիշդ . ունին յանուն Ս. Աստուածածնայ կառուցեալ մի եկեղեցի եւ մի քահանայ , որոյ տարեկան հասոյթն է երկու հարիւր դահեկան : Հոս ալ նոյնաբէս վարժարան չկայ . սոյն դիւղի մէջ եւս կայ հինգ տունի չափ Զազա քիւրտ քսան երկու բնակիչներով , եւ կրօնքով մահմէտական :

Զ. Կրպօյ Միզրէ՝ որ քաղաքի արեւելեան հիւսային կողմը քրթախառն դաշտային մի գիւղ է , հայ ութ տուն է առանձին թաղով , եւ եօթանասունը չորս 74 բնակչօք : Բայց չունին եկեղեցի , եւ անոր համար մօտակայ Օխու գիւղ ըսուած եկեղեցիով կը միսիթարուն ժողովուրդք , եւ այն տեղաց քահանան կը հովուէ զանոնք . դպրոց ալ չունին . այս գիւղի մէջ եօթ տունէ բաղկացեալ կրմանձիք քիւրտ կայ , եւ բնակչաց թիւն է երեսուն եւ չորս , բայց կրօնքով Մահմետական են , սա կայն հայերը շատուր ըլլանուն , սնուց հետ միրով կը վարուին առ ահի :

Ե. Օխու գիւղի արեւելեան հիւսային կողմը եօթ ժամ հեռաւորութեամբ հաստատուած մի դաշտային գիւղ է . քսան եւ եօթը տունէ բաղկացեալ : Եւ բնակիչք երկու հարիւր հինգ 205 հոգի են առ հաստարակ . որք ունին մի եկեղեցի եւ մի քահանայ , քսանի չափ աշտկերտներով , ընթերցանութեան պարապով դպրոց մը մանկավարժի մը իրաւասութեան ներքեւ : Այս գիւղի կից ի հնուց մընացեալ երկու աւերակ եկեղեցի կը տեսնուին , մին Ս. Պարգիս եւ միւսն Ս. Գէորգ անու ամք :

Օխուի մէջ տան եւ վեց տունէ բաղկացեալ ազգաւ զատ , եւ կրօնքով մահմէտական կրմանձի քիւրտ կայ առանձին մի թաղով , եւ բնակչաց թիւն է ություն եւ հինգ հայոց հակակիր : Հայք ունին մի գերեզմանասուն , որոյ համար կը պատմեն թէ նոյն գիւղի հայրէն ո՞վ որ մեռնելու լինի թէ մեծ եւ թէ փոքր , գիւղին ժամակոչը հասակին յարմար փոքրեւու ատենը՝ մէկ երկու կացին դարներէն դինի , կը նայիս որ ներքեւին ինքնին փորուած պատրաստի , օրուան ննջողին հասակին հաւասար գերեզման մը կը բացուի , ուստի ալ ժամակոչին աշխատութեան հարկ չմնալով նընչեցեալը կը ըերեն նոյն ինքնին բացուած գերեզմանին մէջ կամրուեն , ի հնուց ժամանակէն մինչեւ այսօր կը շարունակուի կըսեն ականատեսաք . ես ալ կսեմ թէ այս ալ տեսակը մը հրաշք է :

Ը. Թէսէ Քաղաքի հիւսիսային արեւելեան կողմը վեց ժամ հեռաւորութեամբ քառասուն եւ ութ տունէ բաղկացեալ մի դաշտային ըստ բաւականի մեծ զիւղ է . եւ բնակիչք առ հասարակ չորս հարիւր քառասուն եւ չորս հինգ անձ կը հաշուն . ունին մի հոյակապ եւ կեղեցի երկու քահանայով եւ դպրոց մը սրուն մէջ երեսունէն աւելի մանչ տղայ , ու տառնի չափ ալ աղջկունք , ընթերցանութեան կը պարապին հասարակ համարատուի մը ձեռոօք , եկեղեցւոյ տարեկան հասոյթը հազիւերի հարիւր դահեկանի կը համանի : Նոյն զեղին կից վեց աւերակ եկեղեցի կայ և հնուց մնացեալ որոց անունները անյայտ ըլլալուն չի նշանակեցի հոս , բայց այս զիւղը ճանապարհ կը վրայ ըլլալուն , թէ քրիտաց եւ թէ տաճկաց երթեւեկութենէն խիստ նեղութիւն կրելով գրեթէ ունակոխ եղած է միշտ , եւ մանաւանդ որ Հայ են բնակիչք *

Թ. Տիւմիլին՝ քաղաքի արեւելեան հիւսի , սային կողմը վեց ու կէս ժամ հեռաւորութիւն ունեցող ութ տունէ բաղկացեալ մի փոքրիկ զիւղ է , որոյ մէջ կայ չորս տուն Հայ եւ չորս տուն քիւրտ . Հայ բնակիչաց թիւն է երեսուն եւ վեց 36 , որը ունին մի եկեղեցի , բայց դպրոց ոչ , եւ Թէփէ գիւղի մօտ ըլլալուն , նոյն տեղի քահանայք կը հովուեն զանոնք : Քրիտաց թիւն քսանի չափ է , որք աղգաւ կրմանձի , եւ կրօնքով Մահմետական են :

Ժ. Գուրատիքան՝ քաղաքի հիւսիսային կողմը հօթ ժամու չափ հեռաւորութեամբ Զարսանճագի առջեւէն անցնող գետին եղերքը հաստատուած մի դաշտային զիւղ է , ութը տունէ բաղկացեալ Հայ եւ քիւրտ , որոց չորսը հայ են երեսուն երկոք 33 բնակիչօք . եւ չորս տուն ալ քիւրտ աղգաւ կրմանձի քսան եւ հինգ անձ . որք եկեղեցի ու դպրոց չունին , բայց Եկրիի քահանայք կը հովուեն :

ԺԱ. Գումագէթ՝ թերեւս Գմբէթ . սա քաղաքէն հինգ ժամէն աւելի հեռաւորութեամբ հիւսիսային կողմը քսան երկոք տունէ բաղկացեալ մի դաշտային զիւղ է , ունի հարիւր վաթուուն հօթը 167 բնակիչ , մի եկեղեցի , երկու քահանայք եւ մի դպրոց , ուր քսանի չափ աշակերտք կը դաստիարակուին դաստիարակի մը ձեռօք :

ԺԲ. Ղամպէր շէյխ՝ որ քաղաքի հիւսիսակողմը վեց ժամ հեռաւորութեամբ Գումագէթ զիւղի մօտ տասն եւ հինգ առւնէ բաղկացեալ մի դաշտային զիւղ է ութեւուն եւ հինգ 85 բնակիչօք , որք դպրոց ու եկեղեցի չունին , որոց հովուական պէտքը , Գումագէթ զիւղի քահանայք կը հոգան : Այս զիւղին մէջ ալ տասն երկու տունէ եւ քառասուն երկու անձերէ բաղկացեալ աղգաւ կրմանձի քիւրտ , եւ կրօնքով Մահմետական :

ԺԳ. Ճանիկ՝ քաղաքի հիւսիսային կողմը
եօթը ժամու կէ և հեռու մի գաշտային դիւդէ
Օրօր ըսուած գետի միւս եղերքը հաստատ-
ուած, որ քսան եւ հինգ տունէ կը բազկա-
նայ եւ բնակիչք հարիւր եօթանասուն եւ հինգ
73 կը հաշուուի. եկեղեցի դպրոց չունին,
նոյնուէս մերոյիշեալ Գումանէթ դիւդի քահա-
նայք կը հոգաւեն դիրենք :

ԺԳ. Պաղին՝ որ նոյնուէս քաղաքի հիւսի-
սային կողմը վեց տուն պարունակող մի դիւդէ
դաշտային, եւ բնակչաց թիւն է վաթսուն եւ
հինգ 65, եկեղեղի դպրոց չունին, եւ դարձ-
եալ Գմբեթու քահանապք կը հոգուէն : Այս
դիւդի մէջ կան թէ Կրտանձի եւ թէ Զա-
զա հինգ քիւրտի տուներ, որք կը բազկանան
քսան անձերէ :

ԺԵ. Քարնձոր՝ որոյ մէջ կան հինգ տուն
Հայ, յիսուն եւ հինգ 55 բնակիչով, եկեղեցի,
դպրոց չունին, եւ կրիին ասոնք ալ Գումանէ-
թու քահանապք կը հոգուեն : Հոս ալ մի քանի
տուն Զազա քիւրտ կը դանուին, որք աղդաւ
Զազա եւ կրօնքսվ մահմետական են եւ կը
բաղկանան երեսուն երկու անձերէ :

ԺԶ. Խոնիս՝ որ Քարնձորի կողմերը դաշ-
տային մի փոքր դիւդէ, եւ ունի իւր մէջ
Հայ եւ քիւրտ. Հայք երկու տուն են առան-

Ճին մի թաղով քամն եւ չորս 24 բնակչօք, ա-
ռոնք եկեղեցի եւ դպրոց չունին եւ դարձեալ
Գումանէթ գիւղի քահանապք իրաւասութեան
ներքեւ են . եւ ութ ալ քիւրտի տուն կայ,
որ աղդաւ Զազա են չեւ կրօնքով մահմետանի
քառասուն երկու բնակչօք :

ԺԷ. Տէմիրճի՝ ուր վեց տուն Հայ կայ եւ
բնակիչք յիսուն եւ վեց 56 անձ են առհասարակ
ասոնք եկեղեցի ու դպրոց չունենալնուն,
դարձեալ Գումանէթու քահանապք հովուու-
թեան ներքեւ են, եւ տան եւ չորս տուն
ալ քիւրտ կայ, որ կրօնքով մահմետանի եւ
աղդաւ Զազա են :

ԺԸ. Գարագայայ՝ ուր չորս տուն Հայ
կայ՝ երեսուն եւ հինգ բնակիչով. ասոնք ալ
եկեղեցի դպրոց չունին եւ դարձեալ Գումանէ-
թու քահանապք կը հովուեն . տասը տուն ալ
աղդաւ Զազա քիւրտ կան եւ կրօնքով մահ-
մետանի, որ ասոնք քսան եւ ութ անձերէ
մաղկացեալ են :

ԺԹ. Տէւէճի՝ որ քաղաքի հիւսիսային արե-
ւելեան կողմը երեք ժամու չափ հեռաւորու-
թեամբ տան եւ հինգ տունէ բազկացեալ քըր-
թախտան դաշտային մի գիւդէ . Հայ բնակ-
չաց թիւն է՝ հարիւր հինգ 105, դպրոց եւ եկե-

զեցի չունենալնուն, դարձեալ Գումապէթ գիւղի քահանայք կը հովուեն, եւ տասը տուն ալ Կրմանձի քիւրտ կայ որ կրօնքով Մահմետական եւ թուով քառասուն եւ վեց անձի չափ կը հաշուուին :

Ի. Խոստէկ՝ որ քաղաքի հիւսիսային կողմը չորս ժամ հեռաւորութեամբ, երեսուն տունէ բաղկացեալ դաշտային մի գիւղ է . ունի մի եկեղեցի, բայց քահանայ ոչ, այլ Գումապէթէն կուգայ . դպրոց ալ չունին, եւ բնակչաց թիւն է երկու հարիւր քառասուն 240 անխառն քըրացի կը բնակին :

Ի.Ա. Խոշմաթ՝ որ քաղաքի հիւսիսային արեւելեան կողմը մի ժամ հեռաւորութեամբ բարձր դիրքով հարիւր տունէ աւելի բաղկացեալ բաւականին մեծ գիւղ մի է, որ ունի իւր մէջ հաղար քսան եւ եօթը 1207 բնակիչ զուտ հայ, * եւ ունին փառաւոր հոյակապ մի եկեղեցի եւ մի քահանայով մի զըրոց, բայց յետին աստիճան ողորմելի վիճակի մէջ, որ մեծ արատ մը կրնայ համարուիլ այնպիսի գիւղի մը, որոյ նիւթականը ըստ բաւականին լաւ է, ուսումնասիրութեան զգացումնին բոլորովին մարած է . եւ իրարու թըշնամական ողուով կը նային : Եւ սոցա խոռովութեանց ու դպրոցի անքարեկարդութեան բուն

պատճառը կը համբարուի Համբարձում Ուլուս եան մասնիչ անձը, որ մնիբարոյական, գինեմոլ, կաշառակեր եւ մատնիչ իսկ է, զի մեզի պատահած երկրորդ մատնութիւնը Խօշմաթի բընակիչներէն Ուլուսեան Համբարձումի ձեռօքն եղաւ, եւ ահաւասիկ համսուս պատմութիւնը : Հրաման եկած էր արքունի զօրաց բանիկի կուսակալ քիւրտ Խամայիլ բաշայի կողմանէ առ Բալուայ կառավարութիւնն, որ Տէրսիմ բնակող զօրաց մէկ մասը Բալուայ քաղաքը ձմեռ է, եւ երբ այս լուրն առինք՝ զուշակեցինք թէ քաղաքի ինեղճ Հայ հաստրակութիւնը պիտի նեղուի այս առթիւ . եւ իսկոյն տեղական կառավարութեան հետ բանակցելով ջանացինք առաջնորդ առնուլ, բայց յետոյ իմանալով որ գօրքը հայոց գիւղերու մէջ պիտի ձմեռէ :

Կարողութեամբն Աստուծոյ անոր առաջքն ալ առինք՝ որպէս զի ազգայնոց կրած տառապանքը չաւելնայ : . . .

Ուլուսեան Համբարձում երբ կը լսէ զայս նախ կը ժամի մեզ հետ լրբարար վիճելու, եւ տեսնելով որ մենք կարեւողութիւն չենք տարիւր բարբանջանաց, անմիջապէս կառավարութեան կը զիմէ եւ կսկսի հրապարակի մէջ անպատկառ ոլոռալ այսպէս . « է ֆէնտիմ պիզ ասաքիրի չահանէի պէտէմէի վէ մուհաֆազա իթմէկի խառէրիզ վէ տէվլէթին է մրինէ իթառթը ըմբզ վար ազր . քաղաք մուրակիսամըզ

ոլիզի թէշֆիք իտէրէք առլա դապուլ իթմէլին
վէ գարշը զօյուն տէյօր » :

Այս ալ բաւական չի համարելով՝ կա-
ռավարութիւնը եւ տաճիկները մեզի դէմ քրք-
ռելու մտօք բողոքադիր մ'ալ կըմասուցանէ,
բայց բարեբազզաբար կառտվարութիւնը բգ-
դալով թէ մեղ դէմ եղած ամբաստանութիւնը
լոկ զրայաբութիւն մ'է :

Անմիջապէս ի բանու կը դատասրաբաէ-
զայն . ուր մի քանի օր մնալէ եաև՝ կուզատի
անպատիժ , Զթէեան ազգաւեաց Գուկասի եւ
իր եղօր անառակ Սարդսի սկաչապանու-
թեամբ :

Ցիշեալ Ռւլուս Համբարձումի մասնչութեան
բուն պատճառը՝ իր եղօր՝ Մանուէլ վարդա-
պետի բանաւոր պատճառաւ մը Քաղցրահայ-
եաց վանքէն դուրս հանել , եւ միանդա-
մայն Հայ զիւղերը զօրք բնակելու արգելք
ըլլալո էր , որովհետեւ ինքը (Ռւլուս Համբար-
ձում) զօրքերը պիտի բաժնէր տաները իր-
քեւ հիւր , եւ այս զօրաց ընդունելութեան
հոգին աղատ ըլլալու համար հայ դեղացւոց ի-
րեն տալլիք կաշառէն սիխտի զրկուէր :

Բալուայ մէրազնէից անդորրութեան հա-
մար մեր ձեռք առած այս միջոցներն ու ջան-
քերն յիշեալ Ռւլուս Համբարձումի շահուն մէծ
արգելք լինելուն՝ կուղէր վրէժինդիր ըլլալ
մեղ , սակայն չկրնալով պատին առիթ մը զըս-
նել , յանդէնեցաւ մատնչութեան այս ցած-

միջոցին գիւմել իւր վրէժինդրութիւնը յագե-
ցնելու համար :

Այս մարդու ամբողջ գիւղի մը ժաղավրդ-
եան բաղդի ի ձեռին առած տղրուկ կամ . ցից
մը գարձած էր անոնց գլխուն , եւ ոչ ոք կա-
րող էր բողոքել իւր բազմաթիւ անիրաւ դոր-
ծոց դէմ , զի ոչ միայն զաւառական Քաղա-
քական ժողովոյ անդամ էր , այլ նաեւ կա-
ռավարութեան առջեւ պաշտպանութիւն կը
գանէր յաճախ եւ այս պատճառաւ բաւական
ազգեցութեան ալ տէր էր , բայց ափսո՞ս ,
որ չունէր այն խիզճն ու այն ազգասիրական
զգացումն՝ որով կարող ըլլար մնամեծ ծա-
ռայութիւններ մատուցանել իւր աղջին , այլ
ընդ հակառակը իւր ազգամիաս արարքներովն
ու անդրաբախօս զործերովն ազգին կենացը
կսպանար միշտ :

Ի՞ն Կոչի՝ քաղաքէն մի ժամ հեռաւո-
րութեամբ արեւելեան հիւսիսկողմը Խօչմայ-
դիւղի մօտ հաւասար բարձր զիրքի մը վրայ
հաստատած քամն տունէ բաղկացեալ մի
հայաբնակ զիւղէ հարիւր վաթսուն երեք 163
ընակչօք , ունի եկեղեցի մը իրեն յատկացեալ
գպրոցով , ուր բաւական աշակերտք կը դաս-
տիարակուին հասարակ մանկավարժի մը ձե-
ռօք . բայց քահանայ չունենալնուն , քաղաքէն
մի քահանայ կերթայ հովուելու :

Այս զիւղի մօտ Ս. Պօղոս անուամբ մի
5

վահաք կայ եղեր ժամանակին, որ աժմ հիմա նայատակ եղած է, եւ անոր կից աղբիւր մը զոր Ս. Պօղոսի աղբիւր Վանուանէն, այնչափ քաղցրահամ ջուր մը ունի, որ կարծես Նդեմնն կը բդիի :

Հոս կը յաճախեն ուխտի համար շատ մը հայեր եւ օտարազգիք : Աղբիւրին վրայ թէպէտ Մարմարեայ քարերու վրայ զրոշմուած գրեր կային, սակայն ուխտաւորաց փակցուցած մոմերուն մուխը այն աստիճանն սեւցուցած էր զրերը, զոր կարդալ անհնար էր :

Միայն կարողացանք այսչափ հասկնալ որ այդ գրերը նոյն աղբիւրին վերանորոշման կը վերաբերին եղեր, ունի նաև նոյն աւերակ վանքը արտեր եւ մարգտէտիններ, զոր թէպէտ տարուէ տարի գիւղացիք վարձու կուտան, բայց արտազրեալ գումարն ի՞նչ նոպատակի կը ծառայէ, չգիտցուիր :

Ի՞ն. Նրիմէ որ վերոյիշեայ երկու գիւղերուն կարգը բարձր դիրքով հաստատուած եւ ընսուն եւ մէկ տունէ բազկացեալ մի գիւղ է երկու հարիւր վաթուուն երեք 263 զուահայ բնակչօք, ունի մի վորը եկեղեցի եւ մի քահանայ, բայց դպրոց ոչ :

Այս գիւղի մէջ խլաղիւր մը կայ, ոսրուն ջուրը խուլ մարդոց ականջը կը բժշկէ կըսեն :

Ի՞ն. Ապրանք՝ որ քաղաքէն ժամ ու կէտէռաւորութեամբ հիւսիսակողմը հաստատուած քսան տնով գիւղ մ'է, եւ հարիւր վաթուուն եւ հինգ 163 զուահայ բնակիչ ունի, կայ մի եկեղեցի առանց քահանայի եւ զըպրոցի : Սոյն գիւղի ժողովուրդը կէս ժամ հեռու Շնագ գիւղի քահանան կը հովուէ :

Ի՞ն. Շնագ՝ Քաղաքէն ժամ մը հեռաւորութեամբ ըստ բաւականին մ'էծ գիւղ մ'է, զաշտային դիրքով, ունի յիսսուն եկերեք տուն եւ չորս հարիւր քսան 420 զուահայ բնակիչ, ի հուց մնացած մի մութ եւ վորը եկեղեցի մը մի քահանայով եւ անշուք գարոց մը ունին, ուր տան եւ եօթի չափ աշակերտ կը դաստիարակուին մանկավարմի մը ձեռօք : Գիւղացիք մ'նձ մասամբ հարուստ լինելով կրնան մի յատուկ գարոց շինել, եւ օրինաւոր դաստիարերել տալ, մանաւանդ որ եկեղեցին բաւական պատրաստի դրամ ունի . ճարտարապետ կիւլագեան Խաչատուր անուն ուսութիւնասէր անձ մը կայ գիւղացոց մէջ, որ ժողովուրդը համոզել կը ճգնի գպրոցի շինութեան համար, բայց ի զուր, վասն զի ուսման ճաշակը պակսած եւ ժողովրդեան զգացումը մարած է որբատերնուն մէջ : Զմեղ կառավարութեան մատնողաց մինն ալ այս գիւղէն է, որ Յոհաննէս Գալուսեան կը կոչուի . սա ալ կառավարութեան տրուած բողոքագրին մէջ ստորագրած

է զմէդ թագաւորին դէմ իրը ապստամբ ամբաստաներով, եւ այս անձը Դաւառական քաղաքական ժողովոյ անդամ ըլլալով դիւզացի ժողովուրդը դժգոհ էր իրմէն :

Ի՞Զ Սղամ՝ որ քաղաքի հիւսիսային տարեւմեան կողմը ժամ ու կէս հեռաւորութեամբ քառասուն երկու տունէ բաղկացեալ դաշտային մի գիւղ է, երկու հարիւր տան եւ վեց 246 զուտ հայ բնակչօք, որը ունին մի եկեղեցի եւ մի քահանայ, բայց դպրոց ոչ :

Ի՞Զ Սաղբաթ՝ քաղաքի հիւսիսային կողմը պաշտային գիրքով մի բնդարձակ գիւղ է, որ քառասուն եւ չորս տուն կը պարունակուի. բնակչաց թիւն է վեց հարիւր ժուռն եւ վեց 656, ունին հոյակապ բաւական մնջ եկեղեցի մը երկու քահանայով, դպրոց մը յիսունի չափ տշակերտներով. հաստրակ դաստիարակի մը իրաւասութեան ներքեւ, մեզի պատահած երրորդ մասնութեան դէպքին մասնակից էին նաեւ սոյն դիւզի բնակիչներէն Ստեփան քահանայ, եւ Յակոբ վարժապետեան ընդ որո եւ Փաղցրահայեաց վանուց Մանուէլ վարդապետ Այս երեքը միաբան խօրհուրդ՝ կընէին եւ Յալուայ կառավարութեան դիմելով քրթերու առ զաներու ներկայութեան հրապարակաւ կամ քառաստան զմեդ սա բառերով : « Պունտաքի

պուլունան մուրախխաս, կէրէք վազբնտա վէ կէրէք մուրախասնանէ սինտէ ճէ մատթը աայլմ թէշիք վէ թէքլիֆ իթմէքտէ տիր՝ չէօյէ քի պահա իքի իւչ եիւղ տէլիգանը կէթիրինքի Հէրսէքլիւր կիպի Խոլամարա քարչը մունտարէպէ աչալը, զիրա պու հօլ սիզի գուըթաւ ըը պարպարլարըն էլինտէն . պաւնուն իշւն սիզիքէ կէլիպ հասէք վէրիչօրուղ քի մալիւմ միւնիւղ օլայ » եւ այսպէս չարաչար մատնելով կը վերադառնան ուրախութեամբ իրենց տեղերնին ըսելով միմեանց թէ կամ այս երես կոյ, եւ կամ վազը, Նաթանեանի կեանքը կը վերջանայ. կառավարութիւնը այս ծանր տմաքարտաւթիւն վրայ բացատրութիւն կը պարաստանութեանց վրայ բացատրութիւն կը պահանջէ տեղւոյն հայ չորպաճիներէն, եւ հետեւապէս խնդիրը քննութեան կենդարիկուի եւ մասնիչները չկրնալով ըսածնին ուրանալ, վեց հօթ հարիւր սուրբգրութեամբ հանրադրով մը խնդիրը իր ամեն պարագաներով կը տեղեկանդիր ի Պատրիարքարան . յետոյ ժողովրեան զրուի ի Պատրիարքարան . յետոյ ժողովրեան բողոքանաց վրայ քաղաքէն երեք ժամ հեռու Ա. Խոչ վանքը պատրիարքինք . բայց քանի մը Ա. Խոչ վանքը պատրիարքինք . բայց քանի մը կերպամիներու անուղղակի պաշտօռ վերջը չարպամիներու անուղղակի պահութեամիքն իրենց տեղերնին կը վերասպանութեամ դաստիարակին . այս մասին սննձամբ ալ բողոքեցինք կեղրոնական Վարչութեան, որ ցարդ գոհացուցիչ պատասխան մը չեմ տած :

Այս ծայրայեղ մասնութեան պատճառն ու հետեւեան է : Յիշեալ վարդապետը՝ որ

այժմ վախճանած է, Փաղցրահայեաց վանաքը բնակելով՝ ժողովրդեան դժգոհութեան, տեղի տառուն համար ուղեցինք նոյն վանաքէն հեռացնել եւ Ա. Խաչ վանք զրկել դինքը հակառակ իւր կամաց, եւ ահա այս պատճառաւ մեղի դէմ կենալով վանքէն չելելու միջոցներ գանել. Ստեփան քահանան ալ ընկերացաւ հետեւեալ պատճառաւ. սա վերջին ծայր գնեմոլ լինելուն, շատ անդամ եկեղեցւոյ մէջ ժողովրդեան առջեւ ժամերագութիւն ըրած ժամանակ գետինը կիյնար եւ կը գլորէր. Էջմիածնէն բերուած սրբաւոյս միւս ունը իր տունը պահելով, իրրեւ ձիթ ծախելուն համար բողոքներ լուսեցան, դոր քննուաթեամբ իրմէն ստուգեցինք եւ տեսանք որ արդարացի են եղած բողոքներն քանից յորդորելէ եւ յուղղութիւն հրաւիրելէ յետոյ տեսնելով որ անուղղայ կը մնայ, փիլոնազուրկ ըսրինք եւ ահա այս ալ իւր մատնութեան զըրգիոր այս պատճառէն առաւ: Գալով Ա. արժամայէտեան Յակոբ ըսուած անձին. սա ալ տեղւոյն կառավարութեան Տալիէի ժողովոյ անդամ ըլլալու համար՝ տասն եւ չորս հարիւրնոց թղթադրամի կաշառը առած էր, դոր հըրապարակ հանեցի:

Արդ՝ կը հարցնեմ Կեդրոնական վարչութեան եւ Կրօնական ժողովոյ թէ՝ այսպիսի քահանայ մը որու ծայրահեղ գինեմոլ, միւռունավաճառ եւ մատնիչ ըլլալը վկայութեամբ

հաստատուած է, կրնայ Ա. Պատարագ մատացանել թէ ոչ, եւ թէ ոչ, ինչո՞ւ ցարդ անպատիժ կը մնայ եւ կը շարունակէ իւր քահանայական նուիրական պաշտօնը:

Ի՞ն. Զէթ՝ որ քաղաքի հիւսիսային արեւմտեան կողմը զրէթէ երկու ժամ հեռաւորութեամբ ձորի մը մէջ հաստատուած մի ընդարձակ գիւղ է վաթուուն երկու տուն պարունակող, ունի եօթը հարիւր յիսուն եւ չորս 734 հայ բնակիչ անխառն, այս զիւղը ունի միջակ զիրքով հոյակապ մի եկեղեցի երկու քահանայով, եւ ըստ բաւականին բարեկարգ զըսդոց մը՝ ուր կը յաճախէն յիսունի չափ ուսանողք հասարակ ընթերցանութեան ի ձեռն նոյն զիւղի Սրբ. Տ. Ցարութիւն քահանայի:

Ի՞ն. Ուղուն Օպայ՝ քաղաքէն վեց ժամ հեռաւորութեամբ արեւմտեան կողմը Եփրատ գետի եղերքը հաստատուած՝ քառասուն եւ հինգ տունէ բաղկացեալ եւ երեք հարիւր վաթուուն 360 բնակչօք գաշտային մի զիւղ է, ունին մի եկեղեցի բայց ոչ քահանայ՝ այլ ուրիշ մօտ զիւղէ մը գալով՝ ժողովուրդը կը հովուէ: Այս զիւղացւոց մեծ մասը Բողոքական է եւ ունին իրենց համար ժողովարան եւ գարոց մը մի հայ միսիօնարով:

Լ. Ուղուն Օպամեղրէ, որ վերոյիշեալ գիւղ-

զի կից՝ տասը Հայ տունէ կը բաղկանայ փոքր
բլրի մը վրայ ընդ ամենը ևօթանասուն երեք
73 բնակիչով եկեղեցի, քահանայ եւ դպրոց
չունին, եւ իրենց մօտակայ գիւղի եկեղեցին
կը յաճախին :

ԱՅ. Կաճառ՝ քաղաքի արեւմտեան կողմը
բարձր գիրքի մը վրայ զետեղուած երեսուն
հինգ տուն պարունակող եւ երկու հարիւր
աթմուն երեք 283 անձերէ բաղկացեալ մի
գիւղ է . ունին մի փոքր եկեղեցի, բայց քա-
հանայ, դպրոց ոչ : Այս գիւղը կայ տասն եւ
հինգ տուն ազգաւ կրմանձի եւ կրօնքով մահ-
մետականքիւրտ, բնակչաց թիւն է ևօթանա-
սունը վեց :

ԱՅ. Ալլալու՝ որ քաղաքի արեւմտեան
հիւսիսակողմը չորս ժամու չափ հեռու Հայ եւ
քիւրտ ազգերէ բաղկացեալ ձորերու մէջ գիւղ
մի է, հայք տասն եւ հինգ տուն են տասն-
ձին թաղով մը՝ առնասարակ հարիւր քսան ե-
րեք 123 բնակչօք, առանց եկեղեցւոյ, քա-
հանայի, եւ դպրոցի, զորս մօտակայ հայ գիւ-
ղի քահանան կը հովուէ : Խոկ քիւրտք քսան
տուն են կրօնքով մահմետական եւ ազգաւ
կրմանձի որք իննուուն եւ հինգ անձ կը
հաշուեն :

ԱՅ. Պաշարաթ՝ քաղաքի արեւմտեան հիւ-

սիսային կողմը չորս ժամէն աւելի հեռաւու-
րութիւն ունեցող լեռան ձորի մը մէջ քսան
տուն պարունակող մի փոքր գիւղ է . եւ հա-
րիւր վաթուուկ 460 բնակիչ ունի, բայց եկե-
ղեցի քահանայ, եւ դպրոց ոչ, այլ մօտակայ
գիւղի եկեղեցին կը յաճախին միշտ Հոս տա-
սը տուն ալ Զազաքիւրտ կայ յիսուն բնակի-
չով կրօնքը մահմետանիւ :

ԱՅ. Հալալլու՝ քաղաքի արեւմտեան հիւ-
սիսակողմը լեռնաբնակ քսան տունէ բաղ-
կացեալ մի գիւղ է հարիւր վաթուուն եւ չորս
164 բնակչօք, որք ունին մի եկեղեցի եւ մի
քահանայ, բայց դպրոց ոչ . այլ եւ կայ գիւ-
ղի մէջ տասն եւ չորս տուն Զազաքիւրտ որ
ևօթանասուն անձերէ կը բաղկանայ եւ կրօն-
քով մահմետանի են :

ԱՅ. Պարակերէ՝ որ քաղաքի արեւմըտ-
եան հիւսիսակողմը հինգ ժամու չափ հեռաւու-
րութիւն ունեցող բարձր գիրքով լեռան մը
սաորտաը տասն եւ ևօթ տունէ բաղկացեալ
մի գիւղ է . եւ կը գանուին երկու ազգ, հայ
եւ քիւրտ, հայք տասը տուն են տասնձին թա-
ղով մը՝ ութուուն երկու 82 բնակչօք, ունին
մի փոքրիկ եկեղեցի եւ մի քահանայ, բայց
դպրոց ոչ . եւ կայ եօթը տուն ալ ազգաւ կրօ-
նանձի քիւրտ . որոց թիւն է քառասուն անձ :

ԱՅ. Ալլալուշիեր՝ քաղաքի արեւմտեան

կողմը հինգ ժամու կէս Եփրատի եղերքը քառասուն տունէ բաղկացեալ դաշտային մի գիւղ է երեք հարիւր քսան 320 բնակչօք զուտ հայ. ունին մի եկեղեցի. իսկ քահանան մօտակայ գիւղն կուգայ հովուելու, բայց դպրոց չունին :

ԱՅ. Արման՝ որ քաղաքի արեւմտեան կողմը չորս ժամու չափ հեռու Եփրատի մօտ յիսուն զուտ հայ պարունակող մի դաշտային գիւղ է, եւ չորս հարիւր քսան եւ հինգ 423 բնակիչներէ կը բաղկանան. որք ունին մի հայակապ եկեղեցի եւ մի քահանայ, դպրոց մը որուն մէջ տասն եւ ութ աշակերտ կը դաստիարակուին :

ԱՅ. Նոր գիւղ՝ սա քաղաքի արեւմտեան կողմը ժամ ու կէս հեռի դարձեալ Եփրատ գետի մօտ բլրի ներքեւ հաստատուած քսան տունէ, եւ հարիւր վաթուն 160 զուտ հայ բնակիչներէ բաղկացեալ մի գիւղ է, ունին մի եկեղեցի եւ մի քահանայ իսկ դպրոց ոչ այս գիւղը լաւ բրինձ կարտաղը եւ իւր մօտակայ լեռներէն ալ ածխահանք :

ԱՅ. Նոր գիւղի մեղրէ՝ որ քաղաքի արեւմտեան կողմը զրեթէ երեք ժամ հեռի բարձր գիւրով քսան եւ ութ տուն հայ պարունակող մի գիւղէ, ունի հարիւր քառասուն եւ

չորս 144 բնակիչ, մի եկեղեցի, իսկ քահանայ եւ դպրոց ոչ :

Խ. Դաւթիք գիւղ՝ որ քաղաքի արեւմտեան հիւնական հիւսիսակողմը երեք ժամ հեռի լեռնաբնակ ձորի մէջ հաստատուած է. ունի քսան երկու տուն զուտ հայ եւ հարիւր եօթանասուն եւ վեց 176 բնակիչ՝ նաև մի եկեղեցի եւ մի քահանայ իսկ դպրոց ոչ :

ԽԱ. Նորշնակ՝ քաղաքի արեւմտեան կողմը երկու ժամաւ հեռի ութ անոնք վոքրիկ մի գիւղ է քառասուն ութ 48 զուտ հայ բնակիչներէ բաղկացեալ, եկեղեցի քահանայ. դըպրոց չունին, եւ իրենց մօտակայ գիւղի եկեղեցին կերպան :

ԽԲ. Արին՝ որ քաղաքի արեւմտեան հաւրաւային կողմը քսան եւ մէկ տունէ եւ հարիւր վաթուն ու վեց 166 բնակիչներէ կը բաղկանան. եւ հովտի մը մէջ քաղաքէն չորս ժամու կէս հեռի մի գիւղ է, ունի մի եկեղեցի եւ մի քահանայ, իսկ դպրոց ոչ :

ԽԳ. Պաղին՝ որ քաղաքի արեւմտեան հիւսակողմը լեռնահոլտի մը մէջ չորս ժամու չափ հեռաւորութեամբ յիսուն երկու տունէ բաղկացեալ եւ վեց հարիւր եօթանասունը չորս 674 զուտ հայ բնակիչով մի գիւղ է, ունին

մի հոյակապ եկեղեցի եւ երկու քահանայ գպոց մը , ուր քառասունի չափ աշակերտ Փերականութիւն , թուազիտութիւն , Հայոց պատմութիւն եւ հասարակ ընթերցանութիւն կուսանին : Այս դիւզը միւսներուն հետ բախտատմամբ բարեկարգեալ է սակաւ ինչ : Թէպէտ եկեղեցին մի քանի արտ կալուած ունի , բայց մօտակայ քրթերը արգելք կըլլան վարուցանի , որոց աւրեկան հասոյթն է , եօթը հարիւր եւ ծախոը գրեթէ վեց հարիւր յիսուն դահեկան : Հոս կայ նաեւ Ս. Սարգիս անուտմբ աւերակ Ս. Աստուածածնի անուտամբ : Սոյն գիւղի ժաղովրդեան մեծ մասը ներկարար եւ վայտ ձեւող են , մնացեաները քրթաց գիւղերը վաճառականութեան կիրթեւեկեն եւ փոքր մաս մ 'ալ հողագործութեան կը պարպին :

ԽԴ. Նաճարուն՝ որ քաղաքի արեւմտեան հիւսիսակողմը Եփրատ գետի մօտ բլուրի մը սառուտ երկը ժամաւ կէս հեռու Աշմատ (1) աւերակ քաղաքէն կէս ժամ հեռի հաստատուած մի գիւղ է , ուր հայք քսան եւ չորս տունէ կը բաղկանան երկու հարիւր եօթ 207 բնակիչով , ունին մի եկեղեցի հանդերձ մի քահանայով , եւ քիւրտ տասը տուն՝

(1) Աշմատ , սամուսաա :

բայցի երկու տաճիկ պէկէրու տուներէ ընդ աւմենը եօթանասուն երեք անձ կը հաշուուի ուրոնք կրօնքով եւ եթ մահմետանի են :

ԽԵ. Թռախէն որ քաղաքի արեւմտեան հարաւային կողմը Նաճարան գիւղէն մէկ ժամ հեռութուրի մը ստորոտ բարձր զիրքով եւ բեսուն երկը տունէ եւ երկաւ հարիւր քսան եւ հինգ 223 բնակիչներէ բաղկացեալ մի գիւղ է . ունին մի եկեղեցի հանդերձ մի քահանայով . իսկ գալրոց ոչ , եկեղեցին մի արտ ունի իրը կալուած որու տարեկան հասոյթը հազվիւր ծախոը կը գոցէ , նաեւ երկու տուն քիւրտ Զազա եւ կրմանձի , թուով իրը տասն եւ վեց անձ :

ԽԶ. Թիլ՝ որ քաղաքի արեւմտեան հիւսիսակողմը երկուք ու կէս ժամաւ հեռիչ ընդգարձակ հովուի մը մէջ մի դիւղէ , ուր կը բընակին հայք եւ քիւրտք , հայք քսան եւ մէկ տունէ կը բաղկանան տասնձին թաղով եւ երկու հարիւր տասն երկու 212 բնակիչ են , ունին մի եկեղեցի եւ մի քահանայ , բայց գալրոց ոչք քիւրտ տառն եւ հինգ տուն են , որոց մէջ կը գանուին նաեւ պէկի մը օթեւան բնակչոց թիւն է հարիւր եօթ : Սոյն գիւղէն տասը վայրկինի չափ հեռու Ս. Խաչ անուտամբ մի փոքր վանը եւս կայ , վերոյիշեալ քաղցրահայեաց Ս. Աստուածածնայ վանուց իւ

բաւասութեան ներքեւ կը գտնուի, եւ որ
երբեմն Թիլա վանք կը կոչուի, այս վանքը
բարձր զիրքի մը վրայ զետեղուած եւ կիսով
չափ աւերակ է, եւ մի քանի ոհնեակներ միւ-
այն ունի, որ հիւր եւ ուխտաւորներ կըն-
դունուին : Միաբան չունի միայն մի անտես
եւ քանի մը լուծ վարող աշխարհականներ
կան, որ վանքի սեպհական արտերը կը վարեն
եւ արտադրեալ արդիւնքը հաղիւ վանուց ու-
տեսուը կը հանէ : Սոյն վանքը թէպէտ ըոլոր
Բալուայ վիճակին կը վերաբերի, բայց իրեն
յատկացեալ Պաղին, Նաճարան, Թրիւ, Արին,
Թիլ՝ հինգ գիւղերը մօտ լինելուն համար գիւ-
ղացիք կը հոգան վանուց ամեն պէտքերը
պաղի եւլու Ա. Խաչ վանքը ցորենի դարիի եւ
բամբակի արտերէն ի զատ ահապին ընդար-
ձակ մեծ այգի մ'ալ ունի, որ եթէ մշակուի
տարին յիսուն լիտր գինի կրնայ արտադրելու
ունի նաև թթենիներ, պարտեզներ, ան-
տառներ, եւ ըստ բաւականին հողային կալ-
ուածքներ, որք տարին երեսուն հազար դա-
հեկանի գումար մը եւ աւելի հասոյթ կար-
տադրեն, եթէ օրինաւոր վանահայր մ'ունե-
նայ, ըոլոր վիճակին բարոյական մեծ օգուտ-
ներ կրնայ ընծայել եւ ժամանգաւորաց վար-
ժարան մ'ունենալ : Բայց այսօր լքեալ վի-
ճակի մէջ անինամ կը մնայ եւ գտնուող Ա-
ռաջնորդաց շահուն միայն կը ծառայէ : Ամա-
քը ունի իր մէջ խիստ վաքրիկ բայց հոյակապ

խաչաձեւ եկեղեցի մը, որ իր դիրքով ձիչտ
կը նմանի Ա. Եջմածնայ արեւելեան աւագ
խորանէն ի զատ հիւախային եւ հարաւային
կողմերն ալ մէկ մէկ վարք խորաններ ունի
կլօր ձեւերալ եւ մէկ երկու քարէ աստիճանա-
ներով, բայց խիստ մութ եւ մանաւանդ ժո-
ղովրդոց կենակիք տեղը աւերակ, միայն մի
փոքրիկ լուսամուտ ունի դագամթէն : Թէպէտ
չատ աշխատեցայ ոյն վանուց հիմնարկու-
թեան թուականը գտնելու, բայց չի յաջողե-
ցայ, սակայն չէնքին հնութենէն այնպէս կը
թուէր թէ՝ հազար տարուան վանք մ'էր սա-
ինչպէս ձարտարապետք խել վկայեցին : Ունի
եկեղեցին սրբազն անօմններ, զգեստներ եւ
միանդամայն ըստ բաւականին պղինձեղեններ,
կան կարասի եւ լու որոց հուցակը մի առ մի ի
զիր տուած քովս պահած եմ, ի պահանջնել
հարկին ուր որ անկ է ներկայացնելու համար,
ունի քսմն երկու կառը գիրք, որոց հինգը
անպէտ ձեռագիր եւ ՞միւանները տպաղերեալ
են, ոյն վանքը ունի քաղցրահամ առատ մըշ-
տահոս տառղալորա ջրոց աղրիւններ, զոյ օդ,
երկու լուծի եղներ եւ բաւական կաթնոտու կո-
վեր եւ ոչխարհներ :

Հարկ է միշել որ վիրոյիշեալ բովանդակ
գիւղերը ամենքն ալ իրենց համար զուարձակի
տեսարաններ ունին, եւ անտառներով պատ-
ուական այգիներով, պաղատու պարտեզնե-
րով, կանանչագեղ մարգագետներով, թըթէ,

Նիներով եւ կախաժաղի(1) ծառերով, միանդա-
մայն անսւշանու վարդերով զարդարուած են,
ունին նաև ցորենի, գարիի, բամպակի եւլն
ցանելու քաղելու պատուական ջրարրի եւ
անջրդի արաեր. եւ բնակիչ ժողովուրդը մե-
ծաւ մասամբ հողագործութեան կը պարապին,
զոր ձիվէլէկ(2) կանուանեն իրենց երկրի բա-
ռով, եւ որ Պօլիս պանդխտութեամբ կապրին
ամանք ճարտարապետութիւն, ոմանք հիւս-
նիւթիւն եւ ոմանք որմագիրութիւն զործե-
լով, վերջապէս ամեն զիւզ զեղեցիկ եւ ա-
ռողջարար կլիմայ մը ունի, որոյ համար զիւ-
զացի ժողովուրդք քաղաքացիէն չառ կը տար-
բերին քաջութեան, առողջութեան եւ յիշո-
ղութեան կողմանէ, զով զով մշտահոս պատ-
ուական ջրեր թէ ի ոէտ մարդկան եւ թէ
յոռոգումն անդաստաններու, պարտէ վներու
եւ ածուներուն(3). բայց ափառո, որ այս հազ-
ուագիւա կեանքը կը խոռովն մէկ կողմէն պէտ-
կէրը, ժողովրդեան աշխատութեան արդիւնքը
բնաբար եւ յանիւրաւի յափշտակելով անոնց
ձեռքէն, եւ միւս կողմէ կառավարութիւնը
ծանր տուրքեր պահանջելով: Այս պատճա-
ռաւ զիւզացի ժողովուրդը կը պարտաւորի,

(1) Գաւաղի ծառ:

(2) Ածու թարլայ:

(3) Ճիվէլէկ խաղըլկ կը նշանակէ ոլէտք է
որ բալուցիք այս բառը չի զործածեն:

տունը, եղները, ուսեկլիքը, կեանքը, զաւա-
կը, Եփրատը եւ իւր սիրելի հայրենիքը թա-
գուլ եւ գաղթել: Բալուայ աղգայնոց պահ-
դիսութիւնը ասկէ ծագած է, որ ցարդ կը
շարունակուի: Այս ողորմելի կեանքին ցարդ
ենթակայ լինելովին, մոռցած են իսպառ ու-
սումն ու կրթութիւնն, իսկ աղջութեան, եղ-
բայրսիրութեան եւ հայրենասիրութեան կը բա-
կը բոլորպին ծածկուած է՝ ատելութեան վը-
րէժինդրութեան ցուլոց տակ:

Ուստի կը յորդորեմք զբալուցին, որ վար-
ժարանաց շինութեան, եւ յառաջադիմութեան
փոյթ տանին. Բալու ցարդ անզգայ էր եւ չէր
զիտեր որ եզրօր. մը իր աղջին զէմ գործած
զաւազրութիւնը ու խարդաւանութիւնը նոյն
իսկ իր անցին զէմ ոնիր մը ու եղեռ մը է.
բայց այժմ սկսաւ սակաւ ինչ ուսման ճաշակն
առնուլ խլուսիլ եւ շարժիլ, սկսաւ զդալ եւ
ճանչնալ թէ՝ իր կրած ծանր երկաթներուն
բեռը տղիտութեան հետեւանքն է, այն տա-
ժանելի զերութիւնը զոր ցարդ զգացած չէր.
զի ներքեւը ապուշ դարձած էր: Քաղաքի մօ-
տերը ի հնուց մնացեալ մի աղբիւր կայ Խոենի
(4) անունով որու ջուրը զիւահարք խմելով
իսկոյն կը բժշկուին կըսին:

Բալուայ վիճակի հայ ժողովրդոց հայերէն

(1) Խեփ կը նշանակէ անուշանոտ ուռի
ծառ:

իսոսակցութեանց մէջ գործածած բառերուն
նշանակութիւնը :

Գուչան	որ կը նշանակէ	բոլոյ
Դորդան	»	բալ
Տեներ	»	տանիս
Քլքիր	»	կակուդ
Ալուայ	»	դարձեալ
Ժիր	»	պինդ
Ինչ թուր	»	ինչպէս
Իչկենէ	»	խաշլամայ
Չաղայ	»	երախայ
Թուրկան	»	շուտով
Մեյնել	»	փոել
Հանց	»	պարապ

կան տակաւին մեզ անծանօթ բառեր՝ որք
ըստ մեծի մասին հայերէն են :

Բալու եօթը նահանգի բաժնուած է՝ որք
են, Գարաչոր, Պուլանդ, Օխու, Ոչին, Գա-
ռապէկեան, Սիլվան, Կէօկաէրէ, որոց Բալուայ
կառավարութիւնը կիշխէ. բնակիչ ազգերն
են հայ, թուրք, կամ քիւրտ, ինչպէս որ կար-
գաւ ըսինք. իսկ մնացեալ քիւրտերն երկու-
տեսակ են, որք կը կոչուին ջազա եւ կր-
մանձի (1)։ Առնեք իրարմէ լեզուաւ կը տար-

(1) Կրմանձի կը նշանակէ քիւրտ մանչ՝ որ
ի հնումն հայես ատեկացած առեննին ի-

բերին, բայց կրօնքով մահմետական են. եւ
բովանդակ Բալուայ գաւառի շրջակայքը հաս-
տառուած, որոց մէջ տեղը կը գտնուին քա-
ռասուն եւ վեց հայոց զիւղեր, որոց քսան եւ
վեցը զուտ հայաբնակ, եւ միւս մնացածն քըր-
թախառն են. Արդ՝ թէ հայերը ի՞նչպէս կըր-
նան ապահով կեանք վարել այսպիսի վիճակի
մը մէջ. այս կէտը ընթերցողաց արդար գա-
տողութեանը կը յանձնեմք իմաստապէրել :

Բայսայ եօթը նահանգաց վրայօք մահրամասն
անդեկուրինը

Գառաչոր՝ որ քաղաքի հիւմսակողմը
գէպ ի արեւմուաք՝ յիսունի չափ գիւղէ բաղ-
կացեալ կրմանձի ըսուած քիւրտերը կան, որ
հինգ հարիւր տուն են եւ հազար հարիւր 4100
բնակիչներէ կը բաղկանան :

Ոչին՝ որ քաղաքի արեւելեան հարաւա-
կողմը քսան եւ հինգի չափ գիւղ դարձեալ
կրմանձի են, երկու հարիւր յիսուն տունով եւ
կը բաղկանան հազար երկու հարիւր յիսուն
4250 բնակիչներէ :

բարու քիւրտ մանչ կըսեն եղեր, յետոյ աղա-
ւաղեր կրմանձի է եղեր, աւանդութեամբ այս-
պէս կը ողատմէն :

Գառապէկեան՝ որ քաղաքի արեւելեան
կողմը տարածուած քսանի չափ գիւղ, կրման-
ճի քիւրտ կը դանուի, երկու հարիւր տունով
որոց թիւն է հազար 4000, եւ վերոյգրեալ ե-
րեք նահանգաց մէջ կրմանճի անուանեալ քըր-
թաց թէ գիւղօրէից, թէ տանց եւ թէ բնակ-
չաց գումարներն են,

Գիւղ	95
Տուն	950
Բնակիչք ընդամենը	4350

Ասոնք միայն կրօնքով մահմետական են,
բայց ազգաւ դաս։
Բալուայ եօթը նահանգի լրանալու չորս
նահանգ ալ կայ, որ յիշած եմ։

Պուլաննը՝ որ քաղաքի արեւելեան հիւ-
սիսակողմը զետեղուած է, ունի քառասուն
ու վեց գիւղ Զազա ըսուածները, որ Կրման-
ճիններն տարբեր տեսակ մը քիւրտ կանուա-
նին, հազար երեք հարիւր ութսունի չափ
տուն է եւ վեց հազար ինը հարիւր 6900 բը-
նակիչներէ կը բաղկանան։

Օխու՝ քաղաքի հիւսիսակողմը տարած-
ուած քսան եւ մէկ գիւղ Զազա քիւրտ կը
գտնուին, երեք հարիւր երեսուն տունվ եւ հա-
զար վեց հարիւր յիսուն 1650 բնակչօք։

Աէ օկտէբէ՛ քաղաքի հարաւակողմը հաս-
տառուած քառասունի չափ գիւղ է, Զազա
քիւրտ, հազար երկու հարիւր տունէ բաղ-
կացեալ, եւ բնակչաց թիւն է եօթը հազար
ութ հարիւր 7800։

Սոյն վերոյգրեալ չորս նահանգաց մէջ
բնակող Զազա անուանեալ քրթաց թէ գիւ-
ղօրէից։ թէ տանց եւ թէ բնակչաց ամբողջ
թիւն է,

Գիւղ	422
Տուն	4470
Բնակիչք	22350

Ասոնք ալ միայն կրօնքով մահմէտական,
բայց Կրմանճի քիւրտերէն լեզուաւ եւ ազգաւ
տարբեր են, եւ ինչպէս որ վերը յիշած եմք։
Այս եօթը նահանգին մէջ բնակող գիւրտերը
Բալուայ տան երեք սլէկէրու հրամանին տակ
են, եւ աւելի անոնց ազգեցութեան ներքեւ
կը գտնուին, քան թէ տեղական կառավարու-
թեան։

Բալուայ եօթը նահանգներէն գուրս գըտ-
նուող աշբէթ կոչուած քրթերը որք են, Իզօլ-

յիք, Շատէցիք, Խոռանցիք, Գուրեշանցիք, Զէլիմահմուտցիք, Գարսէնցիք, Խոռապաթանցիք, Չարէգանցիք, Պէճանցիք, Գուղուչանցիք, Հայտարանցիք, Եէլիսհասանցիք, Թէմրանցիք, Արեւցիք կամ Արեցիք (որ չսորհալի Սրբազն Հայրապետի յիշած արեւորդիքըն են. Ալանցիք, Մստանցիք Ոստանցիք), սուրբնցիք, Փիրվանքցիք կամ Փիլվանքցիք, Ճիպրանցիք: Ասոնք Հայոց հին ցեղերէն սերած ըլլախնին կը նշմարուի: Ես թէպէտ սոյն քրթաց ցեղերու մէջ անձամբ այցելած չեմ, բայց նոյն կօգմերը յատուկ մի մարդ զրկեր յատկապէս տեղեկութիւն ստանալու համար, ազնիւ ազգայնոցս զանոնք ծանօթացնելու նպատակաւ:

Իզօլի բնակիչք զատ սահման մը ունին: ուր կը բնակին գիւղօրայք, եւ Աշրէթ (4) կը կոչուին, զի տէրութիւնէ սնկախ կապրին. այսու հանդերձ տուրը ալ չեն վճարեր. եւ ըստ բաւականին բազմամարդ են. կելէ իւրենց մէջն հազարի չափ հրաձանակիր այր մարդ. Իզօլ Բալուայ քաղաքէն երեք ժամու չափ կը տեւէ դէպի հիւսիսակողմը, որոց բընակիչք են ազգաւ կրմանձի ըստած քիւրոք:

Շատեցիք Աշրէթն ալ, որ ահմանի մը մէջ տարածուած կը բնակին, որոց մէջն հազար հինգ հարիւր հրաձանակիր կէլէ, դարձեալ

(4) Աշրէթ խումբ կը նշանակէ:

Կրմանձի են ազգաւ, եւ քաղաքէն վեց ժամու չափ հետի դէպի ի հիւսիսակողմը կը բնակին: Խոռանի Աշրէթն ալ՝ քաղաքի հիւսիսակողմը ութ ժամ հետի կը բնակի, որոց մէջն երեք հազարէն աւելի հրաձանակիր այր մարդ կելէ. դարձեալ ազգաւ կրմանձի են: Աերջապէս միւս մնացորդ կրմանձի ըստած քիւրոք ձեզերն ալ այս կարգէն ըլլախնուն չուղեցի մի առ մի յիշել հոս. բաց ի Տէրսիմէն, որովհետեւ իրարու ամննէն ալ սահմանակից են, վերոգրեալ ատան եւ ին ձեղ կրմանձի ըստած քիւրոք, միանգամայն Տերսիմի սահմանակից, ասոնք ամենն ալ թէպէտ հոգագործութեան կը պարապին երբեմն, բայց իրարու հակակիր ըլլախնուն միշտ զինեալ են. անձերնին պաշտպանելու համար, սուկայն աւազակութիւնն ընելէ բնաւ չեն դազրիր. եւ մինչեւ Բալուայ վիճակը կուգան ասպատակելու:

Տեղւոյն կառավարութիւնը անկարող է դասոնք զսպել, որովհետեւ որքան որ իրարու հետ հակառակ վարուելով՝ մարդասպանութիւններ ալ կը գործեն, այսու հանդերձ եթէ Տէրութեան կողմանէ բանակ մը դալու ըլլաց զիրենք զսպելու համար, այն ատեն հակառակութիւնը մէկդի թողելով՝ անմիջապէս միւսալով, արքունի բանակին դէմ կը պատերազմին, իրենց ազատութիւնը պաշտպանելու համար: Այս կէտը լաւ օրինակ կըլլայ մեր

Աղջութեան , որ եթէ ասոնք իրենց ծայրահեղ ուամկութեամբը ազատութեան յարգանք կուտան՝ քան դկեանս նախապատիւ համարելով , հապա մենք որ անոնց քով քաղաքակըթեալ աղդ մը կը համարուինք , ո՞րքան առաւել մեր սպատառին պաշտպանութեանը յարգանք տալու պարտական եմք , եւ այսպէսով արգունի տուրք ալ չեն վճարեր . Ամենքն ալ առոյդ՝ առհասարակ կտրիճ եւ անվեհեր մարդիկ են , երեմնին կարմիր , հասակնին բարձր . իրենց սովորական կերակուրն է կարագ խող , քաղցր մածուն , եւ կաթեղէն , եւ բնակութեան տեղերնին լեռնատ եւ ամեն մէկ գիւղ սպարէզներ , այդիներ , անտառներ եւ քաղցրահամ սպազ ջուրեր ունին . օդը խիստ գեղեցիկ , վերջապէս աղէկ կլիմայի տակ կապրին եւ « Գըզլպաշ » կոչուած ցեղին մէկ տեսակն են , որ գինին ողաշտելով կը խմին եւ իրենց մէջ առձկաց նման նամեհրամ չունենալով իրարմէ չեն փախչիր կանայք քրիստոնէից պէս , սովորութիւն եղած է իրենց մէջ երախայութենէ դիմարաց , եւ բոկոտն ըջիւ . ազատ են աշխարհի հողերէն ապրուստի մը տածութենէն , արեգակի մէջ այնչափ վարժուած են որ մինչեւ անդամ առհասարակ սեւցած է մարմիննին , ինչպէս նաեւ ցրտուն ալ սովոր են : Ասոնք իրենց խօսակցութեանց մէջ մանաւանդ կանայք հայերէն բառեր ալ կարտասանեն եւ քրիստոնէից խիստ մօտ են . ուշ

նին իրենց մէջ գաղտնի քրիստոնէից մօտ արարողութիւններ , աղօթքի ժամանակ ճամփ չունին , եւ չեն ընդունիր երբէք . աղդաւ եւ կրօնքով գատ են տաճկներէն , որ գասոնք քեանիր կանուանին եւ ասոնք ալ տաճկաց եղիս կը սեն . իրենց կրօնական անունը սեխտ կուի եւ ունին Սէխտ անուամբ կրօնապէտներ , որ խիստ յարգի են իրենց մէջ , եւ համբուրելով կը պաշտեն եւ ինչ որ ալ հրաման ընէ անմիջապէս կը կատարեն . եւ տաճիկ աղջը թագաւորութիւն ունենալուն համար՝ առ անի տաճկութիւն կընեն , հայոց վանքերը երթալով երբեմն պտղի եւ ուրիշ ընծաներ ալ կուտան , եւ կաղօթեն միանդամայն . սրբութեամբ կը սպաշեն , չունին իրենց համար օրինաց եւ աղօթից զրբեր . կրօնապետնին ինչ որ հրամայէ կրօնքի մասին՝ զայն կընդունին , վերջապէս հասաւատ հիման մը վրայ կրօնք չունին , այլ յօգմայի արարողութիւն մը ունին գինիով խառն գոր կը կատարէն սրբութեամբ գաղտնի . չունին թլբատութիւն , եւ չեն գիտեր նախագ աղօթք , եւ եթէ բան մը ուտեն կամ խմեն աֆիեր օլուն մէկը ըսէ կը բարկանան . այլ պէտք է բառի վիթայ օլուն ,

Գըզլպաշ ըսուած աղջին մէկ տեսակն ալ կայ , որ սակաւաթիւ են եւ կրօնի մասին ճիշդ Քրիստոս Աստուած կը գաւանին , ինչպէս որ շատերուն հանդիպելով անոնց բերանեն այս խօսքը լսեր եմ , եւ զիս հացկերոյթի

Նրաւիրելով՝ իրենց սեղանը օքնել տուեր են
բայց դադանի. եւ առ ալ կը սեն թէ արդ-
եօք ժամանակ պիտի ըլլայ, որ սոյն տաճկի
ձեռքէն աղատելով՝ քրիստոնէ ութիւնը յայտ-
նի պաշտեմք. եւ կը յաւելուն ըսելով թէ
հզօր պաշտպան մը ունինամք, քրիստոնէ իցմէ
խկոյն կը հաղատակիմք անոնց. երբ հայոց կը-
գեր մը տհանեն՝ չափազանց կը յարդեն ու կը
ողատաւեն եւ աչը կը համբուրեն :

ԶԱՐՍԱՆՃԱԳ

Զարսանճագ (1) որ Բալու քաղաքի հիւ-
սիսակողմը վեց ժամ հեռաւորութեամբ բար-
ձըր զրից վրայ հաստատուած Առաջնորդական
վիճակ մի է. կեզրոնն է Ծէրին ըսուած դիւ-
ղաքաղաքը, որոյ առաջէն կը հոսէ Մեղրիկ ա-
նուն գետը քաղցրակարկաչ հոսմամբ, ջուրը
քաղցրէ եւ ունի սպատական ձուկեր: Սոյն
գիւղաքաղաքի բնակիչք կը բաղկանան հայ.
բուն մահմէտական եւ քիւրս տարրերէն, որոց
բնակչաց թիւերը իներքոյ զրեալ զիւզորէից
բնակչաց թուոյն հետ կարգաւ նշանակած եւը
որ պիտի կարգաք, ունին հոյակապ եւ վա-
ստոր եկեղեցի մը, ուր կը քահանացագործէն
չորս քահանայ: Արարատեան ազգօգուտ ըն-
կերութիւնը՝ մեր հոն եղած ատեն Վասիլեան
հայրենամէր Պետրոս էֆէնտիփ ձեռօք եւ ծա-
խիւք տեղացի բարեպաշտ ժողովրդեան վար-
ժարան մը կառոյց, որոյ դպրոցական բոլոր

(1) Զարսանճագ՝ կը նշանակէ չորս նա-
հանդ:

սլիտոյքներն նոյն բարեջան ընկերութիւնը կը
հոգայ մինչ ցարդ, եւ ուր այժմ բաւական ա-
շակերտք կը դաստիարակուին, որոյ համար
բիւր գովեստից եւ ազդին ձեռնտուռթեան
իրաւամբ արժանի է յիշեալ ընկերութիւնը իր
մեղուածան գործունէ ութեամբն : Նոյն վիճակի
մէջ կայ նաեւ Հալւորայ գիւղի մօտ վանքը մը
Ա. Կարապետի անուամբ կառուցեալ որ յիշեալ
գիւղաքաղաքէն դէպի հիւսիսակողմը ասան եր-
կու ժամ հեռաւորութեամբ Տէրսիմու եւ Զար-
սանձագի մէջ տեղն հաստատուած է, որով
հետեւ երթեւեկութեան ապահովութիւն չկայ,
ժողովուրդք չեն վատահիր հոն ուխտի երթալ,
որոյ համար իրը աւերակ եւ ամայի կը կենայ
այժմ: Կան այնպիսի բազում նուիրական վայ-
րեր, եւ հայկական ժամանակէն մնացած բազ-
մագարեան հնութիւններ, զորս մարդ չկրնայ
անթաց աչօք տեսնել, այլ ափսո՞ս որ կիսաւէր
վիճակի մէջ կը գտնուի այսօր

Զարսանձագը՝ եթէ Տէրսիմն կը աարքե-
րի, այն ալ իւր հապատակութիւնն է, զի ժո-
ղովուրդք ընդհանրապէս երկրագործ եւ ար-
հետագործ են եւ կեանքերնին անտանելի է,
եւ թշուառ . բոլոր գաւառի մէջ եօթանա-
սուն եօթը հայաբնակ գիւղօրայք կան խառն
օտար ազդաց հետ, բայց մենք վաթսուն ե-
րեքի վրայ տեղեկութիւն ունենալով այնքանը
կը իշատակեմք հոս, միւսները մեզ անձա-
նօթ լինելուն :

Ա. Հաւասիկ գիւղօրէից անուանքն եւ Հայ-
քնակչաց քանակութիւննը :

	Տոնն Հայոց Բնակիչք		
1.	Բերին գիւղաքաղաք 400 *	3200	
	Գիւղեր		
2.	Պաշաղակ	70	0800
3.	Վասկերտ	50	0350
4.	Վարեսիկ	25	0475
5.	Ապտլի մէղբէն	20	0440
6.	Սառեկ	42	0085
7.	Նոր գիւղ	40	0280
8.	Թանց	25	0475
9.	Մերճիմէկ	10	0070
10.	Բերդակ	60	0420
11.	Թիլ	35	0245
12.	Երկան	5	0035
13.	Ընձղկեան	20	0440
14.	Զաղման	40	0070
15.	Մարկիկ	20	0440
16.	Պալըշեր	30	0240
17.	Խաճառ	40	0070
18.	Վարիխաճառ	8	0056
19.	Լուսատափիչ	45	0405
20.	Լուսատափիչի մէղբէն	40	0070
21.	Աւշեքեր	45	0405
22.	Սմաղ	18	0428
23.	Շահկոռլան	20	0440


24.	Խլանլու	2	0020
25.	Տիրապետն	8	0063
26.	Կասառան	20	0465
27.	Շահնձիկ	40	0083
28.	Խուճիկ	25	0203
29.	Վերի աւաէկ	20	0475
30.	Վարի աւաէկ	25	0240
31.	Սղմով	30	0250
32.	Սորբեան	8	0062
33.	Պէկի մէզը	8	0060
34.	Հալորի	5	0078
35.	Ծաղկէ	5	0053
36.	Զմպեղ	5	0062
37.	Լալվան	25	0253
38.	Դամթաղ	25	0262
39.	Մէծկերտ	70	0590
40.	Շօրտամ	40	0440
41.	Տանապուռուն	8	0075
42.	Խօճայօհաննէս	3	0032
43.	Տիլան օղլու	40	0085
44.	Կէօկ թէփէ	38	0295
45.	Կօրճան	45	0420
46.	Խամայիլ պէկ	40	0352
47.	Դուղուլձուղ	20	0205
48.	Գասի	25	0250
49.	Ուրձ	25	0256
50.	Լամք	40	0085
51.	Կոտարիչ	30	0305
52.	Զորակ	45	0442

53.	Ա. յիւրլու	40	0400
54.	Դայաչին	45	0453
55.	Սէյխալէր	4	0035
56.	Շօնմին	2	0020
57.	Խուչին	24	0233
58.	Փոքր թէլ	8	0082
59.	Խուշիկ մէզը	6	0064
60.	Բաղնիկ	42	0084
61.	Հօշէ	20	0221
62.	Տենկ	3	0032
63.	Մասուն	20	0442

Սոյն 63 գիւղօրէից մէջ միայն 14 գիւղը գուտ հայ են, իսկ մնացեալ գիւղերը քիւրտ եւ տաճիկ խառն կը բնակին, այսինքն քառասուն գիւղի մէջ կրօնքով մահմէտական երկու հարիւր ութսուն երկու քրթաց տառն է, հազար չորս հարիւր տառը 1440 բնակիչով, եւ ինը գիւղի մէջ ալ երեք հարիւր տասն եռթը բուն տաճկաց տառն է, հազար հինգ հարիւր ութսուն եւ հինգ 1585 բնակիչով, առանցմէ ի զատ իւրաքանչիւր գիւղերու մէջ մէյ մէկ տաճիկի պէյշէր բնակելով սոյն գիւղերը, բունութեամբ իրենց սեպհականած, եւ Հայերը իրենց գերի ըրած են: Հսու չուղեցինք հայոց վիճակին վրայօք խօսիլ, այսօշափ միայն բաւական կը համարինք ըսկը՝ որ Զարսանձափի մերադնեացք ուրիշ ամեն գաւառի հայերէն կրկնապատիկ առաւել թշուառ են ըսեմք նէ երբեք չիմք սխալիր: Եսկ Տէրսկիմի քիւրտերը

կէս անկախ եւ ինքնագլուխ են, որք (զըզըւ-
սպաշ) կանուանին :

Մեր բարեմիտ ընթերցողաց տարա-
կուսութիւնը փարատելու մտօք սա ալ չի մոռ-
նամիք զրելու թէ մահմէտականուց նամէ հրամի
պատճառաւ իրենց տանը մէջ սակաւաթիւ կը
դանուին :



ՏԵՐՍԻՄ

Այս մեծ նահանգը, Բալուայ քաղաքի
հիւսիսային կողմը իրարու հետ կցուած շըղ-
թայցեալ բարձրաբերէ լիոանց գօտիի մը
վրայ հաստատուած, տաճն երկու ժամէն աւ-
ելի լեռ մը ունի : Իրեն առաջն սահմա-
նակից Զարսանճագ, Քարքերգ, Քղի, Զ-
մէկածակ եւ մինչեւ Սեբաստիա կը համի իր
ծայրը, Սենծկերու եւ Սենծկերուէն մինչ ի
Գրզը զիլիսէ լսուած աեղը : Տէրսիմու Զար-
սանճագ ի մի հաշուելով հարիւր քառասուն
հազար 140000 ընակիչ ունի, որոնց հարիւր
հազարը 100000 Քիւրտ, տասը հազարը 10000
Թուրք, եւ երեսուն հազարը 30000 Հայ են.
Եւ հովուութեամբ, աւազակութեամբ դուն
ուրեք երկրագործութեամբ կապրին վերոյիշ-
եալ քրթաց նման :

Տուն Տէրսիմի մէջ հազիւ հինգ կամ վեց
հազար հայ կը դանուին, որք քրթաց հետ ըն-
տենանալով, մեղիթ բանութեամբ եւ մերթ

անհողութեամբ իրենց ազգութիւնը եւ կրօն-
քը կորսունցնելու վրայ են : Տէրսիմցիք հա-
յասէր ալ են, եւ իրենց մէջ երթեւեկող ման-
րավաճառաց եւ արհեստաւորաց երբէք վեաս
չեն տար, մէծ մարդաւորութեամբ կը հիւ-
րընկալեն զանոնք, եւ ընդհակառակն տա-
ծիկներն զանոնք կ'ողովամլու եւ կորսատելու
հետամուտ են միշտ Ասոնք մասնաւոր կրօնք,
գրականութիւն, օրինաց գրքեր չունին, այլ
վերոյիշեալ քրթաց պէս (սէյխա) անունով ձեռ-
դական յաջորդութեամբ կրօնապետներ ունին,
որք բերանացի խրատ կը խօսին, քնարաւ
կմրդեն, բայց աւանդութեամբ է ասոնց կը-
րօնքը : Ասոնց մէկ մասը քրիստոնէական
աղաւաղեալ արարողութեանց եւ մաս մ'ալ
(Սէյ) աղանդին կը հետեւին, եւ եթէ ասոնց
համար մեծաւ մասամբ հայոցմէ սկրեալ են
ըսեմք, չեմ սխալիր երբէք, որովհետեւ է-
րենց մէջ գործածուած անուանց եւ մա-
կանուանց շատը հայ անուններ են, մանա-
ւանդ կանանց անունները, օրինակի համար
Մարիամ, Սրբուկ, Մարգրիտ հարկէ կըր-
սայ հետեւիլ թէ՛ ժամանակի բռնութիւնը,
հալածանքը եւ տղիտութիւնը ստիպած են այս
խեղճերը լեզունին փակնէլ, կրօնքին աղաւա-
ղել եւ քրթանալ, եւ ցարդ ստիլութիւններ
ունին, որք գաղտնի մնացած են իրենց մէջ .
հայոց համակրութիւն ցոյց կուտան, հայու-
թիւնը եւ քրիստոնէութիւնը ընդունելու աը-

րամադիր կերեւին : Տէրսիմի մէջ ի հնուց մը-
նացած շատ մը կիսակործան եւ բոլորովին ա-
ւերակ, ճարտարապետական նուրբ ճաշակով
շնուռած հոյակապ վանքեր ու եկեղեցիներ
կան, որ մինչեւ ցարդ արքութեամբ կը յաճա-
խեն իրենց նուրեներով : Հին եւ նոր գերեզ-
մաններ ալ կամ, որոց ամենուն վրայ խաչեր
փորուած է : Աթէ ոք հարցունէ Տէրսիմ-
ցւոյ մը թէ՛ դու ի՞նչ կրօնի տէր ես, կը
պատասխանէ թէ՛ ես խաչեն զատ ուրիշ բան
չեմ ճանաչեր : Տէրսիմը ունի նաեւ իր մէջ ա-
հագին ինքնարցոյ բարձր ժայռեր, ամենա-
բարձր լեռներ, խիստ առ խիստ անտառներ,
պարտեզներ, այգիներ, պատուական քաղց-
րահամ պաղ ջուրեր, որ լեռներէն ըլուրնե-
րէն կարկանչասահ կը հօսեն, առողջ օդ, եւ
ընտիր կլիմայ, որով բնակիչք առ հասարակ
կարմիր երես են, հաստաբազուկ, լայնա-
կուրծք, երկայնահասակ, կայտառ եւ ա-
ռայդ են, եւ յիշողութիւննին խիստ սուր-

Տէրսիմ իր բնական տեսքովը զուարձալիք
տեսարան մը կը ներկայացնէ աչքի տեսու-
թեան, ունի նաեւ անառիկ տեղեր մանա-
ւանդ՝ (Հասան չէլէպի) ըստած տեղը, որ
մէծ աղաւանարանք կրնայ ըլլալ Տէրսիմց-
ոյ թշնամեաց դէմ, երբ նոյն հովտին երկու
ծայրերը բռնոււին :

Ընթերցողք անշուշտ զարմանօք պիտի
ըսեն թէ կը գանուին եզեր Հայաստանի մէջ

անձանոթ վայրեր եւ աղքեր , զորս պարտ է
ծաղկեցնել , կրթել , բարօյական դաստիարա-
կութեամբ , եւ տոգորել զանոնք Հայութեան
սղւոյ , Պէտք է վարժարաններ հաստատել
անդ , որպէս զի ճշմարիս հայ զաւակներ ձօ-
նեն աղջին : Ներկայ աղգային վարժարանք
նուազ յուսատու վիճակի մէջ ըլլալով՝ կը տո-
րակուաիմ թէ՝ փափաքածնիս շատ ուշ պիտի
իարենամք ճեռք բերել , եթէ նորակազմ փու-
թաջան ընկերութեանց չնորդիւ աղդը քիչ ժա-
մանակէն Հայտառանի մէջ ծաղկեալ եւ բար-
դաւաճ դպրոցներ տեսնելու բաղդը չունի-
նայ :

— 642 —

ՃԱՊԱԼ ԶՈՒՐ

Ճառադարձ զոր նահանգի վրայօք մասնաոր
տեղիկուրիւնք

Ս.յս նահանգը Հայոց ժամանակէն ճա-
պաղուած ջուրերուն դիրքերէն ծագում ա-
ռած է նահանգին անունը եւ չորս կամ հինգ
աշրէթներու բաժնուած է , որոց անուանքն
են . Օմուրանցի , Տաւուցի , Սօլանցի եւ լու . ա-
սոնք Բալուայ քաղաքի արեւելեան կողմը կիյ-
նան , եւ անկէ տան երկու ժամ հեռաւորու-
թիւն ունին , ոչ քաղաք եւ ոչ գիւղաքաղաք
կայ , այլ ամեն տեղ լեռնաբնակ են գիւղե-
րը : Քաղաքականակէս Բալուայ կառավարու-
թեան ներքեւն են , բայց հոգեւորապէս Ս.
Կարապետու վանքի հովուաւթեան ներքեւ .
նուեւ (միւտիւրիւթիւն է . իր մէջ կը գըտ-
նուին երկու ահաւակ բնակիչք , հայ եւ օտա-
րազգիք , հայք լողորավին օտարազգիներէ պա-

շարուած տասն եւ չորս գիւղ են խառն , ու
բոց անուանքն եւ հայազգի բնակչաց թիւն
է հետեւեալը :

Գիւղ	Հայ բնակիչք
Ագարակ	543
Թուշմուլան	252
Ֆախրան	52
Մատրակ	234
Սիմոռ	110
Թալ	30
Մնակ	63
Թոյիրէկ	34
Կանոս	40
Տըք	37
Դարիալ	34
Մուշիկ	29
Խարապա	22
Տարպասան	27

Ընդհանուր դումարն է 1844

Այս տասն եւ չորս հայ գիւղերէն գատ ,
կան նաեւ ձառաղ ջուրի դաշտի մէջ ուրիշ
հայ գիւղեր ալ՝ որոնց մէջ բնակող հայոց թիւ
քն , եւ գարձեալ Մէլէշկութ (1) ըսուած փոք-

(1) Մէլէշկութ Տըմիկի լեզուաւ Պալունի
բառած գաւառը կը նշանակէ ,

թիկ նահանդ մալ կայ ձառաղ ջուրի կից ,
ուր ինը զիւղ հայ կայ , վերջապես ամբողջ
ձառաղ ջուրի նահանդի հայ բնակչաց թիւն է
առ հասարակ չ'ըս հազար ութ հազիւր հօ-
թանասուն եւ հինգ 4875 հողի :

Գալով օտար ազգաց մասին , ասոնք Տըմ-
իկ , Խորոմքցի եւ Զազա կոչուած ցեղերն են ,
որոնք տեսակ մէ լեզուաւ կը տարբերին քըր-
թերէն . բայց գարձեալ քիւրտ կանուանին ,
եւ ջերմ մահմէտական են , ասոնցմէ ընդհա-
նուր ձառաղջուրի նահանդի մէջ հարիւր դիւ-
ղի չափ կելլեն , երեսուն երկուքը Հայախո-
ռըն , որոց հաշիւն ինչպէս որ վերը ըրինք ,
եւ միւսներն ալ վերը յիշած ցեղերն են . որ
(Աշիրէթ) կը կոչուին եւլն . բացի Հայոցմէ
վաթսուն եւ ութ զիւղէ կը բաղկանան . եւ
բնակչաց թիւն է տասն եւ մէկ հազար 11000
հողի :

Աշիրէթներն երեք պէտք կերու իշխանու-
թեան տակ կը գործեն , որք են՝ Սուլէյման
պէտ իւր տպաքներով , Եւսուֆ պէտ եւ Տէվրիչ
աղտ , ասոնք երեքն իրենց մէջ յիշեալ հայե-
րը բաժնած են եւ իրրեւ զերի կը գործածեն
զանոնք իրենց հաճոյիցն , այս ինչ հայն՝ այն
ինչ պէտին հայն է , եւ այն ինչ հայն՝ այս ինչ
պէտին : Թէպէտ եւ նոյն նահանդի մէջ յիշուղ
(միւտիւր) կը նոսի , ասկայն ազգեցութիւն չի
կընար բանեցնել քրթաց վրայ , որով գրեթէ
անկախ են այս պէտէրը , հոս կընան ընթեր-

ցողք ինքնին մակարերել, որ եթէ ուրիշ տեղեր կառավարութիւնը փոքր ի շատէ ազդեցութիւն ունի, եւ երբեմն դէթ առ երես կրնայ չարտգործը պատժել ուղածին աղէն երբ կամք ընէ, ապա ուրիմն ո՞րչափ անլուր չարտգործութիւնք, հարստահօրութիւնք չն գործուիր հոս, ուր կառավարութիւնն ազդեցութիւն չունի, եւ չկրնար պատժել, եթէ կամք ալ ընէ: Երբեմն նոյն պէտքըն իրարունք կը հակառակին եւ որ պէյը յաղթող գըտանուի, միւս յաղթուող պէյին իշխանութեան ներքեւ գանուող հայոց չարաչար վնաս կը հատցնէ: Սա ալ չի մոռնամք ըսելու թէ տեղւոյն հայերը խիստ քաջ երկայնահասակ կը տրիծ եւ աներկիւզ զինավարժ մարդիկ են, որով կրցած են իրենց փոքրիկ թուով եւ դաշոյնի զօրութեամբ քրթերէն պահպանել իրենց կրօնը, հաւատքը եւ ազգութիւնը, իրաց այս վիճակին մէջ գարձնալ նոյն քրթերը յիշեալ ցեղերու ձևոօք քանի քանի հայ կիներ աղջկներ, հարսներ, տարեր քրթացուցեր են եւ մինչեւ ցարդ ալ կընեն, եւ ումանք հասեր ալ կամ որ կերթան իր աղդակիցը կը մատնեն, իրենց կիրքը յագեցնելու համար, եւ նոյն պէյն ալ իսկոյն ի բանա կը դատապարտէ եւ մինչեւ ծանր տուգանք մը չառնու չը թուզուր: Եթէ հայ մը մեռնելու լինի բոլոր ըստացուածքը (մահլիւլ) է ըսելով կիւրացնէ, իսկ եթէ մեռնողը հայր կամ եղբայր ունի ստակ

կը վճարէ պէյին՝ (մահլիւլն) ծախու առնելու պէս Հայոց հարսանեաց ալ միջամտութիւն կընեն, եթէ իրենց ուզած աղջիկը՝ մանչուն, եւ մանչը աղջկան չի առն. խկոյն մանչուն եւ աղջկան տէրերը ծանր տուգանք վճարելէն յետոյ պէյիը իրենց ուզածին տալով բռնութեամբ քահանացի մը պսակել կուտան, իսկ եթէ չպսակէ չարաչար կը գանակոծուի: Այս քրթաց եւ տաճկաց պէկերու աղաներու գործած անլուր չարութիւնքն, եղենակործութիւնն անթիւն, ամեն կողմանէ ճնշում, ամեն կողմանէ բռնութիւնք ամեն ուրեք եւ ամեն երկրի մէջ Խերձ հայերը կարծես թէ հարստահարութեան հնթակայ ըլլալու համար միուն ազգ եղած են աշխարհի մէջ կը բողոքէ ազգն եւ իւր բողոքը անլամելի կը լինի, կարասուէ, իւր արտասուքներ մրբող չ'կայ. կաղաչէ իւր աղաչանաց լոսդ չ'կայ. կառավարութեան պաշտօնակայք իրենց ամսականը առնելէ զատ ուրիշ պաշտօն չունին, որու հօգ հայուն կեղեցուիլը, գանակոծուիլը, յափշտակուիլը, սպաննուիլը, եւ ոչ ոք իրաւունք ունի մեղի լուսքը, մեր ականջներ թող խմանան մեր բողոքը, մեր ձեռքեր թող սրբեն մեր արտասուքը, ուստի նախանձնական կիրքերը մէկդի թողելով միանամք սիրոյ կապով Աւետարանի ամենաբարձր վարդապետութեան օրինօք. մէկ կողմէն դպրոցներու ոյժ տամք, միւս կողմանէ գպրոցներ

բանամք , չի խարսուիմք տաճկաց չարիմաց յը-
պիսներէն . օտարին մնուաի խորամանկութե-
նէն , զի անոնց մէջ թւյն լցուած եւ վրան
ուկեզօծ դեղահատներու կը նմանին , որ երբ
խարսւելով կուլ տաս , խկոյն պիտի մահանան
անշուշտ , ձափաղ ջուրի նահանգը եւ ան-
ձամք չայցելեցի , այլ Բալուացի Մ . Յակոբ տ-
ղա Ֆալճեան անուն վասվուն երիտասարդն
իմ կողմանէ հռն երթալով՝ տեղոյն դիրքը եւ
բնակչաց որքանութիւնը յականի յանուանէ
աեղեկագրեց զոր հոս նշանակած եմ : Ձափաղ
ջուրի նահանգի բնական դիրքը խիստ լաւ է ,
ողը եւ ջուրը առողջարար եւ պատուական
երանի թէ յիշեալ նահանգի օղը ջուրը վատ
լինէր եւ հայը հարստահարսւթենի աղատ :



ՔԱՐԵՐԴԻ

Քարբերդու վիճակի վրայօք համառուս
տէղեկութիւնը մեր ազնիւ ազգակցաց

Այս քաղաքը՝ Բալուայ արեւմտեան հիւ-
սիսային կողմը ձիով տառն երկու ժամու չափ
հեռի , ամենաըարձր ընդարձակ եւ ապառաժ
քարէ լեռան մը վրայ զետեղուած , որ եւ
բերդածեւ ըլլալուն համար՝ Քարբերդ կոչումն
տուած է :

Քաղաքն ունի իր քով կցուած լեռներ ,
բլուրներ եւ ժայռեր երկար գօտիի նման , եւ
այնչափ բարձր դիրք մը . Քարբերդու բոլոր
դաշտը իւր զարդարեալ պարտէ զներովը , կա-
նաչագեղ վայրերովը աչքի առաջն է . բաց ի
առկէ ուրիշ հետաւոր լեռներ եւ դաշտին մէ-
ջէն լոիկ միջիկ հիւսիսային կողմի լեռանց
ստորոտը ծեծելով անցնող նվիրատը , իրաւու-

կըսեմ ֆարբերդու դիրքը զարմանալի եւ զուար-
ճալի է :

Քարբերդցի ներսէսեան Յովհաննէս Մկըրո-
տիչ է Փիշնտի անուն քարեսէր անձ մը՝ որ զիս
հիւրընկալութեամբ պատռեց, ինձ յայտնեց
որ ինքը հոն ձեռաղիր հետաքրքրական պատ-
ժութիւն մը գտնելով Աղդ. Պատրիարքարան
ծախսելու տարած է . բայց Պատրիարքարանը
գնել յանձն չէ առած, որով ուրիշ ազգի ծա-
խած է : Եւ ահաւասիկ ինչ որ ինձ պատմեց
Յովհաննէս է Փիշնտի, այն ձեռաղիր պատմու-
թենէն գաղափարելով :

« Կուապաշտութեան ատեն կըսէ, Քար-
բերդ, Անտիոք, Ուրէայ, Տիգրանակերտ եւ
Բալու մի գաւառ կը կազմէին. Անտիոք քաղա-
քի՝ մէջ՝ կուապաշտութեան ատեն Սելեւ-
կիոս թագաւորի յաջորդներէն մէկը Սելեւ տ-
նուն կայսրը նստելով այնչափ քաղաք եւ ոյն-
չափ ձեղի կիշխեր, եւ իր կողմէն փոխանորդ
դնելով Մելք Պլակ անունով մէկը Բրէնտ
պաշտօնով՝ կը կառավարէր յիշեալ գաւառնե-
րը . բայց անոնք որովհետեւ կուապաշտ էին
պաշտած տարուշաննին կեցած է ցարդ՝ այժմ
Ասորիի եկեղեցւոյ փոխուած բարձրացիր տեղ
մը, մէջը գետնի տակէն ճանապարհ մը կայ
զոր ես տեսայ նոյն ատենէն մնացած, ուսկից
Ասրուշանը կերթան պաշտօն կաստարելու .
նոյն ժամանակը Քարբերդ քաղաքի տեղը հիս-
մակուան տեղը չէ եղած. այլ բուն հոն տեղն

է եղեր՝ այժմեան քաղաքի արեւելեան հիւ-
սիմակողմը հինգ վեց վայրկեան հեռու Խուրա-
յի (1) կամ Խարայի անուամբ, որ մինչեւ ցարդ
ալ կը կոչուի . եւ անկէ առնուելով քաղաքին
անունը երբեմն Խարբերդ ալ կամուանուի .
Հիմակուան քաղաքի տեղն ալ այն տաենէն
սրբատաշ քարերով շինուած բերդ մը կայ, որ
յիշեալ Սելեւ կայսրի ժամանակէն մնացած է
կըսէ պատմութիւնը . եւ պատերազմի մէջ
գերեաները հոն կը բանտարկուին եղեր » :

Նոյն բերդը կանգուն կը մնայ մինչեւ
ցայսօր, որ առաջները իրը բանտ կը գործած-
ուի եղեր . եւ բաւական ժամանակէ վերջը
Պարսիկը եւ Թաթարք արշաւելով՝ իրենց սե-
փականեր են . բերդի վրայ տեղ տեղ Պարս-
կաց քիւֆիւ գրեր նշանակուած էին. եւ Հռով-
մայեցւոց ժամանակեն մնացած հաղար հինգ
հարիւր տարիէն աւելի հին շէնք մ'է կոսէ ձեռ-
ոագիր պատմութիւնը նոյն բերդի համար :

Փարբերդի զլիսաւոր լեռներն են՝ արե-
ւելքէն՝ Մասթար, հիւմիսէն՝ Տէրսիմ, Տորո-
սի Երանց շղթայակից, արեւմուտքէն կապան
Մատէնի ժայռերը, եւ հարաւէն Երայի քա-
րարլուրները եւ Հաղար Պալպակեան, այնպէս
որ բնական ամրութեամբ պատնեշեալ է թէ
ի հեռուստ եւ թէ ի մօտուստ կիրճերէ ու անց-

(1) Խարայի կամ Խուրայի պարսկերէն ի-
շու վլուխ եւ լութ կը նշանակէ :

քերէ իւր ճամապարհները : Փարբերով վի-
ճակի մէջ կը բնակին , Հայ , Ասորի , Լատին ,
Տաճրկ եւ Քիւրա , որոց նկատմամբ կուզեմ մաս-
նաւոր տեղեկութիւններ տալ մեր ընթերցողաց :

Ազգային վիճակ

Քաղաքին մէջ բուն Հայ՝ հօթը հարիւր
հինգ տուն կայ առանձին թաղով մը , եւ
չորս հազար ինը հարիւր երեսուն եւ հինգ
4935 բնակիչ :

Հայք առանձին չորս թաղ կը կազմեն քա-
ղաքի մէջ , ունին չորս մնծ վառաւոր հոյա-
կապ եկեղեցիներ , Ս. Նշան , Ս. Կարապետ ,
Ս. Ստեփաննոս եւ Ս. Յակոբ անուամբ կա-
ռուցեալ , վեց պարկեշտ քահանայ՝ ըստ բա-
ռականին տեղեալ Ս. Գրոց , չորս ալ վարժա-
րան՝ եկեղեցեաց քակերու մէջ շինուած : Այս
վարժարանաց ծախքերը եկեղեցեաց անտուկ-
ներէն կը հոդացուին . բացի Ս. Կարապետ
երկսեռ վարժարաններէն , որ Սմբատեան բա-
րեխնամ ընկերութեան հակողութեամբ կը
խնամուի : Սայն երկսեռ վարժարաննի մէջ հար-
իւր աշակերտ եւ յիսուն աշակերտուհիք կը
գաստիարակուին հասարակ ընթերդանու-
թեամբ : Ս. Ստեփաննոս վարժարանին մէջ ե-
րեսուն աշակերտ , Ս. Յակոբայ վարժարանին

մէջ երկսեռ հարիւր ուսանողք կամ՝ հարիւր
անդամէ բաղկացեալ Արամեան անուն բարե-
ջան ընկերութեան մը կառավարութեան ներ-
քեւ . Ո. Նշանի դպրոցին մէջ կայ յիսսուն ա-
շակերտ որ Սաղմոս եւ լուն կընթեռնուն :

Կալուածք եկեղեցեաց Քարքերի

Ս. Նշան եկեղեցին ունի իրեն յատկաց-
եալ մի բաղանիք եւ վեց խանութ , որ աա-
բեկան չորս հազար գահեկան շահ կը բերէ ,
Ս. Կարապետ եկեղեցին ունի բաղանիք միայն
որ կը բերէ տարին հազար գահեկան շահ , Ս.
Ստեփաննոս եկեղեցին ունի երկու խանութ ,
որ տարիեկան հազար երկու հարիւր գահեկան
շահ կը բերէն . իսկ Ս. Յակոբայ եկեղեցին
կալուած չունի : Այս վերոյիշեալ դպրոցներէն
ի զատ կայ նաև քաղաքի մէջ մի փառաւոր
ճեմարան կետնայարկ բարձր դիրքով , բայց
զեղեցիկ վարդարեալ գրասեղաններով եւ Հա-
յաստանի պատկերներով . ճեմարանի վերնաւ-
յարկը փոքրիկ սենեկակ մ'ալ ունի իդական սե-
ռի յատկացեալ , սահմանաւոր յիսուն աշա-
կերա երեք կարդի բաժնուած , ուսանողք՝ Հայ-
կարանութիւն , Գաղղիերէն , Մաթիմամիկոյ ,
Աշխարհագրութիւն , Հայոց եւ Սրբազան պատ-
մութիւն , Քրիստոնէական վարդապետութիւն ,

Տաճկերէն : Այս ճեմարանի մէջ հասարակ ընթերցանութիւն ընաւ չաւանդուիր ; որովհետեւ քաղաքի միւս նախակրթական դպրոցներէն ընկերութեամբ համ ուսումնարան կառնուիր : Աշակերտուիրք յիսունի չափ կուսանին Հայոց և Խրազան ութիւն , Թուազիառութիւն , Հայոց և Խրազան պատմութիւն , Քրիստոնէական վարդապետութիւն , Ասեղնադրժութիւն , Դաշնակ : Օրիորդաց վարժութէն Պօլսեցի Խասդիւղի որբանոցէն է և այժմ հան ամսւանցած : Սոյն երկսեռ ուսումնարանն նիւթական եւ բարյական մատակարարութիւնը երկու հարիւր յիսուն անգամներէ բաղկացեալ Սմբադեան ընկերութենէն կախումն ունին : Սրդարեւ այս ընկերութիւնն իր անուան արժանի է իւր գործքով : ունի քուան անդամէ բաղկացեալ վարչական մի ժողով . իր եկամուտն է՝ իւրաքանչիւր բաժանորդաց ումանց հինգ , ումանց երեք , եւ ումանց տուած երկու Օսմանեան սոկիներան տոկոսեաց շահը , երկրորդ շուկայի մէջ նախարավաճառի մը խանութի շահը . երրորդ Սրբազան Պատրիարք Հօր կոնդակաւ եկեղեցիներէն արդիւնք հաւաքելու շահը , եւ ունին հարիւր Օսմանեան ոսկի ալ դրամազլուխ ընկերութեան սնտուկի մէջ : Սմբատեանը գեղեցիկ ապագայ մը ունենաւ կը խոստանայ : Ամէն կիւրակէ ճեմարանի մէջ դաստիարակութեան վրայօք ատենախօսութիւնք կը լինին եւ աղդային արտառուչ երգեր կը երգուին

նաւագարաններով , որով ժողովուրդը բաւարկանադէս լու վիճակի մէջ է : Նաև սոյն երկուու բարեկարգեալ ճեմարանէն աւելի լահայտգէ անենք եղած՝ յորոց ումանք դասախոսութեան , ումանք քարտուղարութեան , ումանք առաջի կը պարապին : Այս ճեմարանի անորէն եւ Հայկարան Զաղկածաղցի Աղամեսին լինեած . Գետրոս է ֆէնտին է , օժանդակի իւր ունենալով Քարքերզցի Սարզիս Խաւուրեանը որ թէպէտ երկու աչօք ի լուսոյ զուրկ է՝ բայց իրեն բնական սուր յիշողութիւնը չաւ հմտութիւն ստացած է . կան մթուարան եւ տաճկարան դաստուներ , եւ մի քարտուղար Վահան մականուանը Մէծ Յովհաննէս եւ Յարութիւն հայուննամէրներ . նա մանուանդ լինեած . Նշան է ֆէնտի Արքիմարեան անձնուէր և բիոսասարդը , որ ամբողջ վիճակի համառօտ տեղեկադիրը զծած է , եւ մնեք անկի առանելով հոս զիտեղեցինք , շիտակը ըսելով Քորբերդու Սմբատեան ընկերութեան ըրած ջամփց նկատմանք վարժարանաց մասին չուրացուիր , եւ խիստ դաշելի է , տար երկինք , որ այսուինի աղզօղուտ ընկերութիւններ չի պակսին մեր աղզուն :

Վերջապէս սոյն բաղմարդիւն Սմբատեանը ընկերութիւնը զրառած է Քարքերզարնակ հայոց սրուերը եւ միանդաման համարու նիմին բաւական առջի է ի վեր հաստատուած :

Քարքերդու ընդհանուր վիճակը չորս վանք
կայ, որոց անուանքն են, Ս. Աստուածածին,
Ս. Գէորգ, Ս. Դէորգ, որ Գուլէ վանք կը կոչ
ուի եւ Ապումուշն աստիցմէ մէկը աւելի ակի է:
Երեքը չէ՞ որոց երկուքը Առաջնորդաց
ձեռքը, իսկ չորորդը Արժ. Գէորգ վարդապետ
վանահօր ու անուր քահանայ եղասր ընաան-
եաց ձեռքը, ասոնք ունին բազում այցիներ,
ցորենի եւ դարիի պատուական արաեր, պար-
տէզներ իւղն, որը մարապաներու ձեռքը կը
մշակոին, որ փոխանակ հայ մանկաւոյն սրբ-
տերը, ու մտքերը բարոյապէս կրթարանները ըլո-
լալու ոմանց քաւակները լիցունելու եւ ոմանց
ալ զրօսանաց անզի է եղեր, հաղար ափսո՞ւ,
Նոյն վիճակի Առաջնորդութիւնն ալ անկեր-
պարան վիճակի հասած է. եւ շիտակը խօսե-
լով այս մասին կեդրոնական վարչութիւնը
անփութ զանուած է. եւ առաջնորդական
փափուկ պաշտօնը երբեմն անզացի վարդա-
պետաց ձեռքը խաղալիք դարձած ըըլալով,
այսովիսի բազմահայ վիճակ մը կուսակդական
մասերու բաժնած են և Խոչ եւ իցէ դառնամքը
մեր տեղեկադրէն շարունակութեան: Քաղա-
քի մէջ զրեթէ սահմանադրութիւնը գործադ-
րուած չէ, եւ կեդրոնական վարչութեան ցոյց
արուած է թէ՝ սահմանադրապէս կրնմանամ
բայց ոչ օրինաւոր ժողովներ կաղմուած է: ոչ

արձանագրութիւն եւ ոչ աղգային տումարներ
ունին, որպէս թէ երեսւն անձերէ բազկաց-
եալ գաւառական ընդհանուր ժողով մը քուէով
վաղուց անտի ընտրուած է. բայց տարին եւ
րեք չորս ամիս մնդամ նիստ կը կազմեն եւ
առանց արդիւնք մը ունենալու կը ցրուին: Այս
տեղ կամ բոլոր վիճակաց մեծ մասը ըսեմ,
Առաջնորդութիւնը ուրիշ նշանակութիւն ու-
նեցած է. այն է աղգային նկամուտի արկը
կառավարութեան մէջ զանուող չորսանիներ-
ուու հնու մեկտեղ ուստեղ խմել եւ հանդիսա-
նաջել եւ ապահովեալ ապագայ մը կազմել,
բայց ափսո՞ւ այն ժողովրդեան, որ իրեն խառ-
ւարին տղիսութեամբ խարուելով այնպիսեաց
ետեւէն կերթան, անկարող է ճանաչել բարին
ու չարը, աղգութեան կրօնի դդացումները
մարած է մեծաւ մատամբ անոնց սրաբին մէջ,
անտարբեր կերպով կը շարժին, թէ զպրոցի եւ
թէ աղգային յառաջազիմութեան մասին:

Նիւրական վիճակի

3 Հայք զրեթէ երեսուն տարի առաջ կտոր
մը երկրի տէր չեխն եղած. բոլոր Քարքերդու
կաշար եւ թէ քաղաքը տաճկի պէկերու եւ
աղաներու ձեռքն է եղեր, իսկ այժմ թէ քա-
ղաքի եւ թէ դիւղացի հայք բաւական երկրի

տէր եղած են, մէկ ութերորդ մասը հայոցը կը համարուի այժմ, մըշտ վաճառողը թիւրք՝ եւ գնողը հայը են: Վաճառականութիւնը ու արուեստը հայոց ձեռքն է, մինչ զի քաղաքականութէս թէեւ հպատակ՝ բայց նիւթալէս տիրած են, որով պատականէի դիրք ու ուժին Հայք՝ սակայն ոչ թէ միայն նիւթալէս ոյլ միութեամբ սիրով աշխատած լինէն, որ Քրիստոսի Ս. Աւետարանը զուրանի լուծէն զիրծ մասը, թէ քաղաքի եւ թէ գիւղօրէից հայ կանայք այնչափ նախապաշարեալ չեն. մեծաւ մասամբ պարեգու կը հագնին, փոքր մասը շրջազդեաւ եւ փողոց ելնելու առանձին ոսկի սաւանով կը ծածկուին, իրենց համեստութեամբը քիչ պատիւ չեն բերէր հայոց ազգութեան. սովորներով զարդարուիլը բաւականապէս կը սիրեն. կան նաև գալրոցասէր կանայք, բայց շատ քիչ, կը յուսումք որ նըմա բաւաեան անունն հայրենասէր եւ բազմարդիւն ընկերութեան ջանիւք պիտի վառէ անոնց ողբարտերը հայկական կրակով եւ պիտի զարդացնէ կրօնի ազգութեան զզացուները:

Քարքերու դաշտը

Այս դաշտը բաւական մեծ ու ընդարձակ է, եւ ունի իր մէջ պատուական այզիներով

ուտղատու պարտէ զնիերով, անտառներով եւ մարգագէտիններով զարդարուած երեք հարթուր վաթսուն գիւղի չափ, որոց մէջն հարթուր եօթ դիւ զը հայ են, (վաթսուն երկու գլուխ անխառն կը բնակն, իսկ քառասուն եւ հինգ գիւղը տաճկախառն են) ուրոց մէջ ընդ ամենը վաթսուն երկու եկեղեցին եւ տասն եւ մէկ վարժարան կը հաշուեն: Հայատանի ընդհանուր գաւառաց գիւղերու գլուխները միայն ձմեռները կը բացուին, ինչու որ տղայ ու միայն ձմեռը կը նիւթեանու եւ ամառը գառ եւ հորթ արածելու կերպայ, այսպէսով նոյն աշուկերուց ձմռուան կարդացածը կը մառնոյ անշուշտ, երբ որ կը թիւն ձմեռ գալու ըլլայ նորէն մոսցածը պիտի սովորի տղան եւ ոչ աւելի բան մը, այս ընթացքը սովորական եղած է բոլոր գիւղացոց բայց գէշ սովորութիւն:

Հայ գիւղօրէից մէջ գանուող բնակչաց թիւն է (բայցի քաղաքէն) յիսուն հինգ հաշոար վաթսուն եւ հինգ 55063 հոգի, որ քաղաքի Հայոց թուոյն հետ խառնելով վաթսուն հազարի 60000 կը հասնի: Մը Արդարանձտեանց Գարեգին վարդապետի ըրած վիճակագրութեանը մէջ ընթերցողը յայտնապէս պիտի տեսնեն թէ Բալուրի եւ թէ Քարքերթու վիրաժեկի մէջ բնակող Հայոց թուոյն ծչութեան մասին մեծ տարբերութիւն մը կայ: Սակայն ես ըստիք ու չունիմ նորա տեղեկադրի ցը-

ցուցած թուղյն , եւ ինչ նպատակաւ ըլլալն
ալ չդիտեմ , այլ միայն հարկ կը համարիմ ը-
սել , որ ևս խնամով փոյթ եւ մտադրութիւն
ըրած եմ ըստ ամենայնի :

Հայ Բողոքականք

Հայ Բողոքականաց թիւը բովանդակ Քար-
բերդի վիճակի մէջ վեց հազարի 6000 կը հառ-
նի եւ օր քան զօր ճարակ կը դանէ մեր ազ-
գայնոց անհոգութենէն օդուտ քաղելով : Ա-
սոնց կեղրոնն է Քարբերդի մէջ Ս. Յակոբաց
թաղը , ուր Ամերիկացի Պորտ լինկերութենէն
չորս միահինարք մշտակի բնակութիւն հաստո-
տած են . ունին երկու երկուու վարժարան եւ
մի հանգստան միահինարաց կառավարու-
թեան ներքեւ հարիւր քսան աշակերտաներով .
Հայերէն ուսանողք զրեմէ անուանական է ,
Անգղիերէն ամենայն խնամօք . Տաճկերէն ,
Մաթիմաթիկայ , աշխարհագրութիւն եւ Ս.
Գիրք . նոյնպէս ալ օրիորդք ասելնաղործու-
թեամբ մէկտեղ : Նաեւ շատ մը զիւղեր տե-
ղացի քարողիչներ դրկած են , եւ ոմանց մէջ
պարոց բացած :

Ասորիք Քարբերդու մէջ

37 Ասորիք հարիւր տունի չափ կը դանուեն՝
առանձին մի թաղով եւ եօթը հարիւր յիսուն
750 բնակչօք , ունին մի եկեղեցի Ս. Աստ-
ուածածնայ անուամբ կառուցեալ բարձր դիր-
քի մը վրայ , քարուկիք՝ ի հնուց մնացեալ
Սոյն եկեղեցին Հայոցն ըլլալով՝ այն ժամանակ
Ասորիք առժամանակեայ կերպով խնդրած ա-
ռած են Հայերէն առանց եկեղեցւոյ մնալնուն
համար . այս մասին արուած հրովարտակը քա-
ղաքին կից Սինամուտ ըստած թաղի Ս. Նշան
եկեղեցւոյ մէջ պահուած՝ կը կենայ ցայսօր . ո-
րով Հայոց ազգը երբ ուզէ կրնայ ետ առնուէ
իր եկեղեցին . ունին մի Սովիսկոպոս , երկու
քահանայ , մի գլուխ երեսուն աշակերտանե-
րով , ուսանողք՝ Հայերէն եւ Ասորիքէն հասա-
րակ ընթերցանութիւն . իրենց գործածական
լեզուն է Հայերէն , սիրով կը վարուին Հայոց
հետ , եւ Փիղիպական կաղմութեամբ այնչափ
նմանողութիւն ունին Հայոց , որ օտարականի
մը խիստ զժուարին կը լինի զանազանել Ա-
սորին Հայէն , մանաւանդ որ , ինչպէս ըսինք
խօսած լեզունին Հայերէն է :

Հայ Կարոլիկը ի Քարքերդ

Ասոնք ութսուն տունէ կը բաղկաց հան ընդամենը, եւ բնակչաց թիւը հինգ հարութիւն 500 չափ է . ունին մի փոքր եկեղեցի եւ մի երկսեռ դպրոց, տառշ տուն եւս Հայ-Լադին հերձուած կայ, որոց հիմնադիրը տեղացի Պետրոս վարդապետն է եղեր : ունին իրենց համար փոքրիկ մի գորոց եւ մի եկեղեցի :

Բայց թէ Հայք, թէ Ասորիք, թէ Կաթոլիկք, թէ Բողոքականք եւ թէ Լազինք տահասարակ Հայերէն կը խօսին :

Քարքերդու վիճակի Տաճիկը եւ Քիւրաք

Թէ քաղաքի եւ թէ դիւզորէից մէջ երկու հազար ութսունը հօթը տուն, եւ քսան հինգ հազար վեց հարիւր հօթանատուն եւ վեց 25676 հոդի տաճիկ կայ, որ դատարկաշրջիկ կենցաղ մը ունին, մաս մը կառավորութենէն առած ամսականով, եւ մաս մ'ալ արտի եւ ուրիշ կալուածներու եկամուտով կապին : Քիւրաք գիւղորէից մէջ պարունակուած տուներուն թիւերն նշանակիւը աւելորդ համարելով, արժան կը համարիմ միմիայն բնակչաց թիւերն

իշել՝ Հայ բնակչաց թիւերուն հետ մէկտեղ :

Հայք :	թէ քաղաքի	եւ	գիւղորէից	մէջ	60000
թուն Յաճիկք	»	»	»	»	25676
Կրմանձի Քիւրաք	»	»	»	»	26336
Զագա Քիւրաք	»	»	»	»	03220
ԳԵՂԵՂԵՂԵՂ	»	»	»	»	02963
					418243

Այս ձեզը թէպէտ տաճկերէն կը խօսին, բայց կրօնքով տարբեր է, եւ իրարու խիստ հակակիր, մահմետականաց ձևոքէն ազատիւ կուղին, ինչպէս որ վերը յիշեցինք, բայց Ֆլոր պաշտպան չունենալուն համար, ի հարկէ սոխակնալ այնպէս մնացեր են :

Տաճիկք՝ Հայոց հետ խստուած գէմքով կը վարուին, որ եթէ զլուխ չծռելու ըլլան՝ միշտ կը հարուածուին . հասարակութիւնը տաճկաց տոջեւ խաղալիք մը դարձած է թէ քաղաքի եւ թէ գիւղորէից մէջ : Գիշերները կը շրջն աներիւղ, եւ երածան կարձակեն Հայոց տաւներուն վրայ . գողութիւնը ստվորական է, եւ բեկայները Հայք առանց սարսափի չեն կարող փողոց ենիւլ եւ ոչ դիշերները ապահով քննալ :

Գիւղերու աղա ըստուած թուրքերուն սակարական զուարձութիւնն է Հայ կանանց պատիւը բոնաբարել . կանայք չեն համարձակիր

գաշտն ու այդիները երթալ, կը յանդդնին մինչեւ իսկ տուներն ալ մանել եւ . . . եթէ չը յաջողին այն կնոջ տանը, այդին, առաջուածքին կամ իր ամուսնոյն վնասներ կը հասցընեն. այս աղաները պաշտպանութիւն կը գոնեն տեղուոյն կառավարութիւնն, եւ ուրիշ զուան պաշտօնեաներէ, ոստիկաններէ, Հայք կը նեղուին, որք գիւզօրէից մէջ ամեն հաւճյնին կառարելու համար կը ծհծնն, կառշառք կառնուն, կը հայոյն, կը բռնաբարնն, երբեմն հրածանով կամ սրով կսպաննեն, եւ եթէ իրենց դէմ բոլոր ըլլայ, օգուտ չընէր, որովհետեւ լսող չկայ. Հայք կը նեղուին նոյն վիճակի եւ Տէրսիմի քրթերէն, որք սարեկան առոք ալ կը պահանջն գիւղացիներէն եւ կառնուն, իսկ եթէ ոչ փոխարէն իր կեանքը պիտի տայ ։ Քիւրտ խայլա անուանի աւազակապետը՝ իրեն նման ընկերներով գիւղէ գիւղ կը շրջի, եւ երբեմն ալ մինչեւ քաղաքէն մօտենալով անզսելի ոճիրներ կը դուչէ Հայոց. Այս մասին կառավարութիւնն ալ լուս կը կենայ, որպիշտեւ բոլորները անսես կառնէ եւ կերպով մը ինքն ալ շատ ապօրինաւորութիւններ կը դորձէ, Հայ անդամոց գիւղութեանց կորեւորութիւն անդամ չտար, եւ եթէ Հայր տնդէ, զանի պաշտօնանկ կընէ, եւ համոյակառար մէկ կը դնէ ։ Անմիւ են անիրաւ բանարկութիւնը, կաշառակիրութիւնը ։

Հայք զրկեալ շատ տեղ. նուֆուան ալ աւելի գրուած է, եւ աւելի պիտկար կառնուն, ինչպէս Մօրինկ (ըստ հնոյ Մօրիկ) գիւղէն միայն հարիւր քանանէն աւելի նուֆուս դրած էն. թէպէտ կը բողոքեն, բայց բողոքովն կը բանարկուի եւ կատիպուի վճարել ։ Քարբերգու երկիրը անկախ միւթասարբը Փութիւն է, որ ուղղակի կեգրուին (Կ. Պօլսոյ) հետ կը բանակցի եւ նմա պատասխանատու. իւր իշտ խանութեան տակ կը գանուին Պախըր մատէնի միւթասարբը Փութիւնը, որ Բալուայ գայթականութեան կիշտնէ. հետեւաբար, Սեւերեկի Զերմուկի, Զմէկածակի, Կաղան մատէնի, Ասրաբերի եւ Ակնայ գայմագամութիւնը, ու միւտիրութիւնք. նաեւ Զարսանճաղի մէջ Յերմակի (1) միւթասարբը Փութիւնը, եւ Փէրիի գայմագամութիւնը ութը դառաստանական ատեսն, մի մաքսատուն, եւ թղթատարի ու հեռադրաց կայաններ ունի ։ Ցայտնի է որ պաշտօնական լեզուն՝ տիրող աղջին լեզուն է, թէեւ ամեն դատարանաց մէջ Հայ ժողովականներ կան, բայց մեծամասնութիւնը միշտ թիւրք պաշտօնեայք կը կազմեն. կարծիք եւ քուէ թէեւ անուամբ կայ, բայց բռնաբարեալ ։ Հայերը զինու որական ծառայութենէ աղատ են, որու փոխարէն ամեն արու ծը-

(1) Յերդի տակ ըսել է ։

նընդեան օրէն սկսեալ մինչեւ ցհան, տարեական երևուն գտնեկան արծաթ զրամ պշտելլը ասքերիկ անուամբ տուրք մը վճարելու պարտաւոր է. վերջապէս թէ Հայք եւ թէ Տաճիք իսկ դժգո՞ն են կառավարութեան պաշտօնէց յոսի ընթացքին ։ Նաև Քարբերդու բոլոր վիճակի արհեստք, հողադործութիւնն որ շատ ծաղկեալ է, մինչ զի ճանադարներին զատ անմշտկ հող մնացած չէ. կտալի ոռաւայնութիւնը, եւ պասմանութիւնը, եւ խաղաղ խորդութիւնը (տաղաղութիւնը) յառաջ դացած կը գտնուին երկրն պիտոյեց համար. ամեն արհեստք ընդարձակ շուկայի մը մէջ եւ որուն մէջի եղած պեղեստենց փայտաշէն է. Եէրամի թելը քաղելու համար պատուական ճախարակներու գործարաններ շինած ունին եւ երկուքը Սիսաքեանց եւ Քիւրքի պաշտեանցներունն է, որ Հալէպի ու Շամի ապրանաց նման մետաքսեղենի տեսակներ կը գործեն, եւ քաղաքն ալ երկու գործարան դատ կայ, որ ընտիր մանխաս, եւ չիթարի կը գործուին, եւ Հայերն եւրոպական նոր զէնաքեր, ասեղնաւոր հրածան եւ բէփոլքը ու առող վիալիւտաշներն եւ ուրիշ մեքենաներ կը շինեն ։ Հոգերուն չկ մասը թրքաց եւ չկ մասը Հայոց ձեռքն է թափույտ. կան շատ տեղեր ալ, ուր Հայերը թուրք պէկերու միշտ մարտապայ են. Հոս կուզեմ այդ մարտապայութիւնը իմացնել ազնիւ ընթերցուաց, Քարբերդու

յանուելիք հողերը՝ այսինքն արտերը տէր ունին, ումանք երեւեի Հայոց եւ ոմանք Տաճիք են. Մշակողները մարտապայ կը կոչուին, այն պայմանաւ որ՝ ըերքին տասանորդը կառավարութիւնը առնելն վերջ, մնացածը կը բաժնուի երկրի մէջ տիրոջ, եւ մարտապայի սերմը երկրատերէն կը արուի, իսկ մշակելու գործիքները՝ եղն ու աշխատանքը հողադործին պարուցն է. անոր համար ըստուած է մշակող հողագործին մարտապայ, եւ արտերէն յառաջ եկած թէ յորեն, թէ զարի եւ թէ բամբակ եւն. մարտապայն հողատիրոջ հետ կեսուակես կը ըաժնէ:

Նաև պէկերու անիրաւութեամբ եւ ըըռնութեամբ հաստատուած տեսակ մը մարտապայութիւն ալ կայ, այն է [նորասնի արդ] կոչուած տուրքը, տանին մէկ ու կէս զորի վաղուց հետէ հոգեալ (հինգէն մէկ ըսկէ է) անուամբ կառնուն ցարդ եղիկի գիւղացիներէն, եւ այս տռանձնաշնորհութիւնը անիշտակ ժամանակներէ շնորհուած է եղիկ, պէկերու ն. Դռան կողմանէ: Սակայն սուլթան Մէծիս կայսեր զահակալութեան առաջին տարին հրատարակուած թանզիմարի օրինօք այդ անիրաւ տուրքը ջնջուելով՝ հողային կալուածք հողագործաց յատկացն են. եւ հետեւարար տասանորդի տուրքն, այսինքն տասանէն մին Տէրութեան զանձին մեփականուեցաւ, պայմանաւ որ այդ տրոց մէկ երբորքը տէրութիւնը

ինքը ովէկերու հատուցամէ և լսու այնմ զորա
ծաղրաւէր է ութ տարւոյ չափ ։ Այլ դժբաղ
գարար 1853 էն զինի, աէկէրը վերստին իս-
րենց նախկին անիրաւ պահանջմունքը տարե-
կան նօքսանի արդ անունով այսինքն տառնէն
մէկ ու կէս տուրքը կրկին կը սահմաննեն Հայ
Հասարակութեան վրայ՝ ուղղակի կամ անուղ-
ղակի տէրութեանէն, զոր քսան հինգ տարի է
ի վեր անընդհատ կատնուն . այս խնդրոյն կը
հրաւիրեւմք Պատրիարքարանի ուշադրութիւնը

Քարրերդ ու վիճակի թուրքերը չափաղանց
զեղիսութեան և արքեցութեան պարապել-
նուն համար իրենց կալուածներն Հայոց ծա-
խել սկսած են . ինչպէս որ վերը յէ՛շած եմք
այս մասին թէ՛ ընդհանրապէս տղիտութեան
և մոլուսնութեան խաւարին մէջ կը թառ-
փառին , ասոնց մէջ արհեստաւորք սակաւա-
թիւ են , անոնք ալ՝ նպարավաճառութեամբ
կզրազին , և հարուստ քիչ կը դժմուի իրենց
մէջ . հաղուստնին ալ՝ տեսակ մը անունի
հանդերձ է :

Քաղաքի մէջ կայ ինն պահեռոկ (խան) և
եօթը բաղանիք , որոց երկուքն Հայոց ձեռքն
է , և քսանի չափ հացի փոռ , հացին մէկ
քաշը քսան և չորս փարայ է սովորական
զինը :

Նաեւ քաղաքի արեւելեան կողմը քիչ հե-
ռու եօթնակեան անունով տեղ մը կայ ուր ,
գեղեցիկ կանանչաղարդ մարդարկեաններ կան

եւ եօթը ակէ բաղկացեալ աղբիւրներէ քաղց-
րահամ պատուական ջուր մ'ալ կրպմէ , երկրորդ
չաղրիւր անունով տեղ մը եւս կայ (չորս աղ-
բիւր սաել է) քաղոքի հիւսիսակին կողմը հինգ
փաղեցիսն հեռաւորութիւն ունի , այս տեղը
օգաւէտ եւ ծառաստաններ , աևսակ տեսակ
անուշանու տաղիկներ կանանչաղարդ գայրեր
աւելի փայլ մը կատան այս տեղերուն սոխակ-
ները զեղեցիկ երգերով կարծես թէ՝ զիրար
կողջուննեն . նոյնպէս ուրիշ թոշունքներ , ի-
րենց գողարիկ ճռուղումներով զրախանման
գրօսավայր մը կը գարձունեն այս տեղ . մողո-
մուրդք երեւմն կը յաճախեն զրօննելու հա-
մար :

Քարրերդ քաղաքի համար ինչպէս որ վե-
րը իշեցինք լեռնային և զաշտային ապա-
ռամներու վրայ հասաւատուած , հան քարձր
զիրքի մը վրայ հազգին ապառած մը՝ կայ ,
բնութիւնը այնպէս իւր ճարտարութիւնը այս
ապառաժին վրայ թափած , կարծես թէ՝
ճարտարապետ մը յատկապէս սենեակներ շի-
նած է . որ կըսուին քայր արք , ասոնց մէջ
ձիւն կը լեցուի՝ եւ քաղաքի բնակիչք ամառը
զայս կը գործածն , տառը համար ձեան ամ-
բար անունը տուած է , յիշեալ քաղաքը ամառ
ոք զով , եւ ձմեռը տառ կը լինի եւ մէջի փո-
ղոցները շատ խորթ ու բորթ են , եւ շինու-
թեան կայուտ , տուներուն դուռը ընդհանրա-
պէս քարուկիր կամարաձեւ է , շնչքերը փայ-

տաշէն գեղեցիկ յօրինուածքով ձեղուննեւ կըդա
մինալիով ծածկուած, Երկայարկ կամ եռայարկ
տունիր քիչ կը գտնուեն ։ Նաեւ սոյն քաղաքի
մէջ (չէ հիր աղասի) կը հստի սրուն յանձ-
նուած է քաղաքին բոլոր կառավարութիւնը,
իսկ կուսակալը իր զինուորներով մէջրէ կը
հստի որ քաղաքէն մէկ ժամ հեռաւորութիւն
ունի, այս աւելուան համար ի վազուց հաճի
նղգէթ բաշան (մամուրէթ իւլ աղիդ) անուա-
նուած է, որ մինչ ցարդ նոյն անունը կուսանու

Այս մէջրէ ըսուած անզը զիւղաքաղաքի
նման վայր մը, որ զաշտի բոլոր զիւղիքն
մեծ է և քաղաքէն զէալ ի արեւմտանի կուլով
ահազին զատի վայրի վրայ շինուած ձանու-
ոպահ մը կայ ուրկէ կերթեւեկեն ի Մէջրէ,
այս անզը զաշտային է պարտ զներով վար-
դարուած օգը տաք եւ կլիւան դէշ. բնակիչք
ուրիշ երկիրներէ գաղթած են ընտանիքով,
բայց մեծ մասը Ակնէն նկան են, ունի փոք-
րիկ շուկոյ մը վաճառականաց համար, նոյն
մէջրէի մէջ հաւ, կաթուիկ, բողոքական, լա-
տին եւ տաճիկ խառն են, բայց հայուրը մե-
ծամանութիւն կը կաղմնն, ունին երկու եւ
կեղեցի եւ երեք քահանայ եւ երկու երկու գարժարան . Հոյք բաւական հարուստ են եւ
ընիկ տեղացիք հողագործ, մետաքսեղենի որո-
ծարանաց մէկը հան է, ուր լաւ ընտիր կերա-
պամներ կը գործուին այսինքն հարէ, կէզի
եւն, ինչպէս որ վերը յիշեցինք . իոկ եթէ

բամպակի ու մանածի գործարաններ ալ ըլլա-
յին հոս՝ աւելի բարդաւած վիճակ մը ողիտի
ունենար այս երկիոը . բայց այս պականը ըլլ-
րացնող զրամասաէրներ կը պակախն . եթէ գլու-
նուին՝ անդործ ժողովուրդը բազմազբաղ ըլ-
լալով հանգիրձ գործարանատէրն ալ՝ իւր
ստակին անշուշտ հարիւրին քսան շահ պիտի
ունենար . արհեստաներն են, կօշկակարութիւն,
գորբնութիւն, ոսկեբչութիւն, գերձակու-
թիւն, հիւնութիւն, այլ ոսքա զրեթէ կիսով
չափ յառաջ գնացած են : Նաեւ Հոյք ունին
մի ընթերցարան՝ որ Արամեան ընկերութեան
չնորհիւ բացուած է, եւ տաճն եւ հինգ տուն
ալ բուն տաճիկ կան : Նոյն Մէջրէի մէջ եր-
կու մզկիթ, երկու քաղանիք, նաեւ Բիւլտիկ
անուամբ արքունի գպրոց մը :

Քարքերդու քաղաքի կից հարաւային կող-
մը զաշտի վրայ ի վազուց շնուրած ընդարձակ
զօրանոց մը կայ, որ այժմ պորատ եւ բոլո-
րովին աւերակ ըլլալուն, գաղանաց որջ մ'է
եղած, նոյնակէս զինուորական հիւնոգանոց մը
հանգերձ բազանիքով, որ նա ալ աւերակ
գարձած է, եւ զանուուղ զօրաց ուտեստի եւ
աղանելեաց համար արքունի մթէրանոցներ
կան :

Քարքերդու գաշտային հողերը իսիստ բա-
րեգեր են, եւ ճանապարհներէն ի զատ անմշակ
հող մնացած չէ, որ ինչպէս քիչ մը վերը ը-
սինք, աղացոյց է քաղաքի մշակներու իու-

թաջանութեան, որք նահապետական գործիք-ներով կաշխատին չարաչար, այնպէս որ յիստուն եւ վեց քաշ կըոռղ (գրիւ (քիւէ) ցորեն սերմանելու արտը տասը Օսմանեան ոսկիի կը վաճառուի, հողը արդասաւոր ըլլալուն՝ հողատէրը իր վճարած տարեկանին գրեթէ հարիւրին հօթը կը շահի :

Քարքերդու վիճակի բերքերն են :

Խօդա

Թէլ-ապրուշում

Իրէքի եւ թիրէլի կէղիներ

Ցորեն, գարի

Ցուշմայ

Կըլկըլ(1)

Բամպակ

Կարծրը կամ

Աֆիօն

Մեղրեմում

Թութէ

Գինի

Մորթէ ոչխարի եւ վայրենի մեծ կենդանեաց

Մանիսա

(1) Կըլկըլ տառը :

Զիթարի

Քաղաքը արտաքին բերքերու խիստքիչ կարօտութիւն ունի, որք են՝

Խահվէ, շաքար եւ երկաթի նման առանքներ :

Գահառին մէջ մսխուելիք բերքերն են :

Եղիսպացորեն

Բրինձ

Սիսեռ

Լուբիս

Ոսպ

Բակլայ եւ զանազան բանջարեղէնք մրգեղնք :

Քարքերդու բերքերէն՝ տարին յիսուն հազար հօթը հարիւր յիսուն 50750 Օսմանեան ոսկւոյ չափ ապրանք կերթայ յեւրոպա եւ չըստ ջակայները, եւ Եւրոպային ու Պոլիսէն Քարքերդ մտած մալիքաթուրա եւայլն ապրանաց համար, տարեկան երեք հարիւր եօթանառունը վեց հազար 376000 Օսմանեան ոսկւոյ դումար մը կը հաշուռուի : Քարքերդու երկիրը, տեսակ մը ընտիր սալոր կը գտնուի, որ խիստ առատէ, եւ չորս օշարակի համար խիստ յարգի է ամեն տեղ :

Քարքերդու մօտակայ գառառաց
հանքերու նկատմամբ

Քաղաքին հանքերն են՝ առատ պղինձ
(պախըր մատենէն) . ոսկի՝ Տէրոփիմի մէջ , որ
ծածկեալ կը մնայ . արծաթ՝ (կապան մատե-
նէն) . աղ՝ Տէրոփիմի մէջ , եւ հանքածուի՝
Բալուայ Հավաւ եւ Նոր գիւղի մօտակայ լե-
րանց մէջ : Այս հանքերը կառավարութեան
ներքեւ կը գործածուին . պղինձը խիստ առատ
է , այնպէս որ մէկ լիտր պղինձ տասն եւ հինգ
դանեկան արծաթ զրամի ծախսքով յառաջ կու-
գայ . և թէ այս հանքերն ընկերութեանց յանձ-
նուին , տարեկան մի քանի միլիոն լիտր պղինձ
կարտաղը . (մէկ լիտրը 6 քաշ է) :

Հանքաջուրի նկատմամբ

Քարբերդու մօտակաները ջերմուկ՝ կըսեն
հանքաջուր մը կայ , որու վրայ բաղանիք չին-
ուած է , եւ ուր այլ եւ այլ հիւանդը յաճա-
խելով կառողջանան :

Քարբերդու եւ Բալուայ մէջ տեղ Ելիքատ
գետի մօտ հարաւային կողմը ամենաբարձր մի-
եռ կայ , որ ունի իր մէջ իջմէ անունով աղի

ջուր մը , որը հիւանդ մարդիկ խմելով իրեւ
մաքրողական , մեծ օգուտ կը տեսնեն :

Իրենց շահուցը համար Քարբերդաբնակ
Հայ հասարակութեան մէջ դեր խաղցող չօր-
ականիներ կան , որք են

Սենեգերիմ է Փէնտի եւ իր հօրեղբայրը
Մ. Սեթրակ Միսակեանց

Մ. Գաւիթ եւ իր եղբայրն Պաղտասար
Պետրոս , Եղիս , Մ. Առետիս Սամուրեան
Մարտիրոս Գամպուրեան

Մարտիրոս Իրէքնեան
Նոյեմ , ասորի , որ սա վերջին աստիճան
ոխերիմ թշնամի է Հայոց
Գէորգ Ճաֆարեան

Տամկաց բոնաւոր պէկերն են

Խամկ պէկ

Խպրահիմ պէկ

Հիւանի պէկ

Ատի կիւզիւլ պէկ

Հաճի խօճա պէկ

Հաճի խամկ աղա

Մէհմէտ է Փէնտի

Թօսուն աղա

Զիլֆօյ պէկ

Հասան աղա

Էսէֆ աղա
Պէքիլ աղա, որ առ ալ աւելի սխերիմ
թշնամի է Հայոց
Ծէշիտ է Փէնտի

Զարսանճաղի ընդհանուր Հայ հասարա-
կութեան վաստ տուող գիւղօրէից մէջ ընտկ-
եալ հարստահարիչ պէկէրու, աղաներու թիւը
քսանի կը հասնի, որոց պարագլուխն է Խասկ
պէկ անուանեալ հանրածանօթ եղեանագործ
անձը. եթէ սա նոյն երկրէն վերնայ, միւռ
մնացեաները չպիտի կարողանան հարստահա-
րել, եւ Հայք՝ անտարակոյս եմ, որ ապահով
կեանք մը պիտի կրնան աւնենալ :



ԶԵՌԱԳԻՐ ԱԽԵՏԱՐԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ

Ի ՔԱՐԲԵՐԴ

Երկու ձեռագիր Աւետարաններ գտնալով
Քարքերդ քաղաքի և կեղեցեաց մէջ. որոց մին
ինն հարիւր եօթանասուն երեքի եւ միւսն
ինն հարիւր տասն երեք Հայոց թուականին
էր գրուած. եւ ընթերցողք անկէ մինչեւ

այսօր քանի հարիւր տարուան գրուած ըլլա-
լը կրնայ հաշուով իմանալ, եւ նոյն Աւետա-
րանի յիշատակարանները հետաքրքրական ըլ-
լալուն, հոս օրինակելու արժան դատեցի, մեր
սիրելի ընթերցողաց մի գաղափար ընծայելու
համար, ահաւանուիլի:

Յիշատակարան առաջին

« Փառք անեղին Աստուծոյ եւ անպա-
րագրելի բանին որդւոյն Աստուծոյ եւ համա-
գոյ Ս. Հոգւոյն որ է վառակից հաւը եւ որդւ-
ոյ որ տրամտեաց զմեղամած տանանց ան-
արժան եւ զազրացեալ մնդաւք լցեալ կարա-
պետի Աղթամարցոյ նուաստ տկար ոգւոյ կրօ-
նաւորի զրեալ եւ կարգեալ զծառս երախտ-
եաց Աստուծածագործ սքանչելեացն. զոր ճըշ-
մարիտ եւ Աստուծածն բան միածին որդի Աս-
տուծոյ Յիսուս Քրիստոս. ի վախճան աւուր-
ցըս այսորիկ: Արդ գրեցաւ եւ կատարեցաւ
Աստուծածախաւս եւ տիեզերաքարող Ս. Աւե-
տարանս յերկրիս արքունական որ Մոկս կոչի
յԱստուծապահ գեղս յառինչ ընդ հովանեաւ
Ս. Աստուծածին եւ Սրբոյն Մտեփաննոսի յա-
ռաջ սարկաւագի եւ նախավկացի: Քանզի մե-
ծաւ ահիւ եւ թողութեամբ զրեցի զԱւետա-
րանս, քանզի թշնամիք են միմեանց տէրն մո-

կաց եւ տէրն չերմածորոյ եւ ոստանին . եւ մերձ եւ սահմանակից էին միունանց , առինչ եւ ջերմածոր . եւ յորժամ երեկոյ լինէր իւմանել արեգական վախչէինք ի ծերպս վլմաց եւ ծառասունկս եւ ի թուփս անկանէինք եւ իյահէ ոչ կայի քուն ի հարամի նձոյէ եւ ի հեծեիք . եւ բազում աւուրս ի դրել Արետարանիս զայս անիւ եւ աշխատութեամբ տանէի : Այլ բարերարն եւ մարդասէրն Աստուած , ոչ արար ըստ բազում մնջաց խոց , այլ խաղաղութեամբ հասայ ի վերջս Աւետարանիս եւ Քրիստոս Աստուած ինոյն խաղաղութեան պահեցէ ամեն : Քանզի յառաջներրորդ անդամ Եղուն անուն հետո բերեալ էր ի յերկիրս մուկը եւ բազում գերի էառ եւ աւար արարեալ էր , եւ այրեցեալ էր վանքս եւ անսալատը դիւզս եւ գաւառս եւ բազում քրիստոնեայք սրախոխոտդ արարեալ էր երկրորդ Յուլիանոս Ետան Յաղագական Յացիանոսի առցէ ամեն : Քրիցաւ Ս. Աւետարանս ի հոյրապետութեան Տեառն Ներսէսի եւ յառաջնարդութեան Տեառն Զաքարիայի . ի թուական ԶՀԳ : Ո՛վ եղբարք յիշելոց եւ Աստուած ողորմելոց , արժանի առնէք զնոգեւոր մայրն մեր Զնպիկ որ ի դրել Աւետարանիս յոյժ աշխատութեամբ սահմանէր զմարմնական կերպուրս մեր . եւ որ լի բերանով Աստուած ողորմի ասեն . եւ Քրիստոս Աստուած իւրն ողորմեցի յիւր անաւոր գլամարեանք ամեն : Շնորհաւք ամենակալին

Աստուածոյ Ս. Աւետարանս եւ գրեաց գեղեցիկ եւ վայելու տեսակաւ եւ հասակաւ քուրթ Ամիրն եւ եղբայրն իւր Աստովի , եւ մայր իւր հան ցմելիք իւրեանցը հալթլ եւ յարդար վասակոց , յիշատակ բարեգալաց եւ հաւատարիմ եւ Աստուածամբ պարաւան ամեր շահին հաւըն իւրեանց , որ յայսմ ամի հիւանդացաւ բուն բարկենդանի շաբաթ աւրն մերձի մեծ պահուն , մինչեւ ի յաւուր շաբաթ աւր մեծի Զատիկի , Ճռագալւոցի յերեկոյան մամուն յորժաւ մեղսաքաւիչ պատարացն կատարեր , ոմըն կերէր եւ ոմն չէր , մինչ աւանդեաց Աստուածամբ եւ հաւատարիմ պարաւան ամիր շահըն զնոգին իւր ի ձեռն հրեշտակին , որ տանէր առաջի ավուույ Աստուածութեան եւ ի կայանս արդարոց ընդ այլ պայծառացեալ հոգին . եւ բարձաւ ճիչ եւ աղաղակ լալոյ եւ յառաջանաց , եւ ո՛վ կարէ տեսանել զայնչափ լուլ եւ զյառաշանս լացին սար ու ձոր գաշտ եւ լին . ո՛վ ամենագութ եւ բարերարն Աստուած իւ Յիսուս , որ ոչ խնայեցէր ի տես մանկութեան պարաւանին որ ի բաժանեցին ի կարաւանելոց եւ տուրս աղբատաց առատ առատ բաշխէր եւ սով տարին ցորեն բազում եւ այլ ինչս նուիրէր նոյն ցասման ժամանակին : Այլ միսիթարիչ հողին սուրբ Աստուած միսիթարեցէ զլքեալ սիրտս նոցա եւ մասին սկատարապին արժանի արասցէ զվախճանեալն եւ դրարի տղակըն պարաւան զքուրթ ամիրն :

կեցուացէ եւ յերկար ժամանակ արասցէ , եւ
անմիտար մաւրն իւրեանդ Մելէքի , եւ զար
աչիչ եւ ի չար լեզուէ պահեացէ . զքուրթ ա-
միւրն եւ զեղբայր իւր զատունն . զի ով տեսել
էր զարմացել էր , եւ որ չէր տեսել ցանկոր-
դեր տեսոյն նորա . ինքն որդին Աստուծոյ
դէմ յանդիման իւր Աստուածային տեսոյն ար-
ժանի արասցէ ի գալստեան նորա զպարաւն
ամիր շահն ամեն : Ես քուրթ ամիրո որդի
պարաւն ամեր շահին եւ մայր իմ Մելիք ըս-
տացանք զարցանս լուսոյ զԱ . Աւետարանո
եւ ընծայեցինք Ս. Նշանին , որ հանապազ ըս-
պասաւորք Ս. Նշանին ընթեռնուն եւ Աս-
տուած ողորմի ասեն պարաւն ամիր շահին »

Յիշտակարան երկրադ

« Աստուած ահաւոր եւ սքանչելագործ
սահման սիրոյ եւ ողորմութեան քրիստոս
թագաւոր բարձր եւ ահաւոր հաւը որդի .
զթոծ եւ բարերար ստեղծիչ մարդկայնոցո եւ
դոյցուցիչ անգոյից , բարերանեալդ ի հրեշ-
տակաց . եւ ի մարդկանէ եւ աւրհնեալդ յա-
մնայն ստեղծուածոց . եւ յիմէ անարժան
բերանոյա . քեզ ընդ հաւը քում ահաւորի եւ
ընդ հոգւոյն սրբոյ փառք յաւիտեան եւ յա-
ւիտեան յաւիտենից ամեն :

« Յայտմ Հայկազնեան թուաբերութեան
տումարին յորում էր թիւ համարոյ թուակտ-
նին թորգոմեան տոհմին ԶԶԵ . աւարտագործ-
եալ եղեւ Ս. եւ կենսատու Աւետարանս
Քրիստոսի Յիսուսի Աստուծոյն մերոյ որ ըն-
կալեալ յաստուածալուր վարդապետութենէն
երկնաւոր հովապետին , զոր հրատարակեաց ի
լուր ականչաց ամենայն հաւատացելոց . եւ
պատուիրեաց արբոր Աւետարանչացն . եւ ա-
ռէ՝ գնացէք աշակերտեցէք զամենայն հեթա-
նոսը , իսկ նոքա յառաջացեալք յանմահարար
գետոյն ծաւալմանէ չորից յորդախաղաց վտա-
կաց , մատուակեցին յարբումն եւ ի զովացու-
մըն ծարաւի անձանց , եւ յաւրինեալ զսա
թագ արքայական , եղին ի գլուխ երկնային
արքունոյն , եւ փառազարդ կաթուղիկէ Ս.
Կեղեցւոյ , ի վարժումն եւ ի միմիթարութիւն
աւրիորդաց նորա , եւ ի պարծանս հանուրց
հաւատացելոց . եւ ի փառս անման թագաւո-
րին այսպէս զրեցին :

Զոր իմ անարժանի եւ անպիտան եւ սուտ
անուն , Ստեփաննոս եպիսկոպոսիս , որ զաւ-
րինակս գովելի եւ անսխալ վկայեալ ի բազ-
մաց , եւ ցանկացող եղէ որպէս պատուական
մարդարափ , եւ զբեցի զսա , իմ անիմաստ եւ
տկար մուաւոս 'ի գաւառիս Խրձենոյ , 'ի Պանտ
որ կոչի Խլպաշի , ընդ հովանեաւ Ս. Կարա-
պետի : Արդ աղաչեմ զամենեսեան որք հան-
դիմիք Ս. Աւետարանիս , զմեղապարտ գծողմն

զՍտեփան Եպիսկոպոսն եւ զծնաւդմն իմ յիշեցիք 'ի մաքրափայլ յաղաւթս ձեր զԴաւփիթ , և զՆերսէս , զՅովանէսն , զՊետրոսն , զՄաւնապետն , եւ զմեծ Պարոնն որ ստացաւն զսա , 'ի հալալ արդեանց իւրեանց :

Աստանոր աւարտեցաւ , Քրիստոսահիմն եւ առաքելախաւս մարդարտաչար հոգիաբուխ Աւետարանս : Գրեցաւ սա ի թաւականիս Հայոց Զժոր , ձեռամբ եւ անարհեստ եւ վամփար գրչի , Ստեփաննոս եպիսկոպոսի 'ի գաւառիս Խորձենոյ 'ի Վանս Խլպաշի ընդ հովանեաւ Ս. Կարասպետի եւ 'ի բազմահաւաք Ս. Կրաւնաւորաց Տ. Ցովաննէսին , Տ. Նիկողոսին , Տ. Կիրակոսին , Տ. Մելքիսեդին , նորա բողըռոչ հասակին եւ զհոգեւոր եղբայրն իմ զհանդուցեալ եղայրն իմ Աւենովրիոսն եւ զգործակալքս սոցա զթորոսն , զԴաւիթն , զՅօվաբն : Արդաղաչեմ զամննեսեան որք համդիափիք Ս. Աւետարանիս եւ լսէք զձայն նորա երեք ողորմիս տուք մեծ պարոնին եւ Պետրոսին եւ աղգականացն ամեն :

Յիշատակարան Վերջին

Արդ զվերջին ստացաւզ Ս. Կենաւու Աւետարանիս զՔարքերդցի խարակուզ որ է ի գեղջչի առ ընդեղու . ստացաւ զՍ. Աւետա-

րանըս ի հալալ ընչից եւ արդար վաստակ է , յիշատակ իւր եւ բարի ծնողացն իւրոց հաւը Մելիքի եւ մաւրն թամարին , եւ հաւը եղբաւըն Սիրաքի կողակցոյն եւ որդուն իրպերին եւ գստերն մարիսմին : Դարձեալ յիշեցիք , զիսարակուզ զնանաձանն , զիսաւճայ սաֆարն զկուլզատէն դարձեալ յիշեցիք զլսարակուզն որ ի յայնպիսի դառն եւ ի նեղ ժամանակիս քանզի բարկութիւն Աստուածային շարժեալ էր . ի վերայ ազդիս Հայոց հայութանման , զաւըրն եւ թէ զգերութիւնն , ահա երբորդ ամէ որ իբրեւ զուռ կը թողամք , ի յահէն Պարսից , եւ առաւել զայս տարիս , թէ որպիսի սովէ եղեւ ի Կարսա քաղաքին եւ իւր բոլոր գաւառին , հանց սովէ եղեւ որ այլադգիրն չուն եւ կատու ուտէին , եւ քրիստոնա եայքն յարգ եւ խոս ուտէին բայց ետոյ մեռանէին . հաց է որ հաստատէ զիբրտ մարդոյ , եղբարք յորմամ Աստուած ձեղ հաց տայց զաղքատան մի մուտայլք , աղաչեմք զձեղ ով դասք քահանայցդ եւ երամք կրաւնաւորական խըմբին , յորմամ ընթեռնուցուք զ յիշատակարան Ս. Աւետարանիս , լի բերանով Աստուած ողորմի ասացէք խարակուզին որ այտչափ բարբարոսաց ժամանակին զամենայն հոգս եւ ըզնոր յաշխարհէս ի բաց խարանեաց » :

Ով յիշէ յիշեալ լիցի առաջի Քրիստոսի ; եւ Աստուած ողորմի յիշողացդ եւ յիշելոցդ եւ Քրիստոսի փառք յաւիտեանս ամեն :

Խարակուզն որ էառ զԱ. Աւետարանս
թուին ՈՒԾԵ. էր շահն որ գերեվան եւ լզմու-
ղայ եւ զնախճեվան այրեաց եւ բնակիչք քը-
շեց տարաւ ի սպահան, թիւն էր ՈՒԾԴ. որ ես
մեղուցեալ եւ անարժան Յովկաննէս գրիչս
պահ մը լուեց իմէջ նոցա էի յայնմ ժամանակին,
ով կարէ լեզւով կամ գրով պատմել զաւե-
րումն Հայաստանեաց, եւ զնաւարումն եւ
կեղեցեաց, խնդրեմք ի յարաքչն տայ յաշ-
խարհիս խաղաղութիւն, թագաւորաց սէր եւ
միաբանութիւն եւ Աստուծոյ բառաբանութիւն
տամէն :



ԵՐԻՉԱՀԱՆ

ԿԱՄ

ԵՐԶՆԿԱՅ

Տրապիզօնի արեւելեան հարաւայ կողմը
կարավանով հինգ օրէն կերթուի, բայց ճառ-
նապարհներն խիստ դժուարին են, մանաւանդ
նրդնկայ մտնալու մօտ ահագին զառի վայր մի
կայ, ուր անկարելի է ձի հեծնալ: Քաղաքը
հանդերձ գիւղերով ընդարձակ դաշտի մը մէջ
է զետեղուած եւ դէպի քաղաք տանելու ճա-
նապարհը երկու կարգ ծառերով շրջապատ-
ուած է եւ համայն գիւղօրայք ալ այգիներ
եւ պարտէջներով զարդարուած, օդը գեղե-
ցիկ եւ ջուրը անուշ: Ա. յս զաւարձալի վայ-
րերը նկարագրական ակնախդիչ տեսք մը կըն-
ծայէ անոնց՝ որսնք կերթան այցելել այն տե-
ղեր: Բալու՝ մեր պաշտօնատեղին երթալու

ատեն , Երդնկայ քաղաքը ճանապարհով վրայ ըլլալով ստիպու եցանք մէկ օր ամբողջ հոն անց ցունել , վասն որոյ ու գեցի մեր սիրելի ընթերցողաց նորն քաղաքի նկատմամբ ալ մասնաւոր տեղեկութիւն մը հաղորդել :

1878 պատերազմի վերջերն , որ մենք Երդնկայ քաղաքը հանդիսացանք եւ խմացանք տեղւոյն հայ աղջային երեւելի եւ արժանահատ անձերէ , որ քիւրտ Խամայիլ Հազդը փաշային ձեռքէն Հայ ժողովրդոց կրած անլըսելի հարստահարութիւնները , կը պատմէին իրաւացի փաստերով , մինչեւ անդամ համարձակ խօսելով թէ այս պատերազմի պատճառն այս (կեավուռներն) են , ըստելով թէ՝ իւր զօրաց թէ՝ բնակող չէրքէզաց եւ թէ՝ իւր մօտ եղած Պարսիկ դարաբարազը սպասառորաց ձեռքով չնաց չարիքները ընել տուէր է՝ Հայոց թէ՝ արանց եւ թէ՝ կանանց իրեն թոյլ տուռթեամբ , որ լսողք անթաց աչօք կարելի չէ լսել , զոր եւ մի առ մի հոս յիշել չուղեցի , եւ քանից անդամ նոյն գործուած չարեաց պատճառաւ Պատրիարքարան բաղմասուրազրութեամբ բողոքուած է նոյն ատեն , բայց ի զուր :

Վերցյգրեալ տուած համառօտ տեղեկուաթիւն զինի , Երդնկայ քաղաքի ընդհանուր թէ աղջայնոց , թէ տաճկաց եւ թէ քիւրտ բնակչաց ցուցակը հանդերձ կարեւոր պարագայիւք ի հրապարակ հանհել ուղեցի :

Քաղաք տուն Հայոց հաղար հարիւր	
յիսուն մէկ եւ բնակիչք	9208
թէ զուտ եւ թէ տաճկախառն գիւտ	
զօրէից մէջ Հայ բնակիչք	7000
Քաղաք տուն տաճկաց երկու հա-	
զար եօթ հարիւր եւ բնակիչք	41746
Տաճկի բնակիչք ի գիւղօրէս	9000
Քիւրտ բնակիչք միայն ի գիւղօրէս	2800

Համայն Երդնկայու թէ Հայոց թէ	
տաճկաց եւ թէ քիւրտ բնակչաց	
ընդհանուր գումարն է	39754

Քաղաքի բնակչաց թիւերն այսպէս նշանակելէ ետեւ կանցնինք եկեղեցեաց . վանօրէից եւ վարժարանաց նկատմամբ ինչ ինչ տեղեկութիւններ տալ , մեր ազնիւ ընթերցողաց :

Անուանք Եկեղեցեաց

Ա. Երրորդութիւն . Ա. Նշան . Ա. Փրկիչ
Ա. Սարգիս . Ա. Աստուածածին :

Վեց ազգային եւ երկու մասնաւոր բարեկարգեալ դպրոցներ կան օրինաւոր եւ հայագէտ գասատուներով , եւ ասոնք երկու յարկի վրայ նորաշէն ընդարձակ պայծառ վարժարաններ են , շիտակը խօսելով տեղւոյն ժողովայիւք ի հրապարակ հանհել ուղեցի :

զովուրդը թէ արանց եւ թէ կանանց սրտերու մէջ, ուսման եւ յառաջադիմութեան փափող են. որոնց ասլացոյցն է դպրոցաց բարեկարգութիւնը.

Երգնկայ գաւառի մէջ գտնուող վահօրէ-ից թիւն է տամն երկու, որոց անուանքն են :

Ա. Աստուածածին, քաղաքէն երկու ժամ հեռու .

Ա. Կարապետ, քաղաքէն երկուք ու կէս ժամ հեռու .

Ա. Պօղոս Պետրոս, քաղաքէն երկու ժամ հեռու :

Ա. Յակոբ, քաղաքէն չորս ժամ հեռու :

Ա. Գէորգ, քաղաքէն երկուք ու կէս ժամ հեռու :

Ա. Մեծն Ներսէս, քաղաքէն երկու ժամ հեռու :

Ա. Կիրակոս, քաղաքէն մէկ ու կէս ժամ հեռու :

Ա. Շողակալթ, քաղաքէն երկու ժամ հեռու :

Թիլավանք, քաղաքէն մէկ ու կէս ժամ հեռու :

Ա. Նիկողայոս, քաղաքէն չորս ժամ հեռու :

Սոյն վանքերը քաղաքի արեւելեան առեւմտեան եւ հարաւային կողմերը հաստատուած են : Յացի ասոնցմէ երկու տւերակ

վանք եւս կայ բուրովին աննշան մնացած . եւ մէկ աւերակ եկեղեցի քաղաքի մէջ Ա. Աստուածածին անուանքը :

Երգնկայ գաւառի ընդհանուր գիւղերն են հարիւր, որոց մէջ կան երեսուն զիւղ Հայ, տաճկախառն, ութ գիւղ զուտ Հայ, տաճն եւ հինգ զիւղ գիւրտ, եւ քառասուն երթ զիւղի մէջ զուտ տաճիկ . ինչպէս որ ասոնց թիւերը եւ ընդհանուր զումարը քիչ մը վերը յիշեցնք, ի բաց աւեալ Դուղուչանի եւ Բուլոմորիի նահանգի բնակչաց զիւղէրէն որսոնց մէջ ամենամեծ մասը քիւրտ ըլլալուն ի հաշիւ առնուած չէ, կան որոց մէջ խիստ սակաւաթիւ Հայ բնակիչներ քրթախառն, ասոնք ի վազոց կէսէն աւելի Հայ լինելով ժամանակի բոնութենէն ստիպուած են քրթաց յարիկ, որ այժմ Հայերէն անգամ չեն զիտեր . բայց Հայ ցեղէ ըլլալոնին գիտեն . եւ միւս մասը բազմահայ զիւղեր գաղթած են . եւ յիշեալ նահանգի բնակիչը՝ Շահ Հիւսէին անուն գտյամգամի իրաւասութեան ներքեւ դրուած են կառավարութեան կողմէն . ա՛հ, տեսակ մը սրտածմիկ ցաւ ա՛ այս է, որ ժամանակին հայրենասէր եւ բանիբուն հոգեւոր հովիներ չենք ունեցէր, որ եղած բոնութեանց զէմ իրենց լանչքը տալով այլադենիցէ, որս չէր երթար : Ե՛շ յիրաւի կըսեմ այն աչքը, որ Հայու աչք է, չուղեր Հայու խողմութիւնը եւ թըշուառութիւնը տեսնալ, նոյն ականջը, որ Հա-

յու ականջ է , չուղէր Հայու նախառանաց եւ
անարդանաց ձայներ լսել :

Խօսքս վերջացնելով այս տեղ , կը դար-
ձնեմ իմ արգոյ ընթերցողաց ըսելով թէ
մեր գերեալ Հայաստանի արցունքը սրբելու
դրալի սէտքը՝ հօգեւոր եւ ժրածան հով ևաց
անհրաժեշտ միութենէն կախումն ունի , ո-
րովիշեւու ալ բաւ է մեզ , Ազգին հացը ձրի
ուաել

Մի քանի դաւառաց վրայ ստացած ման-
րամասն տեղեկութիւններս հաղորդելէ վերջ՝
պարու անձին համարեցի , իմ դիտողութիւննե-
րըս ալ յայննել :

Հայաստանի հարստանարութիւնք՝ որ դա-
ւառացի Հայք դարերէ ի վեր կը կրեն , եւ ո-
րոյ բարձրան համար ազգովին կաչխատինք ,
զիսաւոր պատճառը սու հետեւեալներն են :

Քանի որ Առաջնորդ մը չաշխատիր , ժո-
ղովրդեան սրտերը՝ ազգափրութեան նուանդը
մտցնելու կամ աւելցնելու , դպրոցներ բանո-
ւով յառաջնել , ինչ օդուա ըրած կը լինի ,
տեսայ Առաջնորդներ , որք իրենց տաղանդը
մնձնական փառաց՝ շահուն եւ զուարճու-
թեանց կը դործածէին , եւ ումանք ալ ժողո-
վուրդը աղիտութեան մէջ մնալ կը փալուք:

Ին . անփոյթ եւ անհոգ գտնուելով իրենց նու-
իրական կոչման , երբ վիճակի Առաջնորդ մը
այս ընթացքի մէջ գտնուի , ժողովուրդը հա-
րատահարութենէ կազատի՞ թէ կաւելնայ , ե-
թէ երբէք իրենք ալ չաւելցնեն , հարկաւ կա-
ւենայ : Աւրեմն այսպիսի Առաջնորդը պատ-
ճառ են հարստանարութեանց :

Բ. Նպիսկովուք եւ վարդապետք , Պոլիս
եւ կամ ուրիշ տեղեր նստելով ազգին բա-
րոյական յառաջադիմութեան ի՞նչ նպաստ ը-
րած կը լինին . երբ վանքեր թափուր վիճակի
մէջ մնացած , կամ լաւ եւս է ըսել չորշաճի-
ներու աղկեցութեան ներքեւ մէկ մէկ զրօ-
սապեղի գարձած են . որոց արդիւնքն եւս
մէծաւ մասսամբ իրենց կը վերաբերին , արդ-
հօ՞ք մեր նախնի Ս. Հարք վանքերը չորսաճի-
ներու եւ կամ իշխաններու հասոյթ լինելու
համա՞ր կանգնած են , թէ ոչ ազգայն լուսոյ
ջահնիքը , այսինքն ուսեալ վարժապետներ , Աստ-
ուածաբան վարդապետներ , քահանաններ , ազ-
գին փառաց նախանձախնդիր Նպիսկովուներ
պատրաստելու համար : Ի՞նչ օգուտ է մեզ մը-
նալ աստ , երբ վանքեր աւերակ կը դառնան
եւ տակաւին Հայ ժողովուրդք , նոյն աւերակ
վանօրէից առատ , առատ իւր պատվին եւ նու-
ելները կը նուիրեն մինչ յարգ , ու փոխարէն
բարոյական օգուտ մը չեն շահիք : Ի՞նչ օգուտ
մեզ թափառիլ աստ եւ անդ , երբ ազգայն
վերաշնուրթեան հիմերը կը քայքայեն . մենք

չունիմք աշխարհային հոգեր, եւ պէտք չէ ուս
նենամը . զի ուխտած եմք որ եւ է վանք մը
միաբանութիւն , բայց ոչ թէ միայն միաբա-
նութիւն , այլ Աւետարանի ճշմարտութեան
հաւատարիմ պաշտօնեայ համդիսանալով Հայ
ժողովովեան բարոյականութեան զարդացման
խնամ տանիլ , որով յանձն առաջ եւք ազգի
յառաջադիմութեան համար ներզուիլ , տառա-
սկիլ եւ վիշտեր կրել , վերջապէս , մեր աչաց
առաջ ունենալով Գեւոնգեանց դասը , նորա
մեզ օրինակ թող լինին եւ մենք նոցա հե-
տեւող :

Երբ սոյն կոչման հակառակ վարուիմք ,
անշուշտ պատճառ եւ մամնակից կը մնիմք
աղդային աղետից եւ հարստահարութեանց :

Գ. Հարստահարութեանց զլսաւոր պատ-
ճառ եղողներն են չորսանիք . ասոնց վա-
փաքն է՝ ժողովարգը տղէտ , միանգամայն եւ
երկչուս վիճակի մէջ պահել , որովէս զի իրենց
բանի աղդեցութիւնը նոցա վերայ տարածեն .
իրենց հաճոյքը եւ կամքորնին ի գործ դընե-
լու , որ միանդամայն քաղաքային եւ աղդա-
յին դործոց մէջ իրենցմէ ի զատ միջամտող մը
չը լինի :

Մեր սոյն հակիրճ դիսովութիւնքը մեր
պաշտ օնակից Ա. Հարց նկատմամբ թէ պէտ եւ
համարձակութիւն կը համարուին , բայց ի
պաշտօնէ հարկեալ ենք՝ միշտ խօսիլ ճշմար-
տութիւն :

Հայք	Բանի տաճիկ	Զազա թիւրտ	Կրմանձնի
Բալորի բնակիչնք • • • • 16468	7236	22735	5040
Ճապարղ ջորի բնակիչնք • • • • 4875		44000	
Զարսանճարի բնակիչնք • • • • 15982	40000	2995	
Տէրորիմի բնակիչնք • • • • 6000		100000 ⁽¹⁾	
Քաղբերդի բնակիչնք • • • • 60000	25676	6183 ⁽²⁾	26356
Եղիշահան կամ Երշիկայիշի բնակիչնք 16208	20746	2800 ⁽³⁾	
			145743
			34366


Ասմար Գլուխով պաշ են միայն :	163
Ասմար Գլուխով պաշ եւ Զազա են , որոց մանրամասնութիւնը տես երես 432.	—
Ասմար Եւ Զազա պաշ են :	

(1) Ասմար Գլուխով պաշ են միայն :
(2) Ասմար Գլուխով պաշ եւ Զազա են ,
(3) Ասմար Եւ Զազա պաշ են :

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

Բալու	43
Քաղցրահայեաց Ս. Աստուածածին	43
Ցիշատակ ձեռագիր Ցայսմաւուրքի	23
Կալուածք չորս եկեղեցեաց քաղաքի	34
Բնաւորսւթիւն եւ վիճակ ժողովրդոց	38
Դիասոդ. Բալուայ վիճակի ժողովրդոց	43
Տաճիկը	47
Հողային ինդիր	53
Բալուայ բերքերն	57
Բալու մանուզ Եւրոպական ապրանքները	58
Գիւղօրայք. Բալուայ	60
Բալուա Խօթը նահանգաց նկատմամբ	95
Չարսանձակ	103
Տէրսիմ'	109
Ճապաւ ջուր	143
Քարքերդ	149
Ազգային վիճակ	122
Կալուածք եկեղեցեաց Քարքերքի	123

Քարբերդու վահօրայք	126
» նիւթական վիճակ	127
» դաշտը	128
» Հայ Բողոքականք	130
» Ասորիք	131
» Հայ կաթողիկէ, Տաճիկք եւ քիւրտք	132
» Քերքերը	142
» Հանգերը եւ հանգաջուրը	144
» յիշատակարան՝ ձեռագիր Աւետարանէ քաղուած	146
Տաճկաց բոհաւոր պէկերը	148
Մոխուելիք բերքերը	143
Երիդահան կամ Երդնկայ	137



ՅԱՌԻԵԼՈՒԾ

ԽԻԶԱՆ ԳԱԻԱՆ

Խիզան գաւառը՝ Վանայ արեւմտեան հարաւային կողմը կիյնայ, անկէ 20 ժամու չափ հեռաւորութեամք, ուր երթալու համար հարկ է Աշտունեաց երկրէն անցնիլ, որ Վանայ երկրորդ շանմարանը կհամարուի. (Առաջինն է Քաջքերունեաց գաւառը)

Մարդ մի տևակի բերկութիւն կզգայ սա բնագիս գեղեցիկ գաւառէն անցած ժամանակ է Ընդարձակածսաւալ դաշտ մը սպիտագագաթն Արտոսը եւ Առնոսը, կոհակազարդ ծովը, սորա վրայ երբեմն երբեմն առագտաստալից նաւերն, հերկուած մեւ արտերն, որոց քանիները նուրածիլ կանաչ բողբոջներ արձակած են. իւրաքանչիւր քայլիդ հանդիսող առուակները, բոլորակիք շրջապատող բազմաթիւ ծառաղարդ դիւզերը, ասոնք են ահա այս երկրի տշնամույն ճանապարհորդի շրջտկայ առարկաներն,

ասոնց վրայ յաւելցուր նաեւ ըլուրներու զըլուխը կամ ստորառ երեւցած կիսակործան մես նաստաններու տիսուր տեսարանները , Առտէրըն ու Աղթամարն՝ զորս անցորդը կ'կարծէ թէ ծովու մէջ բարձրացած ժայռեր են , վերջինի կաթուղիկէն , որոյ հրապուրիչ եւ արքայաշէն գեղեցկութիւնը հեռուանց անցորդը կ'սբանչացնէ , անանկ որ սլիտի տիսուրի նա մի քիչ կանդ առնուլ նորա հիմաքանչ գեղեցկութեան եւ հայկական ընտիր ճարտարապետութեան վկայ լինելու համար . առաջնորդող քիւրտ ջորեալաններու եւ անցուդներու կրօնային առարողութիւնները՝ որք խորհող անցորդի շըրթունքներէն դոհաբանական մրմունջ մը կը գողնան առ Արարիչն : Նշանակութեան արժանի հայպատմել թէ թուականէս գրիմէ 23 տարի առաջ Մոկաց Արլազու զիւղէն Մոլլայ Սապաթուլլահ անուն անձ մը մերկ եւ բոսիկ Խիզանու գաւառ կ'գաղլմէ , եւ իւր խորաման կութեան արբաննեակ ունենալով ներփանու օլէք զիւղի Մոլլա Խալըդի եւ կ'յաջողի Ելյութեան ախտղոսն առնուլ . որն որ Խիզանու ռամիկ քիւրտեր ժողվելով կ'քարոզէ բնութեան յարմար եղածներն , եւ երբեմն երբեմն հանգերձեալ աշխարհի բարիքներու կերաղէ , կը պատմէ իրք թէ իրեն յայնուած է , եւ ինքն ալ կ'յայտնէ հաւատացելոց . . . այս տեսակ վարպետութեամբ մեծագումար հարստութիւն մը կ'գիզէ , եւ իւր ընտանիւաց ապագան կա-

պահովցնէ , ծերութեան օրեր իր մեծ որդին Շէյխ ձէլալէտախն կ'յաջորդէ . ու ինքն գործելէ կգագրի .

Ասիկա իւր հօրմին աւելի ճարտար եւ մեծ հարստութիւն զիզած ըլլալով բնականաբար համայն քրթաց վրայ բուռն աղջեցութիւն մը կիւնենայ . ամենուն շողորդութիւն ընելով սոֆի կանուանէ , եւ իրեն կհպատակեցնէ . կակի հրամայել ըստ իւր քմաց շարժիլ , եւ հըրամանն անմիջապէս կ'կատարուի . այս եւս երթեամ երազներ կ'սպատմէ , բայց հօր երազներէն տարբեր , օր մը , կըսէ , եթէ ինծի այս չափ սեւ մաքի ըլլայ , բաղզս կ'յաջողի . Սօֆիներ իսկոյն կ'պատրաստեն ուղածը , միւս օր մը , այսչափ այծ ըլլայ , այս ինչ կըլլայ , կըսէ , զայն եւս կպատրաստեն . վերջապէս կը յաջողի երազներով Յ—6 Հաղար ոչխարի , եւ բազմաթիւ տաւարներու տէր ըլլալ :

Այս անհամար ոչխար , տաւար պահելու համար Սօֆիներու ուժով , ուղած լիռ ձորեր , եւ անտառներ արշաւելու կ'սկսի , եւ ոտք կլոսած տեղ ո եւ իցէ կերպիւ իրեն կը սեպհականացնէ , այնուհետեւ կսկսի Պէյթամու Մուրատ անուն Հայու մը հարստութիւնը , արտերը , ոչխարները , տաւարը , գոմեչները գրաւել , նորա տունը բռնի կը քանդէ , որպէս զի անոր քարերովը իրեն տուն շնէ ու նոյն տունը քակած ատեն 150 զրուշէն աւելի դումար մը կը դտնէ , եւ երբ Մուրատի որ-

դիք կը բողոքեն այս անիրաւութեան դէմ, անխնայ կը գանակօծէ գանի եւ ման կտուանայ, որն որ կը պարտաւորի Պօլիս խոյս տալ, եւ հոս ողորմելին իւր մահկանացուն կը կընքէ. միւս որդին՝ Շահազադ իւր զաւակներով եւ ընտանիքով Արփի սէջին մշտնջենական ծառայ ըլլալու կըստիպուի, ինքն կը հերկէ, եւ կը սերմանէ արտերը, կինը ազամնութիւն եւ մատադ զաւակունք մշակութիւն կընեն, ոգեպահիկ հացի մը համար, Հայաստանի մէջ Մուրատի նման հարուստ մը հաղուազիւտ է: Կը պատմեն թէ միջին հաշուով օրը հարիւր ճամբորդ ասոր տուն կիջնեանին, եւ ինչպէս որ իր անունէն կը հասկցուի, Պէյթամի, այս սինկն հասարակաց տուն մը եղած է, դիւզն որ Մուրատի կը փերաբերի, այժմ չըջակայ քոր ծառերով Շէյխն գրուած է. տան տւերակներ կը մնան. մէջը ըրջողը իշխանական պատաս մը կը կարծէ, զրան վրայի թուականը եղծուած է, բայց մարմարեայ քարը իւր տեղ կը կենայ, զարմանալի է թէ Շահպադ այսչափ զրկանաց կը տանի եւ մինչեւ հիմայ ողջ կը կենայ: Նաեւ Խիղանայ բերդապահ քաղաքի Ս. Յարութիւն հոյակապ Եկեղեցին կը քանդէ, քարերը իւր տան շինուաթեան կը գործածէ, Շէյխի տանի Խիղանայ ողորմելի Հայոց, որոնց ամնովիւ ոչխարը եւ անտէր հօտ մ'ն: Ասոնց ըլունակալութենէն Միջթախ գիւղ բոլորովն առերակ գտրձած է. անդ աղարակներ Շէյխի ձեռքն է, եւ ուրիշ գիւղերէ գաղթականներ շատ են: Խօրօզ, Գուլլիկ եւ Հըրիթ կոչուած գիւղերու քրթեր, եւ այլք Թարիդտարաց, եւ ոօֆիներու հասուցած չարիքներէն միւս քրթերն քաջալերուելով բարերարութեան մէջ

ւաղան ու պատուանդաններու աստիճաններ են շինուած :

Շէյխ Պէյթամի, Մուրատի տուն, եւ Ս. Յարութիւն եկեղեցին քանդելէն օդուտ քաղելով՝ քրթաց մեծագոյն մասը իրեն կը յարէ, ու կսկսի ուզածն ընել Խիղանայ զաւառին մէջ, ասոյ եւս չրաւականալով, Տատկու, կիւղէլ տերի, եւ Կարծկանու ու Կեցանայ սահմաններն ալ՝ կը կոսէ. իւր հարատութիւնը ամեն մասամբ կասարեալ ընելէն եւ պալատի շնչքը ըրացնելէն եաքը, իրին հպատակող Սօֆի կամ Թարիդտար քրթաց հարատութիւններն եւս գրաւելու միջոցներ կը խորհի Հայոց այդիներ ալէտք է աւերէք կըսէ, որովհետեւ իսաղողէն զինի կը շինեն. եւ զինի խմաղները Ասուուծոյ թշնամի են, եւ կրօնի դէմ կը մեղանչեն. ամեն վեաս հասուցէք առնոց որ իրատուին եւ ստիպուին ճշմարիտ կրօնքն ընդունելու: Սօֆիներ աս դասը առնելէ եաքը կսկսին զանազան չարիք Իհասցնել Խիղանայ ողորմելի Հայոց, որոնց ամնովիւ ոչխարը մը եւ անտէր հօտ մ'ն: Ասոնց ըլունակալութենէն Միջթախ գիւղ բոլորովն առերակ գտրձած է. անդ աղարակներ Շէյխի ձեռքն է, եւ ուրիշ գիւղերէ գաղթականներ շատ են: Խօրօզ, Գուլլիկ եւ Հըրիթ կոչուած գիւղերու քրթեր, եւ այլք Թարիդտարաց, եւ ոօֆիներու հասուցած չարիքներէն միւս քրթերն քաջալերուելով բարերարութեան մէջ

աւելի եւս կըյառաջադիմնն , առարկելով թէ
քանի որ շէյխի մարդիկ կընեն մեղք չհամա-
րուիր , ահաւասիկ Խիզանայ աւերմտն գլուա-
ւոր պատճառը :

Շէյխ իւր անունը հռչակելու , ըրած չա-
րիքներն թագուն պահելու , եւ հարասու-
թիւն դիզելու համար զարմանալի վարպետու-
թիւն մը կը բանեցնէ , իւր տան մէջ հիւրա-
նոց մը կը շնէ , ու ճամբորդներն հնն կըն-
դռւնի , անոնց հաց եւ ապուր կռւսայ , ու
անոնցմէ թանկաղին ընծայներ կընդունի .
իւր անյագ փափաքը ասով եւս չը բաւակա-
նանար , կախի Բարեձորոյ Ա. Աստուածածին
կոչուած վանուց շրջակայ ծառերն , լեռներն ,
անտառներն եւ աղբիւրի ջուրն գրաւել , տեղ-
ւոյս վանահայր Մ. Աւետիս անձը՝ որ այժմ
մեռած է , արի մէկն ըլլալով կը դիմադրէ ա-
սոր , ու բողոք կը բառնոյ նորա ըրած անիս-
րաւութեանց դէմ . շէյխ տեսնալով վանահօր
քաջութիւնը , մէկ քանի թարիգտարով կա-
րասու կռւգայ , եւ կասպառնայ Հայոց թէ ձեղ
Դամասկոսի պէս պիտի ընեմ , Հայք կառա-
վարութեան կը դիմնն ասպահովութիւն խնդ-
րելու , եւ փութով հանրագիր մը կը դրկն
ի . Պոլիս աղդային Պատրիարքարան , որոյ վր-
այ շէյխ Տիզրանակերտ կը տարուի , ու ահ-
կարող կըլլայ իւր բաղձանքին համելու :

Թուենք նաեւ Խօրօցի Բէշիր , Սալման ,
Մուրատ , Ամար , Քէմալ , Նուսուֆ , Խոկէ ,

Քաշիտ , Տէրպիշ եւ Սէլիմ անուն՝ գլխաւոր
բարբարոսներն , որ իւրեանց արքանեակներով
անհամար չարիք հասուցած են Խիզանու դա-
ւառին մէջ . ոոքա են Հայոց ոչխար , տաւար
եւ այլ ինչք դրաւող , ճանապարհի անցքեր
բռնող , կոյս աղջիկներ պղծելով տաճկացնող ,
կանայք արանց ձեռքէ յափշտակող : Բէշիր՝
որ Համզայի աներն է , Հայ կին մը բերելով
ժամանակ մը քովը կը պահէ , եւ վերջը Հայ
տղու մը հետ կամուռնացնէ տռանց պասկի՝
մինչեւ ցարդ այր եւ կին իւր տուն կը կենան,
ու իրեն կը ծառայեն , ուրիշ Հայու մը հարա
կը բերէ , զայն եւս ժամանակ մը կը գործածէ
եւ այս ձմեռ տակաւին զօրքը չը հասած կաւ-
րասու գիւղի նորընծացին կըսէ « Ով որ ինձ
քանի մը ուղիւ տայ քովի հարսս անոր կու-
տամ . ես կրնամ ուրիշ մ'ալ ձեռք ձեղի , այ-
ժըմ առ անի զօրաց լեռները փախուստ տռւ-
ած է , առանց գիտնալու թէ քովի հարս ինչ
եղած է :

Բէշիրն՝ իւր եղբայրներով , Վանայ , Ար-
գերգայ վաճառականաց կարաւաններ , եւ ու-
րիշ ճամբորդներ կողովանիէ ետքը , մէկ քա-
նի Հայ գիւղեր բոլորովին կաւերէ , կը քան-
դէ ու մողովուրդը աղետալի վիճակին կը
հասցնէ . մանաւանդ Ռէրանիս գիւղը՝ որ Խի-
զանու մէջ ամենէն հարուստ գիւղ մ'է , կե-
ղեքելով , հարստանարելով աղքատացուցեր ,
որոյ բնակիչք ստիպեր են գաղթականութեան

դիմել : Այս գիւղի թէնս Յարութիւնի փայտանոցը կրակ կը ձգէ , որուն մօտ հարիւրէն աւելի գառինք մակաղեալ էին , ողորմիլին սրտաճմիկ կաղերսէ խնայել անամոց , եւ թողուլ զանոնք համել ու վերջէն փայտ եւ չէնք հրձիգ առնել , կառաջարկէ միանգամայն որ գառնուկներն ազատելէ վերջը ինքն առնու , բաւական է որ իւր աչաց առջեւ չայրին . իսկ անդութն թէնք չանսալով ասոր աղաչանաց , շէնք , փայտ , գառներ եւ բոլոր մէջը գանուածներն հրոյ ճարակ կը նէ :

Կը հաւասաեն թէ ասիկա իւր հրացանին միւֆթի եւ սուրին դատաւոր կը կոչէր , երբ չայոց գիւղեր երթար , այսչափ առնելլք ու նիմ վճարեցէք կը առէր , եթէ մէ կը համարձառ կէր թէ ի՞նչ ատակ է պահանջածը հրացանը եւ սուրը ձեռք առնլով , ահաւասիկ դատաւոր եւ միւֆթի , որոնք կը վաւերացնեն իմ առնելիքու : Ասի օր մը իրեն կատակ կամ լաւ եւս ատրճանակը փորձելու համար Ռւրանիացի չայու մը վրայ կը պարպէ . որ զընտակը ձեռքին երեսէն միւսը անցնելով գետին կիցնայ , Հայն ճամբայ կելլայ Սըգերդ երթալու թէշիրն լրան համելով կըսէ « Ես քեզի հետ կատակ ըրի , ուր Սըերդ գանգատի՞ կերթասութին մը հանդաւուին , որ զանոնք ալ ճանբան ըսպանիմ» :

Խեղճ Հայը վախնալով եւ կը դառնայ . իսկ Բէ շիրն օձիքէն բանելով Սալէն պէմի տուն կը բերէ , ու գատաւորին , միւտիւրին ու անգամոց ներկայութեան վաւերազիր մը կառնու անկէ , իբր թէ ատրճանակն իր ձեռքը եղած ատեն պայթած ու ձեռքը վիրաւորած է , Հայն այս արիւնուց զաղանի երկիւղին կուտայ այսպէս վաւերազիր մը կառավարութեան ու կը մեկնի առանց իրաւունքը ձեռք ձըզեւու :

Այս խօրօզցիներ 77 Մայիս 15ին Ս. Խաչվանուց վրայ կ'յարձակին եւ վանահայր Սահակ վարդապետին գարմանալի նեղութիւններ կուտան , որ վանուց գոյցն իրեն յանձնէ . եւ մահ կոպանան եթէ չուղէ յանձնել . ժամը 12ին ատեններ . վանահայրը զասոնք ներքին յարկը ճաշի հրաւիրելով կըսէ . «Գուք ճաշերանիդ ըրէք , ես ալ երթամ ձեր ամէն մէ կուն 1500 ական դահեկան ճարեմ սենեկէս» : Ասսոնք երբ ճաշ կընէին , վանահայր իւր սենեակըն մտնելով՝ դուռն ներսէն կը գոցէ , եւ պատուհանի սեմերը քակելով զինք վար կը նետէ խոյս տալու . վանքին արեւելեան կողմէն քառորդ մը հեռի երթալով ընկուզի ծառի մը վրայ կելլայ , եւ ժամ մը հոն կ'ապասէ մինչեւ որ Քիւրտեր վանուց գոյցին՝ ոչիսար , տաւար , ցարեն , իւղ ինչ որ կը գտնուի կը տանին , եւ ինքն կուգայ աւերակը տեսնելու . վանք կողալուած ատեն միայն գմբեթին դադաթան

խաչը կը մնայ . Յունիս 20 ին դարձեալ կու-
դան զայն եւս կիջեցնեն . գմբեթին բարձրու-
թեանը նոյելով մարդ կը զարմանայ թէ ինչ-
պէս կը յեր են իջեցնել . զարմանալին այն է
որ խաչին հետ 40-50 քաշ ծանրութեամբ գա-
գաթան մարմարինն ալ առեր են ։ Նոյն տար-
ուան մէջ կողովակեր են նաեւ Աւրանիսայ Ա.
Աստուածածնայ վանքը , եւ բանի գրաւեր են
վանուց անշարժ կալուածներն վանահայրը ար-
տաքսելով : Մուրատ ջորի մը կը դրբկէ վանուց
մէջ ձրի պահուելու , գոմէշը կը զարնէ սորա
ջորիին , եւ դոյզն ինչ կը վիրաւորէ , մէկէն
վանահօր վրայ յարձակելով 2500 դահեկան դին
կը պահանջէ . կատիւուին վանուց ծախիւք ջո-
րին դարմանել տալ , եւ 1800 դէնւու վրայ տա-
լով կազատին : Այս վանք՝ որ չեն եւ հարուստ
էր , այժմ գրեթէ աւերակ գարձած է Խորօզ-
ցի անհամար բարբարոսներէ . միայն Մուրատ .
Խորագիլ , եւ Սալման անուն անձննք բռնուած
են ցարդ , միւսներն համարձակ կը չոչին ա-
ռանց ո եւ է մէկէ մը վախինալու :

Արիֆ պէյի ջորեւպան Աղին եւ Ռիւսթէմ
անուն քիւրտելն՝ Քերէմ պէյի խրատիւք Բա-
րեձորոյ վանքը կը կողովտեն . Աղին բանտար-
կուած է , իսկ Ռիւսթէմ տակաւին ձերբակալ-
ուած չէ : Արիֆ եւ Սալին պէյերը որ տէրու-
թեան սնտուկէն 3500 դահեկան ամսական
կ'ընդունին ասոնց ջորեւպանը վանք կը կողով-
տէ , իրենք ալ տարօնացւոց 28 արտերը . եւ

Խօպանց գիւղի գաղթականաց արտերը . եւ
Փալածորու արտերը կը զրաւեն . թո՞ղ ուրիշ
գրկանք եւ բանութիւնք՝ որ հասուցած են ո-
ղորմելի Հայոց վրայ : Հայք ամէն տարի պար-
տին ասոնց ցորենը , խոար հնձել , եւ կալ ընել
որ օր առաջ մունեսիկի միջոցաւ կաղդարար-
ուի մանքագներ պատրաստել :

Քերիմ պէյ՝ որ իւր տունը Խուալ գիւղի
մէջ շնած է , ուր աեղ չորս տուն Հայ մընա-
ցած է , միւմաներն նորա բռնութիւններէն գաղ-
թած են : Այս պէյ սպաննած է Գարօնիս գիւ-
ղի բէիս Սիսօնը . եւ Խօպանց գիւղի բէիս
Զօղիկը . սորա իշխանութեան տակ քահանայ
չգանուելուն կարասուցի Տ. Գրիգոր քահանան
Կ'թեմէ . սախ Ա. Խաչի վանահայր Սահակ վար-
դապեսի հրամանաւ անցեալ ձմեռ հիւանդի մը
հաղորդութիւն տալու համար Տարօնիս կեր-
թայ . Պէյն քանի մը Քիւրտ հօն զրկելով քա-
հանային ոտքը , ձեռքը կապած իրեն բերել
կուտայ իրեւ բանտարկեալ . եւ երր քահա-
նանայն կ'ներկայացնեն . կըսէ , ի՞նչ իրաւամբ
իմ հայերուս օրէնք կատարելու կուգաս ինձ-
մէ հրաման առի՞ր . ոզորմելի քահանան գը-
լուխ խռնաբեցնելով ասոր սուրի առջեւ կը
կայնի . ի՞նչ պատասխանելը չ'գիւեր , երբ
նա կստիպէ պատասխանել , քահանան դող-
դոջուն լեզուաւ կըսէ , հիւանդի համար կան-
չեցին , ես ալ եկայ իմ հոգեւոր պարաքս կա-
տարելու . առ այս , կըսէ : Պէյըն պարախս վը-

ճարել իրրեւ տուղանիք 300 դահեկան եւ օսրինաւոր երաշխաւոր մը տալ, ուրիշ անդամ չգալու . խեղճը որ ամբողջ կինացը մէջ 300 դշ տեսած չէր, կը ուարի կմնայ: Պէյին ձեռքը ուար կպաքնէ, չունիմ կըսէ, բայց նա ասոնց ոչ մէկուն անսալով կըհրամայէ ծառաներուն որ զանի ծառին կապեն ու ծեծեն մինչեւ որ վճարէ . անողոքելի կերպով կը գանակոծեն, կը հայնոյեն, կը խայտառակեն եւ քովը զըտնուած վեց դահեկանը առնելէն վերջը, երաշխաւոր մ'ալ կառնեն այլ եւս գիւղերը չը շրջելու համար, ապա կարձակեն:

Այս պէյի ըրածներն անհամար են . դերեղմանոցի մարմարեայ արձանները իւր տանը գէմը կանգնել տուած է, եւ զուարձանալու համար երբեմն հրացանի կրթութիւններ կընէն նշան առնելով:

Կարասու, որոյ մէջ կը նստի Միւտիր . այս գիւղին մէջ կը բնակին Հաշամ, Հածի Սալէն, Սալայ, Խալրահիմ, եւ Նոււու Փ անուն բարբարոս քիւրտեր, որք կիշխեն գիւղի Հայոց վրայ . դասոնք կեղեքելէն, հարսահաւրելէն, կիները բանարաբելէն յետոյ, իրենց երկրագործական, եւ տնական ծառայութեանց մէջ եւս կաշխացնեն ձրի . այս գիւղի Սահակ անուն աղդային մը՝ որ Խիզանայ մէջ այսօր երեւելի ընտանիք մը կը համարուի, եւ իրօք նահապետական ընտանիք մը կը կազմեն, մէկ քանի ցեղ անցած մէկ տեղ կը բնակին, եթէ

Ճիւղահամարութիւն ըլլայ, ամուսնական օրէնսքը կը ներէ որ զիրար առնուն . Սահակ՝ որ ութմնամեայ ծերունի մ'է, կիշխէ տան ամէն գործոց . եւ երկրագործական կառավարիչ է, Եռւուու Փ ասոր տան վրայ կը յարձակի կողոպատելու . երբ նա կը լսէ ու ձայն կը հանէ, հըրացան մը կը պարզէ Սահակին, որոյ գընտակը զրան կը համուի կը համարի պի, եւ մինչեւ ցարդ տեղն կ'երեւայ 'ի նշան նորա գողութեան եւ բարբարութեան: Հաշիմ գիւղի Հայերը հարստահամրենով, կեղեքելով, պարտաւորեցան մաս մը գաղթականութեան դիմել: մնացեալք դասն աղքատութեան մատնուիլ, զօրքերն ասի ձերբակալեցին, քիչ մը ժամանակ բանտը կենալէն վերջը յաջողեցաւ ազատիլ:

Խիզանայ աւերակ քաղքին մէջ կը ըընակին Մալա Մահմատ (դատաւոր) եւ իւր եղբարը Մընէ եւ Ահմէտ . Մըհէ՛ Հայ կին մը տաճկացնելով քովը կը պահէ, Ահմէտ կառավարութեան անդամ է, ինքն եւ իւր եղբայր Ժողովոյ անդամակից են, սոքա են Ս. Յարութիւն եկեղեցւայ աւերման պատճառ . . . :

Ամենէն վատթար եւ նմանը չը տեսնուած բարբարոսք՝ Գուլբիք եւ Հրիթ կոչուած գիւղերու բնակիչներն են . Գուլբիքոյ երեւելիներն են. Խօմի Մահմատ, իւր որդին Հասան, Ֆարզ աղա, իւր որդիք Բաշիտ, Ահմէտ, Մէհմատին, Ֆաքի Ահմէտ, զատէ, Ֆաքի եսհեայ, Մըգաղ, Մալա Խալրահիմ, Ֆաքի Եռւ-

սուփ, Սօֆի Ալի, Շէմսէլտէն . Խալըդ եւն, Խսկ Հրաբթուններն են, Ֆաքի Խալիլ . Մէրան, Բըզզէ . Պազիթ Աղի որդիք, Ալի եւ Մահմուտ, Շամօ եւ այլն : Այս երկու գիւղի մէծ եւ փոքր բնակիչք թէ եւ բարբարոս են, բայց վերոցքեալք առաջին կարգէն են, եւ կը հրաբարային միւններուն . սոքա թշնամի են եւ կեղեցեաց սրբութեանց եւ կրօնի . . . ասոնք կազական են Խնդրակատարու վանք, Դուլթ թիքայ Ա. Գէրորդ եկեղեցին, Փերխնդու, Մօձկօնիսայ, Հըրիթու եւ Ռւրանիսայ եկեղեցիները, եւ Պայազիտու պատերազմէն Շէյի Ճէլալէտախինի հետ դարձած ատեն անհամմոր վանք քեր եւ եկեղեցիներ կողոպտերով չափաղանց դոյք եւ եկեղեցեաց սպասք բերեր են . կը հաշւաստեն թէ մինչեւ Եջմիածին կողապտելու դիտաւորութիւն ունեցեր ու Ֆաքի Հասան, Ֆաքի Օսման որ այժմ սպաննուած է, եւ Բաշիտ քանի մ' արբանեակներով գնացեր գիւղի մը մէջ մէկ քանի օր հիւր կենալէն վերջը՝ չեն յաջողեր իրենց նպատակին հասնիլ . նաև եւ փոքրեր ըրած են Աղթամար մտնել եւ չեն յաջողած : Խիղանայ Հայք արտասուտթոր աշօք կը պատմեն ծննդեան տօնին Գուլբէքայ մէջ կատարուած հանդէս մը . քիւրտերէն մէկ քանին եկեղեցեաց դեկստաներն կը հագնին, գըլուխնին թաղ դնելով ժամարարի ձեւ կը մըտնեն, մէկ քանին ալ զիշեալ չարագործէն վախնալով անկարելի կըլլայ կինը առնուլ : Այս տարի գորք գալով Մերայ լեռները փախուստ կուտայ, կինը պատեն առիթ գտնելով խոյմկու տայ Մերայ տունին եւ կը դիմէ աեղեցոյս

սերնուն վրայ բարձրացնելով, խուռն բաղմութեամբ եւ աղաղակներով կը տանին գետը նետելու եւ իրենք ջրին եղերք շարուած կոկսին քրիստոնէից հաւասար, կրօնից եւ եկեղեցեաց սրբութեանց հայհոյութիւն տեղալ, վերջը կուգան Հայոց կըսեն թէ մի՛ գանգատիք մեղմէ . ձեր Խաչեր ջուրը նեսեցինք որ մեր վրայ չը բարկանան ու զմեզ չը պատժեն . համարեցեք թէ ձեր խաչեր եկեղեցեաց մէջ կը կենան, վասն զի քահանան ինչ պաշտօն որ պիտի կատարէր, մենք նոյնը կատարեցինք քա :

Ասոնք տեսնելով եւ լսելով թշուառ հայերըն գտղունի արտասուրք թափից գատ՝ ուշըից պատասխան մը չէին կրնար տալ :

77 Օգոստոս 13 ին Հայ Հըրէթ գիւղը բնակիչներէն Խաչիկ անուն անձի մը կին լեռնէն իջած ժամանակ Մերան ճանրան ասոր հանդիպելով մէկէն վրան կը յարձակի ու հըրացանով կապառնայ, որ անձնատուր ըլլայ, կնոջ աղերսանաց եւ թախանձանաց չանսաւլով վերջապէս կառնու տուն կը տանի . ու իրեն ամուսին կընէ, Հայերը թէպէտ կառափարութեան կը բողոքեն, սակայն կառափարութիւնն ալ յիշեալ չարագործէն վախնալով անկարելի կըլլայ կինը առնուլ : Այս տարի գորք գալով Մերայ լեռները փախուստ կուտայ, կինը պատեն առիթ գտնելով խոյմկու տայ Մերայ տունին եւ կը դիմէ աեղեցոյս

ռաջնորդին, որն որ Աղթամար կը դըրկէ ժամանակ մը հան կենալու համար :

Այս կինը աղիողորմ կը պատմէր իւր կրած նեղութիւններն՝ որ մարդ առանց կաթիլ մ' արցունք թափելու չկրնար մտիկ ընել . . . միայն սա մէկ կտորն պատմելով բաւականանամք . կըսէր թէ Մերանի անկողնոյն երեսներ չուրջառ էին . երբ ննջելու կըլլայինք կսկսէի լոլ . անգութ Մերան բուռն զօրութեամբ վրաս կյարձակէր ու գանելով կըսէր թէ ի՞նչ կուլաս, քո հայունի եկեղեցւոյ եւ կրօնի սրբութիւններն առանք չե՞ն որ անկողին շինած քեզ հետ վրան կը պառկիմ եւ կը զուարձանամ, եւ մի խանգարեր իմ դուարձութիւնու գիտցած ըլաս որ զքեզ կսպաննեմա եւ այլն . . .

Մամբառակ կամ Հեմբան

Տեղւոյս Հայոց վիճակ խիստ ցաւալի է . որոնք իրենց տուն եւ բնակութիւն թողլով ցիր եւ ցան եղած անհովիւ ոչխարի հման աշխարհի երես սփռուած են : Այս երկիր խիստ բարեկեր է . մրգեղենք առատ, օդն առողջար, ջուրերը զով, բայց աւա՛դ որ Հայերը դրկուած են այս ազգի ազգի բարիքներէ եւ իրենց հայրենիքը ամայի թողած օտարաց զըռներն կը բաղկան պատառ մը չորաբեկ հացի

համար . այս գեղեցիկ աշխարհն որ ժամանակ մը Հայաստան էր, այժմ վայրենի գաղաններու, եւ թռչող բնակարան դարձած է, որս չափ ցաւալի տեսարան մ'է, անթիւ դրախտանման պարտէզներ, ընդարձակ այդիներ, կանանչագեղ գաշտեր, խիտ անտառներ, եւ յըստակ զով ջուրեր, վրանաբնակ քըրթաց ձեռք տեսնել, հոյակապ եկեղեցիներ աւերակ եղած, սրբութիւնք կողոպտուած . վանքեր քրիմաց բնակարան եղած է . այս երկրի մէջն է Ապրանից Ս. Խաչ հոչչակաւոր վանքը՝ որ Պերվարու Օման պէց կոչուած բարբարոսի ըընակութեան տեղին է այժմ . նաեւ Դերժկու Ս. Խաչ եւ Ս. Կարապետ վանքեր որ քիւրտերէն կողոպտուած անտէր եւ ամայի կը մնան : Այս նահանգի մէջ Մայիսի սկիզբէն մինչեւ Սեպտեմբերի վերջ՝ Ալբանից կոչուած քիւրթեր խումբ վրանին կը կանգնեն, եւ անոնց գլխաւորներն են, Զօրու, Մահմէտէ Նէճամ, Մուրատէ Միրզա, Մահմէտէ Շահան, Ամփօք Թելօ, Ամար, եւ Մըհէ անուն պազ, Լավօք Թելօ, Ամար, եւ Մըհէ անուն պազ, Խմբութիւն Հայոց վրայ յարձակելով, որոնք խմբութիւն Հայոց վրայ յարձակելով, կանանց բանաբարութիւն, առեւանդութիւն, զրկանք, եւ կեղեցում ընելէ յետոյ այդիներ, արտեր, եւ ոչխար, տաւար իրենց իշխանութեան տակ կառնուն . Հայք տեսնելով որ այլ եւս չեն կրնար այս կեղեցմանց տանիւ, բոլորը մէկն իրենց ընտանեաց ձեռքէն բըռու

Նեղով աստ անդ ցրուելու կըստիպուին :
Ասոնք գաղթելէն ետքը քիւրթեր կտիրմն
երկրին , եւ Հայոց տուներ կը քանդեն փայ-
տերը վառելու համար :

Այս պէյերու եւ քիւրտերու բարբարո-
սութեանց դէմ տեղւոյս քրիստոնեայք բողո-
քած չեն , վասն զի խիստ կ'վախնան , եւ ո-
րովիշետեւ իրենց ամէն ինչը , եւ մինչեւ
կեանքերնին ասոնց ձեռքն է , ինչպէս ուղին
այնպէս կընեն :

Քրիստոնեայք իրենց պարանոցն ասոնց
սուրին առջեւ խոնարհեցուցած են . կին ու-
ղեն կը տանին , օրիորդ կառեւանդեն , կալ-
ուաճներն ամքողջ իրենց ձեռքն է . Հայք կը
սերմաննեն կը հնաճեն ամառը սաստիկ տաքուն
հունձքն վերջը երեք մասը պէյերուն եւ
քիւրտերուն կուտան , եւ մ'կ չորրորդ մասը
հազիւ կը մնայ իրենց : Որչափ որ Հայք եւ Ա-
սորիք իրենց երկիւղէն կամ ճշմարիան խօսե-
լով տղիսութենէն ասոնց բռնակալութեան
դէմ չեն բողոքած , բայց Տիգրանակերտու եւ
Սգերդու կառավարութեանց յախնի է սոցա
չարութիւններն եւ խստիւ հրամաններ տեղաց
զասոնք ձերբակալելու , եւ Ապրիլ 8 թուա-
կանաւ զօրք գրկուեցան մի քանի անդամ եւ
վերջապէս կրցան միայն Շէրիֆ եւ Թէշի պէ-
յեր ձերբակալել եւ Սգերդ տանիլ .

Գաղթականուքիւն Խիզան զաւառի

Կարեւոր կը համարիմք հոս ցանկ մը պատ-
րաստել , որով ընթերցողք դիւրաւ կրնան
գտնալ թէ քսան տարի յառաջ բարբարոս
քիւրտերու բռնակալութիւններէ Հայոց մե-
ծագոյն մասը գաղթեր , եւ հիմա Խիզանաց
Հայոց թիւը որչափ մնացած է , եւ այս ցան-
կը քննութեամք ստուգուած է . ասով կը
գիտցուի նաեւ Հայ գիւղօրէից եւ եկեղեց-
կաց թիւը :



ԲՈՒՆ ԽԻՋԱՆ

Անուանք զիմգօրենից

	20 տարի յանաջ ամաց	Աժմ ականց	Անուանք եկեղեցեաց
Ալիքին Կարսուաւ.	40	40	4
Ներքին ա	69	5	1
Կապահան	15	0	0
Տարօնինին	30	48	1
Բունիս	16	43	0
Կոռուբ	30	3	1
Խորուանց	40	8	0
Էկու. (Հին ամսուն այդ հձոր)	20	1	0
Անդենց	15	8	1
Փարաձնին	100	1	0
Միջին թառ	8	0	0
Փաթենը	12	0	0
Քիչ լաւանց	46	0	0

(1) Աւանդութեամբ կը պատման-ի թէ այս գիւղ Յ00 առշն Հայ ժողովուրդ ունիցը է .

Քոլուն	10	0	0
Պիկիթ առի	50	1	1
Վական բերդարան առերասկ քաղաք (2)	40	0	0
Հապագուքան	100	20	1
Հա Հըրիթ	80	42	1
Հէտէ	20	0	1
Ասկին	652	101	8

Եկեղեցն

Լորձանք	400	5	1
Ալիքին Պալսուր	45	4	1
Ներքին Պալսուր	22	8	1
Սերքին	7	0	0
Քալքանին	20	0	1
Պէսօլէքսք	12	0	0

— 187 —

(2) Անդ հախուին թիւ սասցիւ Հիւնուրդ կը սարդ առանց ութեանդ են , եւ թէ քաղաք Հն եղած ժամանակին . սէ կ գիւղ երանան Ա000—5000 առանց Հայ քնալիւ ունեցէր է .

Քառակարգություն	8	26	0	0	U. Սահմանադիրներ
Տարբերակագործություն	50	17	4	1	U. Աստվածածածին
Անձնագիր	30	7	0	0	U. Աստվածածածին
Անձնագիր	10	40	1	1	U. Աստվածածածին
Անձնագիր	20	7	1	1	U. Անտօնին
Պրոցեսցիզ	20	4	1	1	U. Գլուխություն
Անձնագաղտնաշաբաթ	12	1	0	0	Աւելացակալ
Փարզություն	10	6	0	0	
Խորացություն	10	15	0	0	
Նորոգություն	20	26	1	1	U. Աստվածածածին
Տիրապետություն	40	22	1	1	U. Առաջքեալ
Առաջքեալ	22	25	4	0	Աւելացակալ
Առաջքեալ	90	60	1	1	Ոժությամբ
Վարչություն	40	0	1	1	U. Գլուխություն
	4205	309	21		

Մասնակիություն

Օգանակ	20	7	1	U. Գլուխություն
Հոգություն	30	5	1	U. Ասլություն
Ենթական	10	3	0	U. Ասլություն
Անձնագիր	16	6	1	U. Ասլություն
Անձնագիր	25	20	1	U. Ասլություն
Հանձնան	40	30	1	U. Երրորդդարձիւն
Ենթակարգ	18	10	0	
Բարգան	20	18	1	U. Յուրդուրուս
Լուսայ	10	8	0	
Քայլություն	42	8	0	U. Ասլություն
Ջահաճիւն	25	3	1	
Մասն	8	4	0	
Դաշտություն	20	14	1	U. Սահմանադիրներ
Զայտություն	25	6	0	
Տարբերակարգություն	30	16	1	U. Աստվածածածին
	10	24	0	
	48	35	1	U. Առաջքեալ

Ապարանց
 Նկրչին Հուղոք
 Խութ
 Բաստ
 Բերթակ
 Սօլի
 Կոնչո
 Գուղչնոց
 Սօմ
 Մէշալ
 Եհն աղբիւր
 Հարաթ
 Հարանոց
 Կողմանյ
 Պարկանց

22	14	7	0
26	40	25	1
420	42	42	1
50	6	2	1
45	0	1	1
40	2	2	1
40	1	1	1
10	0	1	1
18	0	1	1
12	0	0	1
25	1	2	1
30	2	1	1

Աւելագի	0	0	0
Աստուածածին	4	1	1
Ս. Աստուածածին	25	2	1
Ս. Աստուածածին	50	6	2
Եւ. Գրիգորակով	45	0	1
Եւ. Յակոբ	42	0	1
Եւ. Յարդիս	20	0	1
Եւ. Գևորգ	40	2	2
Եւ. Գրիգորակով	40	1	1
Եւ. Գօրեն Պետրոս	10	0	1
Եւ. Աստուածածին	18	0	1
Աւելագի	12	0	0
Ավ. Կիրակոս	25	1	1
Ավ. Կիրակոս	30	2	1

Աւելագի	0	0	0
Աստուածածին	4	1	1
Ս. Աստուածածին	25	2	1
Ս. Աստուածածին	50	6	2
Եւ. Գրիգորակով	45	0	1
Եւ. Յակոբ	42	0	1
Եւ. Յարդիս	20	0	1
Եւ. Գևորգ	40	2	2
Եւ. Գրիգորակով	40	1	1
Եւ. Գօրեն Պետրոս	10	0	1
Եւ. Աստուածածին	18	0	1
Աւելագի	12	0	0
Ավ. Կիրակոս	25	1	1
Ավ. Կիրակոս	30	2	1

— 189 —

— 190 —

Աստուածածին	1	1	1
Աստուածածին	60	4	3
Եւ. Ֆուլյան	60	3	3
Եւ. Գևորգ	48	0	1
Եւ. Սարգիս	30	0	1
Եւ. Պօղոս Պետրոս	47	4	4
Եւ. Աստուածածին	16	6	6
Եւ. Կիրակոս	40	4	4
Եւ. Գրիգոր	20	4	2
Եւ. Շմառն	20	0	1
Եւ. Գևորգ	50	15	1
Եւ. Սեբաստիան	40	7	1
Եւ. Սեբաստիան	45	0	0
Եւ. Կիրակոս	20	0	0
Եւ. Աստուածածին	46	0	1

— 61 —

Ապարանց	0	0	0
Սէլիս	0	0	0
Մըլիս	0	0	0
Կապան	0	0	0
Հաղպատին	0	0	0
Սիսէռք	0	0	0
Մըլրջ	0	0	0
Վոք	0	0	0
Պաթիլի	0	0	0

— 61 —

Ասորիք

Ա. կազմ		Ա. թուրքական
Գհնձիկ		Ա. լոտեփաննոս
Սէլբուս	20	Ա. Կիլա Ա. Գորգելու
Հայնձէ	10	Ա. թուրքական
Սէլբուս	30	Ա. Մարիկան
Գհնձիկ	50	Ա. Վղիկէ
	30	
	10	
	6	
	50	
	267	
		7

Կարկարու ձոր քանի մը կառու Հայ պիտիր կը գտնուին , որով Հանհնալու մը լը յանի կը լիւն լու թագաւոր շնած են , կը գտնուի աստ կենաց փայտի մասունք . հին ձեռագիր շատ ունեցեր է , սակայն Քիւրթեր կողոպտելով տարեր են , եւ մաս մ'ալ փատած են . այնպէս որ ձեռք առնուելուն պէս մոխիր կը դառնայ . չէնք ընդարձակ եւ գեղեցիկ է , Տաճարը 60 ոտք քառակուսի , եւ 3 խորան , 2 վերնատուն ունի , աւագ խորանի տակին կը վազէ առատ ջուր , եւ եկեղեցւոյ մէ ջէն կանցնի . արտաքին չէնքերու տակին դուրս կը վազէ : Գմբէթ խիստ բարձր է եւ գեղեցիկ , ունի լուսամուտ 5 :

ՊԱՆՕՐԱՅՔ ԽԻԶԱՆԻ

4. Խիզանու Շ. Խաչ

Այս վանքը՝ Խիզանու արեւելեան կողմը անսառախիստ բարձր լեռան մը գլուխ շինուած է . ըստ հին կոնդակի Ս. Գրիգոր Լուսաւորիչ , եւ Տրդատ թագաւոր շնած են , կը գտնուի աստ կենաց փայտի մասունք . հին ձեռագիր շատ ունեցեր է , սակայն Քիւրթեր կողոպտելով տարեր են , եւ մաս մ'ալ փատած են . այնպէս որ ձեռք առնուելուն պէս մոխիր կը դառնայ . չէնք ընդարձակ եւ գեղեցիկ է , Տաճարը 60 ոտք քառակուսի , եւ 3 խորան , 2 վերնատուն ունի , աւագ խորանի տակին կը վազէ առատ ջուր , եւ եկեղեցւոյ մէ ջէն կանցնի . արտաքին չէնքերու տակին դուրս կը վազէ : Գմբէթ խիստ բարձր է եւ գեղեցիկ , ունի լուսամուտ 5 :

Գարպասի լայնութիւնն է 50 , եւ երկայնութիւն 20 ոտք . 2 սեղան , եւ 3 լուսամուտ ունի , եւ աջ ու ձախ կողմնրու պատերու մէջ

սքանչելի վարպետութեամբ պահարաններ շինուած են : վանքէն դուրս Զ կամարակապ աղբիւր ունի , զով եւ առատ ջուրեր կը վազէ . տեղւոյն օդ մաքուր , եւ զուարձալի է . արտաքին շնչեր Արտի վանահայր Սահակ վարդապետ նորոգեր է . վանուց շինութեան թւուականը քիւրթեր տասլարով եղծեր են . այս տեղ ուստի մարանի յարմար է , եթէ բարեկարգութիւն ըլլայ : ½ ժամ հեռու է , Ս. Սաշ գիւղ :

2. Բարեձորոյ Ս. Աստուածածին

Խիստ զուարձալի ձորի մը մէջ շինուած է հին Կոնդակ կորսուած . ճեռագիր զրեանք , վանահարց անզգուչութենէն փոտած , եւ մը կանց կերեղած է . այժմեան վանահայրն է Ս. Մարգար անուն անձ մը , որ իւր ընսանիքով եւ զաւակներով մէջը կը բնակի , ու կալուածներուն կը տիրէ . եկեղեցին անբարեկարգ , եւ անմտքուր վիճակի մէջ է . Տաճար հասարակ մառան մըն է . ցորեն , կորեակ . անական կահկարասիք մէջ լեցուած . . . Տաճարի լայնութիւնն է 24 , եւ երկայնութիւնն 30 ոտք , 3 խորան , եւ 5 լուսամուտ ունի առանց սեան . իսկ տարպասի լայնութիւնն է 28 , եւ երկայնութիւն 34 ոտք . 4 խորան , 3 լուսամուտ ,

եւ 4 սիւն ունի . 2 աստիճանաւ կելնուի տառ ձար : ներսի , եւ դրափ խորաններ իրարու վըրայ հաշուելով , 7 խորան Ս. Աստուածածին կը կոչուի : Նինութեան թուականն չերեւիր . Տաճարի վրայ կոխուած է միակտոր ընկոյզէ քանակակործ զուռ մը , որոյ թուականն է ն. Դ. արտաքին շնչեր նսեմ եւ խարխալեալ են . դուրսի կողմ ունի կամարակապ աղբիւր մը , այս վանուց շուրջի գիւղեր այժմ քրթաց ձեռքըն է .

3. Խիզան քաղաքի Ս. Յարուքին

Ենրդէն գուրս գեղեցիկ բլրակի մը վրայ շինուած է , որոյ արեւելեան կողմը գերեզմանոցըն է . արեւմտեան կողմը կանանց եկեղեցին գալու ճամբան է , հիւսիւսային կողմն է արանց , եւ հարաւային կողմէն կանանց գուռը . բլրակի տակ կը զազէ գետակ մը , որոյ վըրայի կամարակապ կամուրջ , որ եկեղեցւոյ ճամբան է , Նէյլ քանդած է : Նէնք խիստ գեղեցիկ եւ օրինաւոր է . եկեղեցւոյ երկայնութիւնն է 56 եւ լայնութիւնն 42 ոտք . 3 խոթիւնն է 56 եւ լայնութիւնն 42 ոտք . 3 խորան , եւ 1 աւանդատուն ունի , լուսամուտ 7 , շինութեան թուականը անյայտ է , քանդի Նէյլ լորն քակեր է արձանագրի մարմարեայ քար , որոյ տեղ 4½ թիղ քառակուսի կը կենայ . «Ել-

նոր Ա. եկեղեցւոյս զալարնէվատ յիշեցէք 'ի Քը-
րիստոս» գրուած մը առանց թուականի ափ-
սո՞ս, հազար ամսո՞ս, որ այս փառաւոր ե-
կեղեցին զարդարող սրբատաշքարեր, այժմ
Շէլիու առւն կը զարդարեն:

4. Գամադիելու վանք

Այդեմոր(1) կոչուած գեղեցիկ եւ վայե-
լուչ վայրի մը մէջ Էշնուած է, տեղոյս օդ
անուշ է. իսկ ջուրեր նուաղ՝ եւ տաք. հին
կոնդակէն քաղած եմք հետեւեալ տողեր, ո-
րով կը վաւերացուի Ա. Թաղէսս առաքեալ չի-
նած է:

«Յորժամ Ս. Առաքեալն Թաղէսս եկն 'ի
յայս բերելով ընդ իւր զգեղարդն՝ եւ զփուշ
սպակն. եւ եղ 'ի մայր մեր էջմիածին, դարձ-
եալ Ս. Առաքեալն Թաղէսս ունելով ընդ իւր
բազում նշխարն, եւ բեւեռ աջոյ ձեռին՝ եւ
եղ 'ի վանս Ս. Աղքերկայ, դարձեալ եկն 'ի
յայս բերելով ընդ իւր զկենդանադիր պատկեր
Ա. Ասառւածածին(2) որ նկարեալ էր 'ի Կեպե-

(1) Այժմ էկու կըսուի:

(2) Բարթողիմէոսն է պատկեր բերող. բայց
չեմք գիտեր ինչպէս Թաղէսսին կը վերաբերե-
ցնէ, կոնդակագիր:

րիայ տախտակակոչ. եւ եղ 'ի Հոգոյ վանք, որ
է Խուշապ, դարձեալ եկն 'ի յայս որ է Խի-
զան, ունելով ընդ իւր զգլուխ սրբոյն Գամա-
զիէլու, որ բերեալ էր յերկիր Խիզան. զոր
ինք կամեցաւ, եւ տեսեալ զվայրն որ կոչի
այդեծոր, յոյժ աղինւ եւ վայելուչ, եւ եղ անդ
զըոլոր սկաւառակն որ է գլուխ Դամաղիէլին.
Եւ շինեաց վայելուչ եկեղեցի, յանուն Աստ-
ուածածնայ, եւ եղ անդ մասն ինչ կենաց փայ-
տէն. արար վանք, եւ տեղիս ճգնաւորաց, որ
կայ հաստատ մինչեւ ցայսօր. եւ առնէ բա-
զում հրաշն եւ սքանչելագործութիւնս, 'ի դի-
ւահարս, եւ այսահարս, 'ի ցաւագարս, մանա-
ւանդ որք հաւատով դիմեն գան առ նա. Աս-
տուծով առնեն զառողջութիւն հոգոց, եւ մարմ-
նոց իւրեանց . . . » :

Եկեղեցին վորբիկ է, եւ գմբթաւոր.
Երկայնութիւնն է 17, եւ լայնութիւնն է 16
ոտք. լուսամուտ 2 սեղանի մեծութիւն 12 ոտք
է. գմբեթի չուրջ զրաէն 56 ոտք արտաքին
չէնքեր նսեմ, եւ խարիսուլ են. վանահայրն
է Տ. Վարդան հարիւրամեայ քահանայ մը. ո-
րոյ աչքնը տեսութենէ տկարացեր են². եւ խար-
իսափելով կը քալէ. ձևագրեր քիւրտերէն կո-
ղոպսուած են, վանուց միւս ապրանաց հետ,
քանի մը կոտր փտառած զրեանք կը գտնուին.
որք ձեռք առնուելուն պէս սոխիր կը դառ-
նան: Վանուց շինութեան թուականը անյայտ
է: ասկայն գմբեթի նորոգութեան թուականն
է Պ. Յ. Թ.

Յ. Ուրանիսայ Ս. Աստուածածին

Ուրանիս գիւղէն 20 բոպէ հեռու դաշտի
մը մէջն է , արտաքին շէնքեր Խօրօղցոց
բոնութենէն քայլքայեալ են . հին գրեանք , եւ
կոնդակ միւս ապրանաց , եւ սրբութեանց հետ
քիւրտեր կողոպատեր տարեր են . շէնք գեղեց
ցիկ է եւ վայելուչ . տաճարի երկայնութիւնն
40 , եւ լայնութիւն 36 ոտք . 3 խորան եւ 6
լուսամուտ ունի . շինութեան թուական եղ-
ծուած . վանահայրն քիւրտեր վոնտեր են . եւ
գրեթէ իրենց իշխանութեան տակն է .

6. Բազենց Ս. Աստուածածին

Սպայկերտու Բազենց գիւղէն 10 բոպէ
հեռու , դաշտի մէջ կառուցեալ է այս փոքրիկ
վանք . եկեղեցւոյ լայնութիւնը 30 եւ երկայ-
նութիւնը 35 ոտք . խորան 1 , լուսամուտ 2 ,
ո՛ր ժամանակի շէնք ըլլալ ստոյդ չգիտցուիր .
որովհետեւ հին կոնդակ , եւ գրեանք , կամ
քիւրտերէն կողոպատեցան , եւ կամ վանահայր
անզգուշութենէն կորսուած են . արտաքին շէն-
քեր հին ձեւ , եւ խարխարեալ են . վանահայ-

րեն է Սիմօն անուն անձ մի , որ վանուց ներ-
քին ծախսեր հոգալու համար տարեկան 3 դր-
րիւ(1) ցորեն կուտայ , մնացեալն իւր ուղա-
ծին պէս կը վատնէ :

7. Շիրինից վանք

Մատ գիւղէն 4 ժամ հեռու , անառիկ լեռ-
ոան մը գլուխ կառուցուած է այս գեղեցիկ
վանք , Ս. Սկաւառակ անունով . հին կոնդա-
կին նայելով Լուսաւորչայ շէնք է . այս բար-
ձր լեռան գլուխ կը բղիէ զարմանալի զով
ջուր . օդը մաքուր է , եւ չորս կողմը խիտ
անտառ , բարձր եւ գեղեցիկ զմբէթ մ'ունի .
տաճարը՝ 20 ոտք քառակուսի . 1 խորան , եւ
3 լուսամուտ ունի , դարպան 30 ոտք քա-
ռակուսի , 2 սիւն , եւ 3 լուսամուտ ունի .
Արտաքին շէնքեր խանդարեալ վիճակի մէջ են .
վանահայր Տ. Յովհաննէո քահանայն . շինու-
թեան թուականը չկայ :

8. Հզարու Ս. Աստուածածին

Նօրի գիւղէն 1 քառորդ հեռու լեռան մը

(1) Սպայկերտու գործածական քոռ . իրենք
գրիւ կըսեն , ըստ դրաբառին ,

տակ շինուած է այս փոքրիկ բայց գմբեթաւոր վանք մ'է . Եկեղեցին 23 ոտք կառակուսի է . Խորան 1 , եւ լուսամուտ 3 . ասոր գաւիթի մէջ կը բղսէ քաղցրահամ ջուր , արտաքին շնչքեր քիւրտեր խանդարեր են . վանահայրն քրթաց երեսէն փախուստ տուած է . հին կոնդակ , եւ մատենագիրք միւս սրբութեանց հետ կողոպաւած , եւ այժմ անտէր եւ ամայի քըրթաց ձեռքն է անշարժ կալուածները :

9. Ապարանից Ս. Խաչ

Այս հոչակաւոր վանից հին կոնդակէն քաղած եմք հետեւեալ տողեր , « . . . եւ ընդ Աստուածային օրհնութեան . . . ծախիւք սիրելիք վան ապարանից սուրբ Խաչի պատմութեանց , նախ եւ առաջ Եկեղեցի մի էր անուն սուրբ Կարապետին , եւ Գաւիթ ճգնաւոր եւ պիսկոպոսի գերեզմանն էր 'ի մէջ խորանին . եւ Առաջնորդ վանից Ս. Ստեփաննոս որ ունէր զմանկլիկ ճգնաւոր իւր սպասաւոր . ասէ ցնա Ս. Ստեփաննոս առ զվանից Ս. Նշան եւ գնա ժողով արա թեր . . . մտեալ խորան , եւ առեալ զհող գերեզմանից ճգնաւորին , եւ գնաց Ստամօլ , յորում ժամանակին կոստանդիանուն էր թագաւոր , եւ ունէր Բ. որդիս Վ. ա-

սիլ , եւ կոստանդին ; եւ նոյն ամին մեռաւ Վ. ասիլ , եւ բազմութիւն քաղաքին գնացին 'ի թաղումն որդւոյ թագաւորին , եւ առեալ մանկալիկ , զօրհնութեան հողն որ 'ի գերեզմանէ Դաւիթի , եւ եղ 'ի վերայ մեռելոյն , առ ժամանյ յարեաւ մեռեալն չնօրհօքն Քրիստոսի : Ասէ ցնա թագաւորն , ո՞ր երկրէ ես , նա ասէ Սոկրաց ապարանից վանուց , ո՞վ է ասէ առաջնորդ տեղւոյն . նա ասէ քեռորդի իմ Ըստեփաննոս , ասէ Թագաւոր խնդրեալ զոր ինչ կումիս տաց քեզ , ասէ մանկլիկ տուր ինձ հըսրաման երթալ հարցից զառաջնորդն վանից , զոր ինչ խնդրէ ասայից քեզ , մանկլիկն նընջեաց ի ներքոյ ծառոյն միոյ , եւ յերազի տեսեալ զ. Ստեփաննոս , որ խրատեաց զնա խնդրել Զ. Ե. մասն ի Քրիստոսէ իսկ Քրիստոսի , Ե. մասն եղին յոսկէզօծ տապանըն , մարգարտաշար յօրինեցին , եւ ջորո՞մի ըեռ մասունք բարձին , եւ Բ. որդիի թագաւորին , Վ. ասիլ եւ կոստանդին եկին ի վանք ապարանից Ս. Խաչին յերկոտասան հաղար հեծելաղօր գնողօք , եւ յաւագ ուրբաթին հիմնարկեցին ղեկեղեցին մինչեւ ի Ս. Խաչ աւարտեցին , եւ զհիմն ի վերայ սրբոց մասանց եղեալ կաղմեցին , եւ զտնագան զարդարանքահրաչս չուրջ զնովաւ ածին , եւ իբրեւ հարսն երկնաւոր թագաւորին Քրիստոսի պնձեալ զարդարեցին . եւ ամենայն 'գեղեցկութեամբ որպէս ականակապ ընդելուզեալ մար-

գարտաւ գօտի ընդ մէջ ածին , եւ սուրբ
ուխտիս աղարանից սուրբ Խաչ անուանեցին
եւ դարձաւ օրհնութեամբ զԱռտուած ի ան-
դիս իւրեանց յըԱռտամօլ »

Աղարանից գիւղէն մէկ քառորդ հեռու
կառուցեալ է այս հրաշալի վանքը , որոյ գե-
ղեցկութիւնն եւ ընդ արձակութիւնն աննման
է , սբանչելի է գմբէթի բարձրութիւն , եւ
շնոք : Չնաշխարիկ զանգատուն մ'ունի , որ
քիւրթեր խափալեր են , տաճար 90 ոտք քա-
ռակուսի է , երեք խորան եւ հինգ լուսամուտ
ունի . գարպան 90 ոտք քառակուսի է . 6
սեմերով , եւ հինգ լուսամուտով վառազարդա-
եալ . ձեռագիր մատեանք , եւ սրբութիւններ
ու անթիւ եւ անհամար ապրանք , ոչխար ,
տաւարներ աւարառութեամբ գրաւած է 0սա-
ման պէյ եւ իրեն ընտանիքով հոն կը բնակի
տիրելով շարժական՝ եւ անշարժ կալուածոց ,
եթէ բարեկափութիւն ըլլայ . եւ 0սման
պէյն արտաքսուի , ուխտաւորներու արդիւն-
քով չուտով կը հարստանայ . եւ հասարակ
դպրոց մը կրնայ պահել , օդը մաքուր է ,
եւ ջուրը առատ , սառը քո՞լն է սուրբ Կարա-
պետի վանք , որոյ գմբէթ , եւ արտաքին շնո-
քեր քանդեր են քիւրթեր , եւ այժմ անտէր
եւ ամայի կը մնայ :

10 Դերձկու Ս. Խաչ

Սէխ գիւղէն մէկ քառորդ հեռու կա-
ռուցեալ է այս գեղեցկատես վանք , տաճար
60 ոտք քառակուսի , 3 խորան , եւ 6 լու-
սամուտ ունի , տարպուսն 50 ոտք քառակու-
սի , սառը կոնդակ կորսուած է , կամ քիւր-
թերու բռնութենէն այլ երկիր փախուստ տը-
զող վանահօր քո՞լն է , չ'զիտցուիր , շնու-
թեան թուականը չկայ , բայց աւանդութեամբ
կըստի որ այս ալ կոստանդին շինած է . ար-
տաքին շնոքեր քիւրթեր բոլորովին քանդեր
են . եւ եկեղեցին իրենց գոմ ըրած են :

Ա Ե Բ Ք Զ

and now we are come to the highest point
of our discourse, which is to shew how
the knowledge of the true God may be
communicated to us. And this is done by
the word of God, which is the instrument
of his grace, by which he doth communicate
to us his knowledge. And this word of God
is contained in the scriptures, which are
written by the prophets, and apostles, and
other inspired men, who were directed
by the Holy Ghost to write them. And
these scriptures are written in the Hebrew
language, which is the language of the
Jews, and in the Greek language, which
is the language of the Greeks, and in
the Latin language, which is the language
of the Romans, and in the English
language, which is the language of the
English people. And these scriptures
are written in the Hebrew language,
which is the language of the Jews,
and in the Greek language, which
is the language of the Greeks,
and in the Latin language, which
is the language of the Romans,
and in the English language,
which is the language of the
English people.

10n

ՀՀ Ազգային գրադարան



NL0001659

ՀՀ Ազգային գրադարան



NL0001660

5594-5600

0002567

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0001661

ՀՀ Ազգային գրադարան



NL0001662

NL0001658

ՀՀ Ազգային գրադարան



NL0001663

ՀՀ Ազգային գրադարան



NL0001561

